

Printed in Turkey

ԹԵՐՄԱՆՆԵՐ



Թարգմ. Գ. ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ

84

Z - 66

Է. ՀԱՍՈՐ

1927թ

Z - 66

20 APR 2008

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ Մ. ՏԵՐ ՍԱՀԱԿԵԱՆ 19 NOV 201

ՎԻՔԹՈՐ ՀԻՒԿՈ

ԹՃՈՒԱԲՆԵՐ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՄԵԾ ՎԵՊ

ՎԵՑԵՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

ԵՕԹԵՐՈՐԴ ՀԱՏՈՐ



Տպագր. Մ. ՏԵՐ ՍԱՀԱԿԵԱՆ

Կ. ՊՈԼԻՏԻ, 1927

12.06.2013

6431

Գ Լ Ո Ւ Ա.

Կ Բ Հ Ա Ն Գ Զ Ի Ն

Մարիուս Բօնմէլոսի ընկերական աշխարհի մէջ
Տիկին թ...ի առևնը յաճախող անձերու ակումբէն
գառ ոչ ոք և ոչ ինչ կը ճանչնար:

Այս էր միայն իր պատուհանը ուրկէ կրնար նա-
յիւ աշխարհի:

Տիուր էր այս պատուհանը որմէ Մարիուս աւելի
ցուրտ քան թէ ջերմութիւն, աւելի խաւար քան թէ
լոյս կը ստանար:

Այս պատանին՝ երր սկսաւ յաճախել այն ժար-
զերու ակումբը՝ ուրախութիւն և լոյս էր. քիչ ժա-
մանակի մէջ տրտմութիւն, և որ աւելի ներհակ է
այս հասակին՝ ծանրաբարոյութիւն մը առաւ. Ան-
խոռվ զարժանքով կը նայէր այն ամէն պատկառե-
լի և տարօրինակ անձերուն որոնց մէջ կը գըտ-
նուէր ինք:

Ամէն ինչ մէկտեղ եկած էր անոր այս շուարումը
աւելցնելու համար:

Տիկին թ...ի որահին մէջ խիստ պատկառելի ազ-
նուական պառաւներ կային որոնք Մատան, Նոյ,
Լէվի կ'անուանէին, այս անունները քիչ մը տարբե-
րութեամբ կ'արտաբերուէին, ինչպէս Գամլի անունը
Գամլի կ'արտասանուէր: Այս հինաւուրց դէմքերն
ու աստուածաշնչային անունները պատանիին մտքին



3854-74

մէջ հին կտակարանին հետ կը խառնուէին զոր գոց
կը սովորէր:

Պառաները ամէնքն ալ ժողվելով երբ գրեթէ
մարած կրակի մը բոլորտիքը կը նստէին՝ հազիւ հաղ
լուսաւորուելով կանաչագոյն ծածկոցի տակ վառող
ճրագէ մը, երբ Մարիուս այսպէս կը տեսնէր անոնց
պժնէատեսիլ կիսադէմքը, ալեւոր կամ սպիտակ մա-
զերը, ուրիշ ժամանակի մը յատուկ երկայն բոպա-
ները որոնց սոսկալի գոյները միայն կ'որոշուէին.
երբ մերթ ընդ մերթ և խիստ քիչ անգամ վեհ ու
միանգամայն անողոք խօսքեր կ'ընէին այն պառաւ-
ները, Մարիուս ահաբեկ նայուածքով մը կը գիտէր
զանոնք, կարծելով թէ նահապեառւնիներ և մոգու-
հիներ, և չէ թէ կիներ, ուրուականներ և չէ թէ ի-
րական անձեր կը աեսնէ:

Այս ուրուականներուն հետ կը խառնուէին բազ-
մաթիւ եկեղեցականներ, որոնք այս հին սրահին յա-
ճախորդներն էին, և քանի մը ազնուատոհմ մար-
դիկ, Տը Սաս... մարքիզը, որ Տիկին ոը Պէրիի ա-
ռաջին քարտուղարն էր, Տը Վալ... դերկոմսը, որ
Շարլը Անթուայ կեղծ ստորագրութեամբ միայանգ
տաղեր կը հրատարակէր, Տը Պօֆ... իշխանը որ ե-
րիտասարդ հասակին մէջ ալեւոր զլուխ մը և աղւոր-
ու խելացի կին մը ունէր, կին մը որուն ծիրանե-
գոյն թաւիշէ և մերկաձեւ բոպայէն և ասոր սոսկեղէն
աղբներէն կը խրաչէր այս խաւարամած ակումբը. Տը
Ս... Տէ... մարքիզը որ համեմատական քաղաքա-
վարութիւնը ամենէն աւելի դիտացողն էր Ֆրանսայի-
մէջ, Տ'Ամ... կամար, բարեսէր կզակ ունեցող պարզա-
միտ մը, որ Թօր ոը կիւյի ասպետ և թագաւորին
դահլիճը ըսուող Լուվրի թանգարանին մոյթն էր.
Պարոն աը Թօր աը կիւյ որ շիկագէմ և աւելի հինցած
քան թէ եկրացած էր, կը պատմէր թէ 1793ին երբ

տասնրվեց տարեկան էր, իբր ապստամբ թիարանը
նետուած և զղթայուած էր ութսունամեայ ծերի մը
հետ որ Միրրոյի եպիսկոպոսն էր և որ անոր պէս
ապստամբ էր, բայց իբր եկեղեցական ապստամբ էր,
մինչեռ ինքն իբր զինուոր: Թուլօնի թիարանը գըր-
ուած էին:

Իրենց պաշաօնն էր գիշերը երթալ և կառափնա-
տին վրայէն ժողվել ցորեկը կարուած գլուխները և
մարմինները. շալկելով կը տանէին այս արիւնաթա-
թաւ մարմինները. և իրենց թիապարախ կարմիր
կրկնոցին ետեւը գրօշակէն վրայ արիւնային կեղեւ
մը ունէին որ աստուն չոր կ'ըւլար և գիշերը խոնաւ:
Այսպիսի բիւր կսկծալի պատմութիւններ կը պատ-
մուէին տիկին Թ...ի սրահը. ուր այնքան կ'անիծ-
ուէր Մարա որ վերջապէս կը ծափահարուէր Թրէս-
թալլեօնի համար:

Միշտ կառավարութեան կողմը բռնող քանի մը
ազգային երեսիոիսաններ ուիսր կը խաղային, ինչպէս
են Պ. Թիպօր տիւ Շայար, Պ. Տըմարզան տը Կօմի-
գուր, և Պ. Գօրնէ Տէնգոնք, որ երեւելի էր իբր ազ-
գային պատգամատունի աջակողմեան երեսիոիսանները
ծալլող:

Ֆէրէթի դատաւորը՝ իր կարճ վարտիքովն ու
վախ սրունքներովը երբեմն այս սրահէն կ'անցնէր
Պ. տը Թալէյրանի տունը երթալու ժամանակ:

Զբոսանքի մասին Պարոն Ֆարթուա կոմսին ըն-
կերը եղած էր, և Արխտութէին հակառակ որ Գամ-
բասի վրայ կծկուած էր՝ Լա Կիմար անուն անուանի
պարունին չորս թաթի վրայ քալել տուած և այս-
պիսի փիլսոփայի մը վրէժին գատաւորի մը շնորհի-
լուծուիլ ցուցուցած էր գարերու:

Իսկ Տիկին Թ...ի սրահին եկեղեցական յաճա-
խորդներն էին Հալմա արքան որու կ'ըսէր Պ. Լարօս

իր «Լա Ֆուարը» լրագրին խմբագրակիցը. Վա՛յ. քերեւս խնի մը անօրուսները երկ բացառութիւն սեպենք, միքէ ամեն մարդ լիսնամեալ չե՞:

Լրթուրնէօր աբրան որ թագաւորին քարոզիչն էր, ֆրէյսինու աբրան որ ատկաւին ոչ կոմս, ոչ եպիսկոպոս, ոչ պաշտօնեայ. ոչ ատենակալ էր, և որ առանց կոճակի հին պատմուձան մը կը հագնէր, և Քէրավընան աբրան որ Սէն-Ժէրմէն-ալ-Բրէ եկեղեցին ոււգերէցն էր, նաեւ բարին նուիրակը որ այն ատեն գերապայծա Մազգի Նիսիպի եպիսկոպոս էր, որ ետքը կարտինալ եղաւ, և որ նշանաւոր էր իր երկայն և խոհուն քիթովք. ուրիշ գերապայծառ մընալ կար որ էր Բալմէրի աբրան, սա՝ եկեղեցան ընտանի առաջնորդ, սուրբ տթոսին մասնակցող եօթը գպրապեաներէն մէկը, յիպէրեան հոյակապ մայր եկեղեցին կանոնիկոսը, և սուրբերու փաստարանն էր. այս պաշտօնը եկեղեցականաց սրբաւորութեան խնդիրներուն կը յարաբնրի և գրեթէ կը նշանակէ. «Դիւանապեա Դրախափ պաշտօնատան. վերջապէս երկու ալ կարտինալ, որոնց մէկն էր Պ. ուր Լա Լիւգէրն, և միւսը Պ. ուր Գլ...—Թ....»

Պ. ուր լա Լիւգէնի կարտինալը գրագէտ մըն էր, և քանի մը տարիէն ետք «Գոնսէրվաթէօր» լրագրին մէջ յօդուածները ստորագրեղ Շաթօպրիանին հետ քով քովի. Պ. ուր Գլ... Թ... Թուլ...ի արքեպիսկոպոս և ստէպ Բարիգ կուգար օդափոխութեան համար և իր եղբօրսրդին Տը Թ... սեպուհին տունը կ'իջնէր, Տը Թ... սեպուհի ծովային գործոց և պատերազմի պաշտօնեայ եղած է:

Տը Գլ...—Թ... կարտինալը զուարթ ծերուկ մըն էր որու կարծ պատմուձանին ատկէն կարմիր զուլպաները կ'երեւային. իր յատկութիւնն էր Հանրագիտարանը ատեյ և գնդախաղ խաղալ մոլեգնապէս և այն

միջացներուն անոնք որ ամառ երեկոները Մ... փողոցէն կ'անցնէին, ուր էր Տը Գլ...—Թ...ի ապարանքը, կանգ կ'առնէին գունդերուն ընդհարումը և կարտինալը առւր ձայնը լսելու համար, որ «գարամպոլ ըրի, նշանակէ՛, աբրա» կը պօռար գերապայծառ Գօթրէին. Գօթրէ անոր ետեւէն Գոնզլով կ'երթար և Գարիւթի եպիսկոպոս էր՝ աժակարուով, Տը Գլ...—Թի... կարտինալը Տիկին Թ...ի ակմբային սրահը մասն էր իր մտերիմ բարեկամ Պը Ռոզլորի չնորհիւ որ Սանլիի վաղեմի եպիսկոպոս Աքատէմի քառասուն անտանեսրէն մէկն էր. Պ. Տը Ռոզլոր իր բարձր հասակովը և Ագատէմիէն բնաւ չպակսելովը երեւելի էր. այն ժամանակները Ագատէմիի անդամները թանգարանին մէջ նիստ կ'ընէին, և հետաքրքիրները այս թանգարանին մտակայ սրահին ապակիաւոր գունէն կրնային ամէն հինգչարթի օրեր Սանլիի վաղեմի եպիսկոպոսին նույիլ ակնապիշ, որ ովզորաբար ոսքի վրայ կանգօւն կը կենար, որուն մազերուն վրայ փոշի ցանուած էր, որուն գուլպաները մանիշակագոյն էին, և որ կոնակը զուոին կը դարձնէր. թերեւս իր փողկապը աւելի աղէկ ցուցնելու համար:

Այս ամէն կրօնաւորները, որոնց մեծագոյն մասը պալատական ու միանգամայն եկեղեցական էր, աիսկին Թ...ի սրահին շուքը կ'աւելցնէին, սրահ մը, որու իշխանական տեսքին շեշտերը կը սեպուէին Ֆըրանսայի հինգ ատենակալներ, այսինքն Տը Վիպ...մարքիզը, Տը Թալ... մարքիզը, ա'էրպ... մարքիզը, Տամպ... գերկոմար և ար Վալ դուքսը:

Այս ար Վալ դուքսը, —թէեւ Մօն...ի իշխան, այսինքն օտար վեհապետ մը—, այնքան մեծ համարում ունէր ֆրանսայի և անոր ատենակալներուն վրայ, որ ամէն բան անոնց մէջէն կը տեսնէր: Շկարտինալները Հոռմին ֆրանսայի ատենակալներն են,

լորտերը ինկիլթէրային ֆրանսայի ատենակալներն
են» կ'ըսէր:

Բայց այս առատական ակումբին, ինչպէս ըսինք
արդէն, քաղքենի մը կը տիրէր, վասնզի ներկայ դա-
րուս մէջ պէտք է որ յեղափոխութիւնը ամենուրեք
ըլլայ:

Տիրողն էր Պ. Փիլնորման:

Այս Տիկին Թ...ի սրահին մէջ կը գումարուէր
ահա բարիզեան անբիծ ընկերութեան էական և ազ-
նուագոյն մասը:

Հոչակաւոր անձերու, արքայական հոչակաւոր-
ներուն անգամ գոց էր այս սրահին զուոր, Հոչակը
միշտ անիշխանութիւն կը պարունակէ. Շաթօպրիան
եթէ հոն մտնելու ըլլար, Բէր Տիւշէնի ազդումը պի-
տի ունենար:

Սակայն կային քանի մը անձեր, որոնք անոնց
հետ միացած ըլլարով թոյլտուութեամբ կը մտնէին
այս ուղղափառ ընկերութեան մէջ: Պէօկ... կոմսը
այս ակումբին մէջ կ'ընդունուէր՝ զգաստութեան դաս
առնելու համար:

Մեր ժամանակի «ազնիւներու» ակումբները այս
ակումբներուն չեն նմանիր ա'լ: Հիմակուան Սէն-
Ֆէրմէնի թաղը հերոսութիւն կը հոտի: Արդի ար-
քայականները՝ ի ջատագովութիւն անոնց կ'ըսենք
թէ ուամփավարներ են:

Տիկին Թ...ի տունը ակմբողները երեւելիներ
ըլլարով, ընտրելագոյն քաղաքավարութեան մը հետ
ընալիք և սէգ ճաշակ մը ունէին:

Այս ակումբին սովորութեանց ներելի էին ամէն
տեսակ ակամայ նրբութիւնները, որոնք բուն հին
ընկերութեան բարքը կը կազմէին, բարք որ թաղ-
ուած այլ տակաւին կենդանի է: Այս սովորութեանց
մէկ քանին այլանդակ կ'երեւային, մանաւանդ խօս-
քի մէջ:

Հարեւանցի հմուտներ թերեւս գաւառական սո-
վորութիւն կարծէին ինչ որ հնութիւն էր միայն: Զօրապետի կինը «տիկին զօրապետուհի» կ'անուա-
նուէր:

«Տիկին գնդապետուհի» բուռովին անգործածե-
մի չէր:

Ծնորհալին տիկին Տըլէօն՝ անշուշտ ի յիշատակ
կօնկուիլ և Երվրէօղ՝ գքսուհիներու իր իշխանուհիի
տիտղոսէն աւելի գեր կը սեպէր «տիկին գնդապետու-
հի» տիտղոսը:

Տը Գրէզի մարքիզուհին նոյնպէս տիկին գնդա-
պետուհի» կ'անուանէր:

Այս պզտիկ երեւելիները Թիւիլըրիի պալատին
մէջ թագաւորին հետ մտերմարար խօսելու առթիւ՝
փոխանակ՝ «Ճեր վեհափառութիւնը» ըսելու, երրորդ
գէմքով միշտ «թագաւորը» ըսելու քաղաքավարական
նրբութիւն «հնարեցին, վասնզի «յափշտակիչը» (Նա-
բոլէոն) ազտոտած էր «Զեր վեհափառութիւն» խօսքը:

Այս ակումբին մարդերը իրերը և մարդիկը կը
դատէին:

Դարը կը ծաղրէին, հեաեւաբար հարկ չունէին
հասկնալու անոր ոգին, ամենքն ալ իրարու զարմանք
կուտայէն, մէկը միւսին կը հաղորդէր որքան լոյս որ
ունէր. իրիմէնիտ Մաթիւուղէմէն ուսում կ'անէր.
Կոյըը խուրէն տեղեկութիւն կը ստանար:

Անվաւեր կը սեպուէր այն ժամանակը որ ազ-
նուականներուն կօպլէնց գաղթելէն ի վեր անցած էր:
Ինչպէս կուի ԺԷ. առանց իշխած ըլլալու՝ Աստուծոյ
չնորիւն իր թագաւորութեան քանըհինզերորդ տա-
րին հասած էր, նոյնպէս և վտարանդիների ըսու ի-
րաւանց՝ իրենց չափանասութեան քանըհինզերորդ
տարին նոր մտած ըլլալ կը կարծէին:

Ամէն բան ներգաշնակութիւն ունէր, չկար բան

մը որ շատ ապրէք. խօսքը հազիւ թէ շունչ մըն էք. լրագիրը՝ որ սրահի ակումբներու հետ համամիտ էք, կարծես թէ պապիրոս մըն էք:

Երիտասարդներ կային, բայց սակաւ ինչ մեռած էին: Նախասենեակը կեցող սպասաւորներուն համազգեստները ծերի համազգեստներ էին: Բոլորովին անց ցելոյն վերաբերող այս անձերու ծառայութիւն ընող ներն ալ իրենց տէրոջը պէս անցելոյն զաւակներ էին գլուխովին:

Ասոնց ամենքն ալ երկար ժամանակէ իվեր ապօռողի, և գերեզմանին հակառակ յամառողի կերպարանք ունէին:

Պահպանել, Պահպանում, Պահպանողական, գրեթէ այս էք անոնց բոլոր բառարանը. ինդիրը լաւ հոտ ունենալուն վրայ էք:

Իրօք այս պատկառելի ակումբներուն կարծիքները հոտաւէտ խունկեր ունէին, և իրենց տեսիլքները «Փէթիվէր» բառած տունկին հոտը կը բուրէին: Մօմիայի կը նմանէին անոնք: Տէրերը զմբունալ, սպասաւորներն ալ յարդապատ էին:

Արժանապատիւ պառաւ մարքիզուհի մը որ վտարանդի էք և տնանկ՝ թէեւ ա՛լ միայն աղախին մը ունէր, սակայն տակաւին՝ «ծառաներո» կ'ըսէր:

Տիկին Թ...ի սրահին մէջ ակմբողները ի՞նչ կ'ընէին: Անդրային էին: Օնդրային ըլլալ, այս խօսքը ա՛լ այսօր նշանակութիւն չունի, թէեւ գուցէ աներեւոյթ եղած չէ ինչ որ կը նշանակէ այն: Բացատրենք այս խօսքը:

Անդրային ըլլալը անգին երթալ կը նշանակէ. անդրային ըլլալն է յանուն գահին՝ իշխանութեան գաւաղանին, և յանուն խորանին՝ քահանայապետական խոյրին վրայ յարձակիլ, տարուած իրը թշնամանել, տանող համալուծ ձիերուն վրայ խուժել, հե-

րետիկոսներու կիզումին աստիճանին նկատմամբ հրակոյտը խծբքել, կուռքը յանդիմանել՝ նուազ կոապաշտութեանը համար. ծայրայեղապէս յարգելով նախատել, պապին վրայ նուազ բարութիւն, արքային վրայ նուազ արքայութիւն, և խաւարին մէջ ալ շատ լոյս նշմարել, յանուն սպիտակութեան սպիտակ կիճէն, ձիւնէն, կարապէն և չուշանէն զժուս ըլլալ, իրերուն պաշտպան ըլլալ՝ պաշտպանութիւնը մինչեւ թշնամութիւն տանելով. կողմնակից ըլլալ՝ կողմնակցութիւնը մինչեւ հակառակութիւն տանելով:

Անդրային ոգին մասնաւորապէս Վերահաստատութեան առաջին կերպարանքը կը յատկանչէ:

Զկայ պատմութեան մէջ բան մը որ 1814ին սկըսող և 1820ին վերջացող վեցումեայ միջոցին նմանի, միջոց մը որու վերջը Պ. աը Վիել, որ առաջակողմին փորձառու մարդն էք. պաշտօնէութեան կը հասնի: Այս վեց տարիները տարօրինեակ միջոց մը կազմեցին, ազմկալի և միանգամայն սպալի. զուարթ ու միանգամայն տիսուր, կարծես արշալուսային ճառագայթներէ լուսաւոր ու միանգամայն մեծ աղյուներու խաւարով սքօղուած, աղէտներ, որոնցմով տակաւին լի էք հորիզոնը և որոնք յամրաբար անցելոյն անգունդը կը սուրզէին:

Այն միջոցին, այն լոյսին և այն մութին մէջ պղտիկ մարդերու ամբողջ ընկերութիւն մը ապրեցաւ. նոր ու հին, ծագրածու և տրաում, նորատի և ծեր մարդերու ընկերութիւն, որ արթնցողի պէս աչքը կը շփէր. չկայ բան մը որ զարթումի կը նմանի որոքան կը նմանի վերազարձր, մարդեր, որոնք ֆրանսայի կը նայէին զուարթօրէն և որոնց ֆրանսան հետնապէս կը նայէք, մելամաղձային, ծեր և բարեմիտ մարդիզներ, որոնք ամենուրեք կը վիստային վերագարձողներ և ձիւաղներ, «ժամանակաւ» ամէն բանէ

շուարողներ, արի և ազնիւ ազնուականներ, որոնք կը ժպաէին և միանգամայն կուլային՝ ըստ որում Ֆրանսայի մէջ էին, կը հրճուէին իրենց հայրենիքը նորէն տեսնելով և կը յուսահատէին ա՛լ միապետութիւնը չգտնելով. խաչակրութեան ազնուականներ, որոնք կայսրութեան, այսինքն ռազմային աղնուականները կ'անարգէին. պատմական տոհմեր. որոնք ա՛լ պատմութիւնը ըմբռնելու կարողութիւն չունէին. Եարլը մանեկի մարտիկներուն թոռները, որոնք նարօւնի զինուորները կ'արհամարհէին:

Ինչպէս ըսինք քիչ մը առաջ, սուրերն իրարու վրայ նախատինք կը թափէին. Թօնթընոյի պատերազմին սուրը ծաղրելի և ժանդահար էր, Մարէնկոյի սուրն ալ սոսկալի էր, մեծ դանակ մըն էր միայն:

Հին ժամանակը չէր ճանշնար նորը:

Ա՛լ մարդկի չէին զգար ինչ որ վսեմ, և ոչ ալ ինչ որ ծաղրելի էր:

Գտնուեցաւ այնպիսի մարդ մը, որ Սփաբէն անուանեց Պօնաբարդը:

Այս մարդկային ընկերութիւնը մեռած է ա՛լ:

Հիմակ անկէ մնացած բան մը չկայ: Երբ պատահարար այն աշխարհի մարդերէն մէկ քանիին կերպարանքը կ'առնենք և կը ջանանք միտուով կենդանացնել, անդրջրէնդեղեղեան մարդերու պէս տարօրինակ կ'երեւան մեզ:

Իրօք այն մարդերն ալ երկու յեղաշրջումներու տակ սուզելով աներեւոյթ եղան:

Ո՛հ, ի՞նչ կոհակներ են գաղափարները. ի՞նչպէս շուտով կը ծածկեն ինչ որ պաշտօն ունին ջնջելու և թաղելու: ի՞նչպիսի արագութեամբ ահարկու անդունդներ կը բանան:

Այս էր ահա այն հեռաւոր և անարատ ժամանակներու ակումբներուն նկարագիրը, ուր Պ. Մարթէնվիլ Վոլթէրէն աւելի խելք ունէր:

Այդ ակումբները իրենց յատուկ գրականութիւն մը և քաղաքականութիւն մը ունէին: Ֆիէվէին կը հաւատային:

Պ. Օժիէ օրէնք մըն էր, որու կը հնազանդէին: Պ. Գոլնէի գիրքերը կը մեկնէին. Պ. Գոլնէ հրատարակիչ էր և Մալաքէ քարափին վրայ կրպակ մը ուսնէր, ուր հինուփուտ գիրքեր կը վաճառէր: Բոլորովին մարդակեր ճիւաղ մը կը սեպէին նարօւէնը: Ետքէն արքայական բանակներուն ընդհանուր տեղակալ Պ. ուր Պօնաբարդէ մարքիզին պատմութեան մէջ յիշուիը վարուս ոգիին զիջում մը սեպուեցաւ:

Այս ակումբներուն անարատութիւնը շատ չտեսեց: 1818էն քանի մը վարդապետականներ սկսաներեւիլ անոնց մէջ, ասգնապալի զանազանութիւն: Ասոնց կերպն էր թագաւորութեան կողմանկից ըլլաւ և ինքզինքնին արդարացնել:

Ուր որ անգրայինները խիստ սէգ էին, վարդապետականները սակաւ ինչ ամօթահար կ'երեւային: Ասոնք ուշիմ էին. լոել գիտէին. ասոնց քաղաքական վարդապետութիւնը մեծ մեծ խօսքերով օծուած էր վայելչապէս. վարդապետականները իրենց նպատակին պիտի հասնէին:

Սպիտակ փողկապներ և կոճկուտծ թիկնոցներ կը գործածէին ծայրայեղապէս, և այս հագուատի ծայրայեղութիւնը տպարդիւն չէր մնար:

Վարդապետականներու կուսակցութեան յանցանքը կամ դժբաղդութիւնն եղաւ ծեր երիտասարդները կազմելը:

Վարդապետականները խօհեմի գիրք կ'առնէին: Բացարձակ և ծայրայեղ սկզբունքներու վրայ չափաւոր իշխանութիւն մը պատաւատել կ'երազէին: Քանզողական ազատասիրութեան դէմ պահպանողական ազատասիրութիւնը կը պաշտպանէին, և երբեմն մեծ

հանձարամտութեամբ կը պաշտպանէին :

Անոնք կ'ըսէին . «Եերենք արքայականութեան . շատ ծառայութիւններ ըրաւ ան . աւանդութիւնը , կրօնքը , հաւատքը , պատկառանքը վերահաստատեց . հաւատարիմ , արի , ասպետական , սիրող եւ անձնուէր է :

Միապետութեան դարաւոր վսեմութիւնները ահա ազգին նորանոր վսեմութեանց հետ խառնեց , թէեւ ակամայ :

Արքայականք յեղաշրջումը , կայսրութիւնը , փառքը , ազատութիւնը . նորածիլ գաղափարները , նորաբոյս սերունդները եւ դարուս ոգին չհասկնալու յանցանքը ունին . բայց անոնց մեզի դէմ ըրած այս անիրաւութեան փոխարէն միթէ մե՞նք ալ երբեմն անոնց դէմ տնիրաւութիւն չենք ըներ :

Յեղափոխութիւնը . որուն ժառանդներն ենք մենք , կը պարտաւորի հասկնալ ամէն բան : Արքայականութեան դէմ կոռուիլը ազատասիրութեան հակառակ վարուիլ է :

Ի՞նչ անիրաւութիւն եւ ի՞նչ կուրութիւն : Յեղափոխական ֆրանսան չի յարգեր պատմական ֆրանսան , այսինքն իբ մայրը , ինքզինքը :

Սեպտեմբերի հինգին ետք միապետութեան ազնուականներու նկատմամբ ինչ ընթացք որ բռնուեցաւ , նոյն ընթացքը բռնուեցաւ նաեւ կայսրութեան աղնուականներու նկատմամբ Յուլիսի ութէն ետք : Արքայականները անիրաւութրւն ըրին արծիւին , մենք ալ նոյն անիրաւութիւնը ցուցուցինք շուշադրուշին :

Միթէ պէ՞տք է տարագրելու բան մը ունենալ միշտ :

Լուի ԺԴ. ի թագին ոսկեջուրը սրբելը , Հանրի Դ. ին զինանշանը քերթելը միթէ օդո՞ւտ մը ունի :

Մենք կը ծաղրենք Պ. Տը Վոպլանը որ իշնայի կամուրջին վրայի Ն. տառերը կը ջնջէր : Ի՞նչ կ'ընէր ան : — Ինչ որ մենք կ'ընենք : Ինչպէս Պուվին , նոյնպէս և Մարէնկո մերն է : Շուշանադրոշը , ինչպէս նաեւ Ն. Ն. մեր սեփականութիւնն է : Մեր ժառանգութիւնն է :

Ի՞նչ հարկ կայ նուազեցնել այս ժառանգութիւնը : Պէտք չէ ուրանալ հայրենիքը ո՞չ անցեային և ոչ ներկային մէջ :

Ի՞նչո՞ւ չսիրենք համայն պատմութիւնը : Ի՞նչո՞ւ չսիրենք համայն ֆրանսան :

Վարդապետական ականքը ահա այսպէս կը քննադատէին և կը պաշտպանէին արքայականները , որոնք կը դժգոհէին քննադատուելէ եւ կը կատղէին վասն զի կը պաշտպանուէին :

Անդրայինները արքայականութեան առաջին ժամանակը նշանակեցին . վարդապետականները երկրորդ ժամանակը յատկանշեցին : Կրակոտութեան յաջորդեց վարդատութիւնը : Հոս վերջ կուտանք մեր ծրագրին :

Գիրքիս հեղինակը պատմութեանս շարունակութեան մէջ ժամանակակից պատմութեան այս հետաքրքրական ժամանակը զտաւ իր ճամբուն վրայ , եւ անկէ անցնելու միջոցին պարտաւորուեցաւ անգամ մը դիտել եւ ծրագրել այն ընկերութեան տարօրինակ ծրագիրներէն մէկ քանին , ընկերութեան մը որ այսօր անձանօթ է :

Բայց արագօրէն եւ առանց զառն կամ հեղինակի գաղափար մը ունենալու կը կատարէ այս պարտաւորութիւնը :

Հեղինակը այն անցելոյն կը յարի յիշատակներով , յիշատակներ որոնք գորովալի եւ յարգի են , վասնզի իր մօրը կը մօտենան :

Մանաւանդ կը խոստվանինք թէ այն պզափկ

ընկերութիւնն ալ իր մեծութիւնը ունէր։ Կրնանք
անոր վոյ ժպտիլ, բայց չենք կրնար արհամարհել,
ոչ ալ ատել։

Ուրիշ ժամանակի Ֆրանսան էր ան։

Մարիուս Բօնմէրսի այս կամ այն կերպով ուսում
առաւ ամէն պատճիներու պէս։

Երբ մօրաքոյրին ձեռքէն աղատեցաւ, Պ. Ժիլ-
նօրման դասական ամենայստակ անմեղութեան վար-
ժապետ արժանապատիւ մարդու մը յանձնեց Մարիու-
սը, որպէսզի կրթութիւն առնէ։

Այս նորածիլ սիրտը՝ որ կը փթթէր՝ կեղծ հա-
մեսուհիի մը ձեռքէն տմարդի իմաստակի մը ձեռքը
անցաւ։

Մարիուս վարժարանի ուսումները աւարտելէ
ետք իրաւագիտութեան դպրոցը մտաւ։ Սրբոյական,
մոլեունդ և խստաբարոյ էր։

Քիչ կը սիրէր իր մեծ հայրը, որուն զուարճու-
թիւնը ծանր կուգար իրեն, իսկ իր հօրը նկատ-
մամբ տիսուր էր։

Բայց եռանդուտ եւ ցուրտ ազնիւ, վեհանձն, սէդ,
երկիւղած, վառվուն, ամարդի ըլլալու չափ պար-
կելա, վայրենի ըլլալու չափ անարատ տղայ մըն էր ան։



ՄԱՐԻՈՒՍ



3854-74

Գ լ ս ի ն դ

Ա կ լ ջ Ա կ ի ն Վ Ա լ ձ Ա ն ը

Մարիուս իր դասական ուսումները աւարտած մի
ջոցին Պ. Ժինօրման ալ ընկերական յարաքերու-
թիւնները գաղրեցոց :

Մնաս բարեաւ ըսաւ Եէ՛ Փէրմէն արուարձանին
և տիկին Թ . . . ի սրահին , և Մարէի թաղը քաշուելով
իր տունը բնակեցաւ որ Ֆիյլ-տիւ-Գավէրի գռեհին
մէջն էր :

Այս տունին մէջ ունեցած ծառաներն էին դռնա-
պանը , Նիգօլէթ անուն սեռեակի սպա ուհին որ Ման-
եսին յաջորդած էր , և այն ողեսպառ և թասող Պաս-
գը . որուն վրայ արդէն խօսեցանք :

Մարիուս 1827ին տասնըօթթ տարու էր : Իրի-
կուն մը երբ տունը գարձաւ , տեսաւ որ մեծ հօրը
ձեռքը նամակ մը կար :

— Մարիուս , ըսաւ Պ. Ժինօրման , վաղը Վէր-
նօն պիտի երթաս :

— Ինչո՞ւ , հարցուց Մարիուս :

— Հայրդ տեսնելու համար :

Մարիուսի վրայ գող մը եկաւ :

Ամէն բան անցած էր միտքէն , բայց բնաւ միտ-
քէն չէր անցներ որ օր մը հարկ պիտի ըլլար իր հայ-
քը տեսնել :

Մարիուսի համար առկէ աւելի անակնկալ , աւելի

զարմանալի և փութանք ըսելու՝ աւելի տհաճոյ բանմը չէր կրնար ըլլալ:

Հեռաւորութիւնը մերձաւորութեան կը բռնադատուէր:

Հայրը տեսնելու պարտքը չէ թէ կսկիծ մըն էր, այլ բռնի յոգնութիւն մը:

Մարիուս՝ քաղաքական հակակրածեան պատճառներէն զատ՝ համոզուած էր նաեւ թէ չէր սիրեր զինքը իր հայրը, սուսնրածիքը, ինչպէս կ'ըսէր Պ. Ժիլնօրման իր հեղութեան օրերը:

Աայտնի էր թէ հայրը չէր սիրեր զաւակը, վասն զի լքած էր, ուրիշներու ձեռքը թողած էր զայն: Մարիուս չէր սիրեր իր հայրը, վասնզի չէր զգար թէ կը սիրուի անկէ: Ամենեւին չեմ զարժանար, կ'ըսէր իւրովի:

Այնքան շուարեցաւ որ՝ Պ. Ժիլնօրմանին բան մը շնարցուց:

Մեծ հայրը կրկնեց.

— Կ'երեւայ թէ հիւանդ է: Թեզի կ'ուզէ: Պահ մը լուելն ետք շարունակեց.

— Վազը առոտու մեկնէ: Կարծեմ թէ Թօնթէնի բակը կառք մը կայ որ ժամը վեցին կը մեկնի և իրիկունը կը հասնի: Կ'ըսէ հայրդ թէ սախպողական է երթալդ:

Յետոյ ճմից նոտմակը և գրպանը դրաւ:

Մարիուս կրնար այն իրիկուն մեկնիլ և հետեւ եալ օրը, առառուն, հօրը քով գտնուիլ:

Այն ժամանակները Պուլոյի փողոցը ուղեկառք մը կար որ գիշերով Ռուան կ'երթար և Վէրնոնէն կ'անցնէր: Ոչ Պ. Ժիլնօրման, ոչ ալ Մարիուս կամքը ըրին տեղեկանալու:

Հետեւեալ օրը իրիկուան Մարիուս վէրնօն հասաւ:

Ճրագները սկսած էին վասիլ:

Հարցուց մարդու մը թէ ո՞ւր էր Պ. Բօնմէրսիի տունը:

Վասն զի Մարիուս, միտքովը վերահաստատուածեան հետ համակարծիք էր, և անոր պէս ինքն ալ չէր ճանչնար իր հօրը ո՛չ պարոնութիւնը և ոչ գընդապեառութիւնը:

Մարդը ցուցուց տունը:

Մարիուս գուոը զարկաւ. կին մը եկաւ բացաւ, ձեռքը նրագ մը բռնած:

— Պ. Բօնմէրսիի տունը ա՞յս է:

Կինը անշարժ կեցաւ:

— Հո՞ս է ինք, Հարցուց Մարիուս:

Կինը գլուխը շարժեց՝ այո՛ ըսելու միտքով:

— Կրնամ տեսնուիլ հետը:

Կինը բացասական նշան մը ըրաւ:

— Բայց իր տղան եմ ես, կրկնեց Մարիուս, ինձ կը սպասէ ան:

— Ա՛լ չսպասեր, ըսաւ կինը:

Այն ատեն նշանակեց որ կինը կուլար:

Կինը մատովք ստորին սրահի մը գուոը ցուցուց:

Մարիուս ներս մտաւ:

Այս սրահին մէջ, զոր բուխերիկին վրայ գրուած ճարպի ճրագ աը կը լուսաւորէր, երեք մարդ կար. մէկը ոտքի վրայ էր, միւսը ծունը դրած, և մէկն ալ գետինն էր շապիկով և երկնցած պառկած էր տախուակամածին վրայ:

Գետինը երկնցողը գնդապեաւն էր:

Միւս երկուքը բժիշկ մը, քահանայ մըն էր որ աղօթք կ'ընէր:

Դնդապետը երեք օրէ ի վեր ուղեղի տենդով պառակած էր:

Հիւանդութիւնը սկսած ժամանակ յուրի նախազ-

գացում մը ունենալով՝ նամակ գրած էր Պ. Ժիլնօրս
մանին զաւակը ուղելու համար:

Հիւանդութիւնը ծանրացած էր:

Մարիուսի Վէրնօն հստած իրիկուն գնդապետը
բանդագուշած էր. առանց սպասուհիին խօսքը մտիկ
ընելու անկողնէն ելած էր, պոռալով.

— Տղաս չեկաւ դեռ, ես երթամ ուրեմն զի՞նքը
տեսնելու:

Ցետոյ իր սենեակէն ելած, նախասենեակին տախ-
տակամածին վրայ ինկած և հոն մեռած էր:

Բժիշկը և ժողովրդապետը կանչուեր էին: Բժիշկը
շատ ուշ եկած էր, ժողովրդապետը շատ ուշ եկած էր.
զաւակը նոյնպէս շատ ուշ հստած էր:

Ճրագին ազօտ լոյսովը գետինը երկնցած դալկա-
գէմ գնդապետին այտին վրայ մեծկակ կաթիլ մը ար-
ցունք կ'երեւար որ անոր մեռած աչքէն հոսած էր:
Աչքը մարած էր, բայց արտօսորը չորցած չէր: Այս
արցունքը իր զաւկին յապազումն էր:

Մարիուս առ մարդուն նայեցաւ, զսր առաջին
և վերջին անգամ կը տեսնէր, զիտեց անոր պատկա-
ռելի և առնական դէմքը, բաց աչքերը, որոնք չէին
նայեր, սպիտակ մազերը և ջղապինդ անգամները:

Այս անդամներուն վրայ տեղ տեղ թխագոյն գի-
ծեր կը նշմարուէին, որոնք սուրի նշանն եր էին, և
տեսակ մը կարմիր աստղեր, որոնք գնդակներու ծա-
կեր էին:

Դիտեց այն ահազին սպին, որ առ դէմքին վրայ
գիւցազնութիւն կը դրոշմէր. դէմք մը, ուր Աստ-
տուած բարութեան դրոշմը զարկած էր:

Մտածեց թէ այս մարզը իր հայրն էր, և թէ
մեռած է ան, բայց անզգայ մնաց:

Զգացած տրտմութիւնը այն տրտմութիւնն էր,
զոր պիտի զգար ուրիշ մարդու մը առջեւ եթէ

զայն մեռած և գետինը փռուած տեսնէր: Այս սեն-
ետկին մէջ սուզը, կոկծալի է:

Սպասուհին անկիւն մը քաշուած կուլար հեծկըլ-
տումով, ժողովրդապետը կ'աղօթէր, միանգամայն իր
հեծկլտալը կը լսուէր, բժիշկը աչքերը կը սրբէր.
դիակը անգամ կուլար:

Այս բժիշկը, քահանան և կինը մէկ կողմէ կոկը-
ծանօք կը ցաւէին, միւս կողմէ Մարիուսի կը նայէին
անմուռնչ: Մարիուսն էր օտարականը:

Մարիուս որ խիստ քիչ յուղուած էր, ամչնալ և
իր դիրքէն շփոթիլ զգաց. գլխարկը ձեռքը ըլլալով,
թողուց որ իշնայ՝ կարծել տալու համար թէ վիշտը
ոյժ չէր թողուր իրեն որ կարենայ բռնել զայն:

Միանգամայն խղճի տագնապ մը կը զգար, և
ինքինքը կ'անարգէր այսպէս վարուելուն համար: Միթէ ի՞րն էր յանցանքը: Սէր չունէր իր հօրը վրայ: ի՞նչ կրնար բնել:

Գնդապետը բան մը չէր թողած: Կան կարասին ծախուեցաւ, և ստակովը հազիւ
հազ թաղումին ծախսքը վճարուեցաւ:

Սպասուհին թուղթի կտոր մը գտաւ և Մարիու-
սին յանձնեց:

Այս թուղթին վրայ հետեւեալ տողերը կային զոր
գնդապետը իր ձեռքով գրած էր.

ԶԱՅԱԿԻՍ ՀԱՄԱՐ.— Կայսրը Պարոնութեան
ախաղոս տուաւ ինծի Վաթէրլոյի պատերազմի դաշ-
տին վրայ: Քանի որ Վերահաստատութիւնը չուզեր
ճանչնալ իմ այս տիտղոսը, զոր արիւնս թափելով
առած եմ, զաւակս պիտի առնէ և կրէ զայն: Աւե-
լորդ է ըսել թէ ան կը պարտաւորի այս տիտղոսին
արժանի վարմունք ունենալ:

Գնդապետը թուղթին ետեւը կ'աւելցնէր.
«Այս Վաթէրլոյի պատերազմին մէջ յիսնապետ

Թը կեանքս աշատած է : Յիսնապետին անունն է Թեռնարտիէ : Վե ջին ժամանակներս կարծեմ թէ Բարիզի շըջակոյ գիւղերէն մէկուն մէջ , Շէլի կամ Մօնֆէրմէրլի մէջ պանդոկ մըր կը բանեցնէր : Զաւակս եթէ հանդիպելու ըլլայ այս Թեռարտիէին , Թող ընէ անոր այն ամէն բարիքը զոր կարող է ընելու» :

Մարիուս աւս թուղթը առա և պտհեց ոչ թէ հաւատարիմ ըլլալուն , այլ զգալուն համար մահուան այն անորոշ պատկառանդը որ միշտ կը զրաւէ մարդուս սիրալ :

Գնդապետէն բան չմաց : Պ. Ժիլնօրման հնավաճառի մը ծախեց անոր սուրը և համազգեստը : Դրացիները պարտէզը թալլեցին , և հազուագիւտ ծաղիկները կողոպտեցին : Միւս տունկերը մորենի և մաշառ դարձան , ու չորցան :

Մարիուս միայն քառասունըութը ժամ մնացած էր Վէրնօն : Յետոյ Բարիզ դարձած , և նորէն իր իշրաւագիտութեան դասերը ուսանիլ սկսած էր , ա'լ միտքը անզամ չբերելով իր հայրը , իբր թէ էութիւն ունեցած ըլլար ան :

Գնդապետը երկու օրոսան մէջ թաղուած և երեք օրուան մէջ մոռցուած էր :

Մարիուս գլխարկին զրայ սեւ շզարշ մը դրաւ , և ահա ամէն ինչ եղաւ լմեցաւ :

Գ լ Ո Ւ Խ Ե .

ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԸԼԱԱԼՈՒ ՀԱՄԱՐ

ԵԿԵՂԵՑԻ ԵՐԹԱԼՈՒՆ ՕԴՏԱԿԱՐՈՒԹԻՒՆԸ

Մարիուս իր մանկութեան կրօնական սովորութիւնները պահած էր :

Կիրակի օր մը պատարագ տեսնելու համար Սէն Սիւլբսի եկեղեցին գացած և մտած էր ճիշտ Աստուածածնի այն մատուրը ուր կուգար իր մօրաքոյրին հետ մանկութեանը ժամանակ :

Այն օրը սովորականէն աւելի թարթափուն և մտախոն կացութեան մէջ ըլլալով , սիւնի մը ետեւը կեցած և անուշադրութեամբ ծնրադրած էր իւթրէշի թաւշապատ աթոռի մը գրայ , որուն ետեւը գրուած էր «Պ. Մապէօֆ . եկեղեցական» :

Պատարագը հտզիւ սկսած էր , և ահա ծեր մը եկաւ և Մարիուսին ըստւ .

— Պ . րոն . իմս է այդ տեղը :

Մարիուս աճապարանքով մէկ կողմ քաշուեցաւ , և ծերը իր աթոռը առաւ :

Երբ պատարագը լմնցաւ , Մարիուս քանի մը անդին կը կենար և կը խորհէր . ծերը նորէն մօտեցաւ և ըստւ .

— Ներողութիւն կը խնդրեմ ձեզմէ, պարոն, քիչ չը առտջ ձեզ անհանգստութիւն տալու և հիմակ խեկ նորէն անհանգստութիւն պատճառելու ա համար. բայց անշուշտ նեղացած էք ինձի դէմ, ուստի պէտք է որ բացատրութիւն տամ:

— Անօգուտ է բացատրութիւն տալդ, պարոն, ըստ Մարիուս:

— Այո՛, պէտք է որ տամ, կրկնեց ծերուն. չեմ ուզեր որ գէշ կարծիք ունենաք իմ վրայ: Այն տեղը սիրելի է ինձի: Կը կարծեմ թէ հոն պատարագը լաւագոյն կ'երեւայ ինձի: Հիմա պիտի ըսեմ թէ ինչո՞ւ համար: Խեղճ և բարեսիրտ հայր մը որ ընտանեկան կարգադրութեանց համար արգիլուած էր տեսնելու իր զաւակը, ամէն երկու կամ երեք ամիսը անգամ մը կանոնաւորապէս կուգար այնտեղ կը կենար իր զաւակը տեսնելով համար, վասն զի ուրիշ առիթ և ուրիշ միջոց չունէր զայն տեսնելու, տասը տարի այսպէս անոր հոն զալը և կենալը տեսած եմ: Հոն կուգար ջիշտ այն ժամուն, յորում իր զաւակը եկեղեցի կը բերուէր: Պատիկը ամենեւին չէր գիտեր թէ հոն էր հայրը: Անմեղը թերեւս և ոչ խեկ հայր մը ունենալը գիտէր: Հայրը սիւնի մը ետեւը կը կենար որպէս զի չտեսնուի: Զաւեկին կը նայէր ու կուլար: Այսխեղճ մարզը կը պաշտէր իր պատիկը: Ես տեսայ այս բանը: Այնտեղը կարծես նուրիրական տեղ մը եղաւ ինձի համար, և սովորութիւն ըրած եմ հոն կենալու պատարագը մտիկ ընելու համար: Ընտրելի է ինձ հոն նստիլ քան թէ դասի նստարանին վրայ ուր իբր եկեղեցպան իրաւունք ունիժ նստելու: Փոքր ինչ ճանչցայ, իսկ այն աննսեն մարգը: Աներ մը, հարուստ քենի մը, ազգականներ և ուրիշ չգիտեմ ինչեր ունէր, որոնք կը սպառնային զաւակը ժառանգութենէ զըրկել, եթէ ան, այսինքն հայրը տեսնելու ըլլար զա-

ւակը: Խեղճ մարդը զոհուած էր, որպէս զի օր մը իբղաւակը հարուստ և երջանիկ ըլլայ: Այն ազգականները քաղաքական կարծիքի պատճառաւ զաւակը հօրմէն զատած էին: Անշուշտ կը հաւանիմ քաղաքական կարծիքներու, բայց կան այնպիսի անձեր որոնք կանգ առնել չգիտեն: Տէր իմ Աստուած, մարդ մը Վաթէրլոյի մէջ պատեհազմած ըլլալով հրէշ մը չըլլար. այսպիսի պատճառի մը համար զաւակը հօրմէն չզատուիր: Պօնաբարդի գնդապետներէն մէկն էր ան: Կարծեմ թէ մեռած է: Վէրնոն կը բնակէր, ուր եղբայրս ժողովրդապետ է, և անունը Բօնմարի կամ Մօնքէրսի պէս բան մըն էր...: Իրաւ է որ աղէկ սուր գործածել գիտէր:

— Բօնմէրսի, ըստ Մարիուս տժգունելով:

— Ճիշտ ըսիք, Բօնմէրսի է: Միթէ կը ճանչնայի՞ք զայն:

— Հայրս էր, պարոն ըստ Մարիուս:

Ծերունի եկեղեցպանը ձեռքերը իրարու միացուց և պողաց.

— Ա՛ն, դո՞ւք էք տղան: Այո՛, այնպէս է, հիմա հաւակը առած մարդ մը եղած ըլլալ պէտք է: Է՛ն, խի զն տղայ: Կրնաք ըսել թէ այնպիսի հայր մը ուսնեցաք որ շատ սիրած է ձեզի:

Մարիուս թեւը ծերունիին տուաւ, և մինչեւ բնակարանը տարաւ զայն:

Հետեւեալ օրը Մարիուս Պ. Ժիլնօրմանին ըստաւ:

— Քանի մը բարեկամներու հետ որսորդութեան երթալ և զրունաւլ որոշեցինք: Կը հաճի՞ք հրամանաւլ ինձ որ երեք օր բացաւայիմ:

— Զո՞րս օր, պատասխանեց միծ հայրը. գնա՛, զուարձացի՞ր: Եւ աչքը թարթելով կամաց մը ըստ աղջկանը:

— Կ'երեւի թէ աղջիկ մը գտած է:

Գ Լ Ա Խ Խ Զ.

Թէ Ի՞նչ Հեծեհոիթիին Կ'ՈՒՆԵՆԱՅ ԵԿԵՊԵՑՊԱՆԻ ՄԸ

Հ Ա Ն Դ Ի Պ Ի Լ Բ

Քիչ մը ետք պիտի տեսնենք թէ ո՛ւր գնաց Մարիուս:

Մարիուս երեք օր բացակայ եղաւ: Յետոյ Բարիզ դարձաւ, ուղղակի իրաւագիտութեան դպրոցի թանգարանը գնաց և «Մօնիթէօր» պաշտօնական լրագրին կազմուած ամբողջ թերթերը ուղեց:

Կարդաց «Մօնիթէօր»ը, կարդաց հանրապետութեան և կայսրութեան բոլոր պատմութիւնները, «Մէմօրիալ տը Սէնթ Էլէն»ը, ամէն տեղեկագիրները, լրագիրները, օրաթերթերը, յայտարարութիւնները, ամէնն ալ լափեց լմացուց:

Երբ առաջին անգամ մեծ բանակին օրաթերթերուն մէջ իր հօրը անունը տեսաւ, ճիշտ շաբաթ մը տեսնդով համակուեցաւ:

Գնաց տեսաւ այն զօրապետները, և մանաւանդ Հ... կոմսո, որոնց հրամանին տակ ծառայած էր ժօրժ Բօնմէրոսի:

Մապէօֆ եկեղեցպանը զոր նորէն տեսնելու գացած էր, պատմած էր Մարիուսին իր հօրը Վէրինի

մէջ անցուցած կեանքը, գնդապետին զինուորական ծառայութենէ քաղուիլը, ծաղիկները, միայնու թիւնը:

Մարիուս հետզետէ ճանչցաւ կատարելապէս այն հազուագիւտ, վեհ և քաղցր մարդը, այն առիւծգաւնուկը որ իր հայրը եղած էր:

Բայց ա՛լ գրեթէ չէր տեսներ ժինորմանները, վասնզի այս ուսումնին պարապելով իր բոլոր ժամերը ինչպէս նաեւ բոլոր միաքը անոր տուած էր:

Ընթրելու միջոցին կ'երեւար. ապա կը Փընառուէր, բայց չէր գտնուեր հոն:

Մօրաքոյրը կը մումուր: Պ. Ժինորման կը Ժըպտէր. — Վա՛շ, վա՛շ, կ'ըսէր, աղջիկները սիրելու ժամանակն է հիմա:

Երբեմն ալ կ'աւելցնէր ծերունին:

— Շուտի՛կը տանի. կը կարծէի թէ տարփական յարաբերութիւն մըն է այս: Բայց կ'երեւի թէ ճըշմարիտ տրիփ մըն է:

Իրօք տրիփ մը ունէր Մարիուս:

Այս երիտասարդը, հետզետէ կը պաշտէր իր հայիը:

Միեւնոյն ժամանակ տարօրինակ փոփոխութիւն մը կ'առնէին իր գաղափարները:

Այս փոփոխութիւնը բազմաթիւ և յաջորդական կերպարանքներ ունեցաւ:

Այս մեր ժամանակի միտքերուն պատմութիւնը ըլլալով, օգտակար կը սեպենք քայլ առ քայլ դիտել այս կերպարանքները և ամէնն ալ ցուցնել:

Մարիուս խոռվութեամբ կը համակուէր պատմութիւնը կարդալով:

Ընթերցումին առաջին հետեւութիւնը եղաւ սքանչանալ:

Հանրապետութիւնը, կայսրութիւնը մինչեւ այն

առեն Մարիուսի համար հրէշային բաներ երեւցած էին։ Հանրապետութիւնը կառավինատ մըն էր մշուշի մէջ, կայսրութիւնն ալ թուր մը գիշերային մթութեան մէջ։

Հիմա նայած էր անոնց, և ուր որ կը կարծէր միմիայն խաւարամած քառս մը նշարել, երկիւղով և ուրախութեամբ խտոն տեսակ մը անլուր զարմանքով պատղերու փողփողումը տեսած էր, աստղեր որոնք էին Միքապօ, Վէրնեիօ, Աէն-ժիսթ, Ռօպէսրիէր, Գամիյլ Տէմուէն, Տանթօր, նաեւ արեւի մը ծագումը որ էր նարուէն։

Չէր գիտեր թէ ուր կը գտնուէր հիմա։

Ճառագայթներէ կուրնալով կ'ընսրկէր։

Զարմանքր անցնելէն ետք Մարիուս քիչ քիչ վարժուեցաւ այս ճառագայթներուն, գործողութիւնները դիտեց առանց շլացումի, երեւելի անձերը քըննեց՝ առանց սարսափի։

Իր տեսլահարը բիբը յեղափոխութեան և կայսրութեան հեռաւոր և լուսաւոր տեսքը դիտրց, տեսաւ պատահարներու և մարդերու այս երկու խումբին ամէն մէկը. մէկը հանրապետութիւնն էր քաղաքացին իրաւունքներուն վեհապետութեան մէջ, որուն կրկին տէր եղած էսն ժողովուրդները. կայսրութիւնը ֆրանսական գաղափարի վեհապետութեան մէջ որ Եւրոպայի իշխած էր, տեսաւ որ յեղաշրջումէն ժողովուրդին մեծ կերպարանքը և կայսրութենէն Ֆրանսայի մեծ կերպարանքը կ'ելլէր։

Աղճովին խոստովանեցաւ թէ լաւ էր այս ամէնը։

Մենք հարկ չենք համարին նշանակել հոս ինչ որ Մարիուսի զմայլումը չէր նշարեր՝ իրերու կացութեան էական արժէքը առանց մանրազննին քննութեան կշռած ժամանակ։

Յառաջարայլ մտքի մը գիճակը կը նշանակենք։

Մարդս անգամ մը օթեւանելով ամէն տեսակ յառաջդիմութիւն չկրնար ընել։

Այս ձշմարտութիւնը՝ մեր արդէն բռածներուն և միանգամայն այսուհետեւ ըսելիքներուն համար անդամ մը հաստատելէն ետք կը յարունակենք։

Մարիուս այս ատեն նշարեց թէ մինչեւ հիմա հասկցած չէր թէ ինչ էր իր հայրը և ինչ էր իր հայրենիքը. ոչ մին և ոչ միւսոր ճանչցած էր. և եր աչքերը կամայական տեսակ մը խաւարով վարագուրուած էին։

Հիմա աչքը կը տեսնէր, և մէկուն վայ կ'ըսքանչար, միւսն ալ կը պաշտէր։

Ցաւերսով և տագնապներով համակուած էր, և յուսաբեկ կը մտածէր. ա'լ միմիայն գերեզմանի մը կրնար ըսել ինչ որ ունէր իր հոգիին մէջ։

Ո՛հ, եթէ ապրէր հայրը, եթէ տակաւին հայրը կորսնցութած չըլլահ։ Եթէ Աստուած իր կարեկցութեամբն ու բարութեամբը թոյլ տուած ըլլար որ տակառին կենդանի մնա, ան հայրը, ինչպէս պիտի վաղէր, ինչպէս պիտի շտապէր, ինչպէս պիտի աղակէր իր հօրը։

— Հա՛յր իմ, ահա՛ եկաւ, ե՛ս եմ, իմ սիրտս ալ քու սրտիդ համատիպն է, քու զաւակիդ եմ։

Արդեօք ինչպէս պիտի համբուրէր անոր սպիտականեր գլուխը, ինչպէս իր արտասութովը պիտի ողողէր անոր մազերը, ինչպէս ակնազիշ պիտի նայէր անոր սպիին, ինչպէս ձեռքերը պիտի սեղմէր, զգեստները պիտի պաշտէր, ստքերը պիտի համբուրէր։ Աւաշ'զ, այն հայրը ինչո՞ւ արդեօք այսքան շուտ, տարիքը չառած, արդարութիւնը, իր զաւկին սէրը չվայելած մեռած էր։

Մարիուս սրտին մէջ անընդհատ հեծկւում մը ունէր որ անգամար «ափսո՞ս» կ'ըսէր։ Միանգամայն

հետզհետէ աւելի զգոնութիւն, աւելի ծանրութիւն կը ստանար ստուգիւ և աւելի կը վստահէր իր հաստափին ու մտածումին:

Ամէն մէկ բոպէ ճշմարտութեան նշոյլներ կ'երեւէին և անոր միտքը կ'ամբողջացնէին: Կարծես թէ ներքնապէս կ'ամէր Մարիուս:

Կր զգար թէ տեսակ մը բնական ընդարձակութիւն կը ստանար սա երկու իրերէն, որոնք նոր էին իրեն համար, այսինքն հայրն ու հայրենիքը:

Ոմէնառան կը բացուէր բանալի մը ունեցին առջեւ բացուելուն պէս:

Ինքն իրեն կը բացարեր ինչ որ ատած էր. կը հասկնար ինչ որ բամահռած էր. ա՛ւ ակներեւապէս կը տեսնէր թէ ինչ նախախնամական, երկնային և մարդկային նախակութիւն ունէին այն վսեմ իրերը զոր ատել սորված էր, և այն մեծ մարդերը զոր անիժ ծելու հրահանգ առած էր:

Երբ միտքը կը բերէր իր նախորդ կարծիքները որոնք գեռ առջի օրուան կարծիքներ, էին և որոնք սակայն արդէն շատ հին կ'երեւային իրեն, կը սըրտամբտէր և կը ժպտէր:

Իր հօրը ինչ երեւելի մարդ ըլլալը ճանչնայէն ետք բնականապէս սկսած էր ճանչնալ նաև նարուէունին ինչ երեւելի մարդ ըլլալը:

Բայց պէտք է ըսկնք թէ Մարիուս առանց աշխատութեան ստացած չէր այս ճանաչումը:

Մանկութեան ժամանակէն ի վեր իր միտքը 1814ի կուսակցութեան Պօնաբարդի վրայ ըրած դատումներով տոգորուած էր:

Արդ, Վերահաստատութեան ամէն նախապաշտումները Նարուէոնը ածեւաց ելու նպատակ աւնէին Նարուէոն Ռօպէսբիէրէն շատ աւելի ատելի էր վերահաստատութեան:

Րահաստատութեան: Պուրպօնեանք ազգին յոդնութենէն և մայրերու ատելու թենէն օգուտ քաղած էին բաւական վարպետութեամբ:

Պօնաբարդ գրեթէ առասպելական տեսակ մը հրէշ սեպուած էր և 1814ի կուսակցութիւնը այս հրէշը նկարագրելու համար ժողովուրդին երեւակայութեան որ ինչպէս քիչ մը ու առջ կ'ըսէինք՝ մանկական երեւակայութեան կը ումանի, հետզհետէ երեւան կը հանէր ամէնէն ահուելի, սոսկալի ու միանգամայն մեծ իրերէն սկսելով մինչեւ ինչ որ սոսկալի ու միանգամայն ծիծաղնի է. Տիբերէն սկսելով մինչեւ Գարազաննամարդողը:

Հետեւաբար Պօնաբարդի վրայ խօսողը ազատ էր կամ հեծկլտալու կամ խնդալու, բաւական էր որ ատելութիւնը բլար այս հեծկլտումին կամ խնդումին շարժառիթը:

Մարիուս իր մտքին մէջ ահա այս գաղափարները ունէր միայն այն մարդուն վրայ:

Այս գաղափարները խառնուած էին այն յամառութեան հետ զոր ունէր իր բնաւորութիւնը: Մարիուսի ինքնութեան մէջ փոքր և յամառ մարդ մը կար որ նարուէոնը կ'ատէր:

Երբ կարդաց պատմութիւնը, և երբ մանաւանդ տեղեկագիրները և նիւթերը հետազոտելով քննեց զայն, նարուէոնը վարագուրող քօղը կամաց կամաց պատուեցաւ անոր առջեւ:

Անբաւ բան մը նշմարեց և կասկածեցաւ թէ գուց մինչեւ հիմա սիսալած էր ինչպէս ուրիշ բաներու նոյնպէս և Պօնաբարդի նկատմամբ:

Ամէն օր աւելի լաւ կը տեսնէր, և յամբար, քայլ առ քայլ, ի սկզբան չուզելով, ապա եռանգով և կարծես հմայական անդիմադրելի զօրութենէ մը մըղուելով սկսաւ նախ մթին, ապա աղօտապէս լուսաւ ԹՇՈՒՄԾՆԵՐ (է. Հ.)

ւոր և վերջապէս լուսաւոր և փառաւոր աստիճաններէն վերանալ:

Գիշեր մը տանիքին տակ շինուած իր պղտիկ ոհնեակին մէջ նստած էր առանձին։ Մոմը կը վասոէր. ինք բաց պատուհանին քով սեղանի մը վրայ կոթնելով կը կարդար։

Անջրպետութեան մէջէն ամէն տեսակ մտախոռնութիւններ կուգային իր վրայ և իր մտածումին հետ կը խառնուէին։

Կա՞յ արդեօք գիշերին պէս տեսարան մը. խորին շնչիւններ կը լսուին որոնք չգիտես թէ ուրկէ կուգան, խարոյցի պէս կը փալիի լուսնթագը որ երկրէս հազար երկու հարիւր անգամ մեծ է. երկինքը խաւարամած է, աստղերը կը փողփողին. ահագին է այս տեսարանը։

Մարիուս մեծ բանակին օրաթերթերը կը կարդար, այն օրաթերթերը որոնք պատերազմի դաշտին վրայ գրուած հոմերական երգերու տուններ են։ Անոնց մէջ տեղ իր հօրը անունը և ամենուրեք կայսեր անունը կը տեսնէր. մեծ կայսրութիւնը ամբողջապէս կ'երեւաը իրեն. կարծես թէ մակնթացութիւն և տեղատուութիւն մը կը զգար որ իր սրտին մէջ կ'ուռէր և կը բարձրանար։

Մերթ ընդ մերթ կը կարծէր թէ հայրը իր քովէն կ'անցնէր շունչի մը պէս և ականջին քան մը կը փսփսար. սակաւ առ սակաւ տարօրինակ մարդ մը կը դառնար։

Թմբուկները, թնդանօթը, փողարները, վաշտերու չափաւոր քայլը, ձիւորներուն խորին և հեռաւոր արշաւը լսել կ'երեւակայէր։

Փամանակ առ ժամանակ աչքերը դէպի երկինք կը վերցնէր, անյատակ անդունդներու մէջ ահագին համաստեղութեանց փայլիւը կը դիտէր. յետոյ դիրքին

վրայ կը նայէր և հոն ալ ուրիշ ահագին բաներ կը տեսնէր որոնք խառն ի խռան կը յուզուէին։ Սիրտը կը ճնշուէր.

Մարիուս անասելի աւիւնով և գողումով դրաւուած և շունչը կտրուած էր։

Յանկարծ, առանց ինքն ալ գիտնալու թէ ի՞նչ կ'ըլլար, և ինչ բանի կը հազարնդէր, եւաւ կանգնեցաւ երկու թեւերը պատուհանէն դւրս հանելով տարածեց, ակնապիշ նայեցաւ մթութեան, լոռութեան, խաւարսմած անսահմանութեան, յաւիտենական անբաւութեան և «կեցցէ՛ կայսրը» աղաղակեց։

Եոյն րոպէէն սկսելով ամէն բան եղաւ, միցաւ. Գօրսիգայի ձիւաղը, Յափշտակիչը, Բոհակալը, Հրէշը, որ իր քոյրերուն սիրողն էր, Հապիտը որ թալմայէն դաս կ'առնէր, Եափայի թունաւորիչը, Վազը, Պուօնաբարդէն, ասոնց ամէնն ալ աներեւոյթ եղաւ իր մտքէն, և տեղը յաջորդեց անորոյ և լուսափայլ ճառագայթ մը որու մէջ անմատչելի բարձրութենէ մը կը շողար կեսարի մարմարեայ և դակարէմ ուրուականը։

Կայսրը իր հօրը նկատմամբ վարուած էր մի միայն ամենասիրելի զօրավարի մը պէս որու վրայ մարդ կը սքանչանայ և որու համար իր անձը կը զոհէ։

Բայց նաբոլէոն Մարիոնսի համար միայն ամենասիրելի զօրավար մը չսեպուեցաւ։

Մարիուսի համար կայսրը տիեզերաց տիրապետութեան մէջ հոռմէական խումբին յաջորդող ֆրանսական խումբին վերակազմիչը, փլուած աշխարհի մը սքանչելի ճարտարապետը, Շարլոմանեի, Լուի Ֆթ.ի, Հանրի Դ.ի, Ռիշլիէյի, Լուի ՖԴ.ի և հասարակաց փրկութեան մասնաժողովին չարունակիչը եղաւ, անշուշտ ինքն ալ արատներ, յանցանքներ և ոճիրներ

անգամ ունենալով, այսինքն մարդ ըլլալով։ բայց իբ-
յանցանքներուն մէջ վեհ, արատներուն մէջ փառա-
ւոր, ոճրագործութեանը մէջ հզօր մնալով։

Ճակատագրային մարդ մը եղաւ այն որ ամէն
ազգերը բոնադատած էր ըսելու։

— «Մեծ ազգը» նարուէն աւելի լաւագոյն ե-
րեւցաւ Մարիուսի, մոյն իսկ Ֆրանսայի մարմնաւո-
րութիւնը սեպու՛ցաւ՝ բոնած սուրովը եւրոպայի-
տիրելով և արձակած լոյսովն աշխարհիս իշխելով։ Մա-
րիուս տեսաւ թէ Պօնարարդ ակնախտիդ ճիւաղ մըն-
էր որ սահմանագլուխը կանգուն պիտի սպասէ միշտ
և որ ապագան պիտի պահէ։

Տեսաւ որ բոնակալ, բայց ինքնիշխան հրամա-
նակալ մըն էր, յեղափոխութենէ մը հետեւող և յե-
ղափոխութիւն մը ամփոփող բոնակալ մոն էր։ Նա-
ըոլէն Մարրուսի համար մարդ-ժողովուրդը եղաւ
ինչպէս Յիսուս Մարդ-Սատուած եղած է։

Իեշպէս կը տեսնէ ընթերցողը, ամէն նորահա-
ւատներու պէս Մարիուս իր հաւատափոխութեամբը
արբշիս էր, շտապաւ կ'ընդունէր իր նոր կրօնքին
ամէն դաւանանքը, և շատ հեռու կ'երթար։

Այսպէս էր իր ընաւորութիւնը. երբ զար ու
վարի մը վրայ գտնուէր, կասիլը անկարելի էր։ Սու-
րի նկատմամբ մոլեուանգութիւնը կը գրաւէր զայն և
անոր մտքին մէջ կը խանուէր այն աւելինին հետ
որով կը համակուէր գաղափարին նկատմամբ։ Զէր
նշմարեր բնաւ թէ հանճարին և՝ խառն ի խուռն կեր-
պավագան վրայ կը սքանչանար, այ-
սինքն իր կոռապաշտուխեան երկու խորշերուն մէջ կը
զետեղէր մէկ կողմէ ինչ որ երկնային է և միւս կող-
մէն ինչ որ անասնային։

Կատ կէտերու մասին սկսած էր այլապէս սը-
խալի։

կ'ընդունէր ամէն բան։

Դէպի ծշմարատութիւն դիմելու ատեն մոլորու-
թեան հանդիպելու կերպ մը կայ։

Տեսակ մը անզուսպ դիւրահաւանութիւն ունէր
որ ամէն բան միահամուռ կ'ընդունէր։

Այն նոր շաւղին մէջ ուր մտած էր, հին վարչու-
թեան պակասութիւնները դատելու ինչպէս նաեւ նա-
բուէնոնի փառքը կշռելու ժամանակ մեզմացուցիչ պա-
րագաները զանց կ'ընէր։

Բայց ինչ եւ է, անազին քայլ մը առած էր։

Ուր որ առաջ միապետութեան անկումը տե-
սած էր, հիմա Ֆրանսայի գահակալութիւնը կը տես-
նէր։

Իր դիրքը փոխուած էր, ինչ որ արեւմուտքն էր
արեւելք եղած էր։ Մարիուս արեւելքի կողմը դար-
դած էր։

Մինչդեռ այս տմէն յեղափոխութիւնները կը կա-
տարուէին Մարիուսի մտքին մէջ, իր ընտանիքը և
ոչ իսկ կ'երեւակայէր թէ այսպիսի փոփոխութեան մը
ենթարկուած է ան։

Այս խորհրդաւոր աշխատութեան մէջ երբ բոլո-
րովին հանեց վրայէն իր պուրազնեան և անդրային
հին մորթը, երբ իր ազնուապետութեան, կրօնամո-
լութեան և արքայականութեան շապիկը մերկացաւ,
երբ բոլորովին յեղափոխական մը, եռանդուտ հանրիշ-
խանական մը. գրեթէ հանրապետական մը եղաւ,
Տէղ-Օրֆէվը քարափը երթալով փորագրիչի մը կրր-
պակը մտաւ, և հարիւր այցատուս ապսպրեց սա՛ ա-
նունով. «Մարիուս Բօեմէրսի, պարոն»։

Այս անոր կրած փոփոխութեան խիստ բնական
հետեւութեանց մէկն է, փոփոխութիւն որու մէջ ա-
մէն բան գէպ իր հայրը կը ձգտէր։

Միայն թէ ոչ ոք ճանչնալուն և իր այցետումները

այս կամ այն դոնապանին տունը ցրուել չկրնալուն-
համար գրպանը դրաւ:

Ուրիշբնական հետեւութեամբ մըն ալ հետզհետէ
քանի որ կը մերձենար իր հօրը, անոր յիշատակին և
այն իրերուն որոնց համար գնդապետը քսանըհինգ
տարի պատերազմած էր, Մարիուս կը հեռանար իր
մեծ հօրմէն:

Ինչպէս ըսինք Մարիուս երկար ժամանակէ իվեր-
չէր ախորժեր Պ. Ժիլնօրմանի բնաւորութենէն: Եր-
կութին մէջ արդէն կային այն ամէն անհամաձանու-
թիւնները որոնք կ'երեւան ծանրաբարոյ երիտասար-
դի մը եւ թեթեւարարոյ ծերունի մը մէջ:

Թեթեւամի տ ծերունի մը զուարթութիւնը Վէր-
թէի պէս երիտասարդի մը թախծութեան վիշտ եւ
զայրոյթ կուտայ:

Մարիուս քանի որ Պ. Ժիլնօրմանի հետ միեւս
նոյն քաղաքական կարծիքներն ու գաղափարները ու-
նէր, կամուրջի մը վրայ հանդիպելու պէս անոր հան-
դիպած եւ հետը միացած էր. բայց երբ վերցուեցաւ
այս կամուրջը միհ ո՛ր բացուեցաւ:

Անկէ զատ Մարիուս անասելի կերպերով կը զայ-
րանարկերը կը մտածէր թէ ծիծաղելի պատճտոններով
Պ. Ժիլնօրման զինքը գնդապետէն զատած էր անզը-
թարար, հայրը զաւակէն եւ զաւակը հօրմէն զըր-
կելով:

Մարիուս այն աստիճան արգահատանք կը զգար-
իր հօր վրայ ոռ գրեթէ ա՛լ կ'ատէր իր մեծ հայրը:

Սակայն ինչպէս որ ըսինք, երիտասարդը իր կը-
րած այս փոփոխութեանց նկատմամբ բան մը չէր
յայտներ: Միայն թէ հետզհետէ անտարբերութիւն կը
ցուցնէր. քիչ կը խօսէր կերակուրի ատեն, եւ շատ
չէր կենար տունը: Այս մասին երբ յանդիմանութիւն-
կը լսէր մօրաքոյրէն, հեղութեամբ կը պատասխանէր.

Եւ պատրուակ կը բռնէր իր ուսումները, դասերը,
քննութիւնները, բանակցութեան համար ժողովնե-
րու ներկայ գտնուիլը եւայլն...: Մեծ հայրը իր
անվրիպելի գուշակութենէն անդին չէր անցներ.—
Միրահար է, ինձ ալ պատահած է այս բանը, կ'ըսէր:
Մարիուս ժամանակ առ ժամանակ կը բացակայէր:
Ո՞ւր կ'երթայ այսպէս, կը հարցնէր մօրաքոյրը:
Այս ճամբորդութեանց ժամանակ որոնք միշտ
կարձ կը տեւէին, Մարիուս՝ հօրը իրեն ձգած տեղե-
կութեան հնազանդելու համար՝ անգամ մը Մօնթէր-
մէյլ գացած, և վաթէրլոյի վաղեմի յիսնապետը,
թէնարտիէ անուն պանդոկապետը վնտուած էր:

Թէնարտիէ սնանկացած, պանդոկն ալ գոցուած
էր. իսկ թէնարտիէի ի՞նչ և ո՞ւր ըլլալը յայտնի չէր:
Այս խուզարկութեանց համար Մարիուս չորս օր տու-
նէն պակսեցաւ:

—Հարկաւ խառնագնաց կեանք մը վարել սկը-
սած է, Մարիուս, ըսաւ իւրօվի մեծ հայրը:

Կարծեր էին նշմարել թէ Մարիուս կուրծքին
վրայ և շապիկին տակէն բան մը ունէր որ սեւ ժա-
պաւէնով մը կապուած և զիզէն կախուած էր:

Գ 1 ॥ ի լ ս ॥

Կ ի ն Ս թ

Ասկէց առաջ նիզակաւորի մը վրայ խօսեցածք:
Պ. Ժիլնօրմանին համար հօր կողմէ թոռնորդիի տղայ
մըն էր այս նիզակաւորը, որ բնտանիքէն գուրս և
ամէն ընտանեկան տունէ հեռու պահապան զինուորի
կեանք կը վարէր:

Թէօտիւ Ժիլնօրման տեղակալը, — այս է անոր
անունը — անթերի կերպով ունէր այն ամէն պայ-
ժանները որոնց պէտք ունի պաշտօնատար մը, որպէս
զի կարենայ ըլլալ ինչ որ գեղեցիկ պաշտօնատար մը
կ'առնուի:

Աղջիկի հասակ մը ունէր, սուրը մէջքէն յաղ-
թական կերպով մը կախել և պեխին ակիշի ձեւ տալ
գիտէր:

Խիստ քիչ անգամ Բարիկ կուգար, այնքան քիչ
որ Մարիուս բնաւ ճանչցած չէր զայն:

Երկու աղջական երիտասարդները անունով միայն
կը ճանչնային զիրար:

Կարծենք ըսինք արդէն թէ թէօտիւ սիրելի էր
Ժիլնօրման մօրաքոյրին որ զայն ստէպ չտեսնելուն
համար աւելի կը սիրէր:

Մարդիր չտեսնելը արտօնութիւն կուտայ են-
թաղթելու թէ անոնք ամէն տեսակ կատարելութիւն-
ներ ունին:

Առաջու մը օրիորդ անգրանիկ Ժիլնօրման իր ան-
վըրդովութեան ներածին չափ յուզուած և սննեակը
մտած էր:

Մարիուս պղտիկ ճամբորդութիւն մը եւս ընելու-
համար դարձեալ հրաման ուզած էր մեծ հօրմէն, ըսե-
լով թէ նոյն օրը իրիկուն պիտի ուղեւորէր:

— Գնա՞՛, պատասխանած էր մեծ հայրը, և Պ.
Ժիլնօրման յօնքերը ճակատն ի վեր մղելով շարու-
նակած էր մեկուսի. — Դիշերը ուրիշ տեղ կը պառկի
վերապարտութեամբ:

Օրիորդ Ժիլնօրման՝ սաստիկ շուարելով իր սեն-
եակը ելած և սանկուղին վրայ «զարմա՛նք» աղաղա-
կած էր միջարկութեամբ, և «Բայց ո՞ւր կ'երթայ
արդիօք», հարցուցած էր ինքնին:

Միրային աւելի կամ նուազ ասորինաւոր արկած
մը, կիսաստուերի մէջ կին մը, ժամադրութիւն մը,
գաղտնիք մը կ'ընդնչմարէր, և չպիտի դժուարէր, ե-
թէ կարենար իր ակնոցը դէպի հոն ուղղել:

Գաղտնիքի մը համը զայթակղական տեսարանի
մը երախայրիք եղանակին կը նմանի:

Մըրասուն անձերը չեն քամահրեր այս համը:

Սուտ բարեպաշտութեան թագուն դարաններուն
մէջ հետաքրքրութիւն մը կայ զայթակղութեան նը-
կատմամբ:

Արդ, օրիորդ Ժիլնօրման դէպի պատմութիւն
մը գիտնալու անորոշ ախորժակավ մը գրաւուած էր
սաստիկ:

Քիչ մը մոռնալու համար այս հետաքրքրութիւնը
որով իր սովորականէն քիչ մը աւելի կը յուզուէր,
օրիորդը իր տաղանգներուն ապաւինելով սկսած էր
բամբակով բամբակի վրայ յօրինել կայսրութեան և
վերահաստատութեան ժամանակի այն ծաղկահիւս
նկարներէն, որոնց մէջ չատ կառանիւներ կան:

Գործը ձանձրալի, գործաւորն ալ վէս էր: Քանի
մը ժամէ ի վեր իր աթոռին վրայ նստած էր երբ
դուռը բացուեցաւ:

Օրիորդ Ժինօրման քիթը վեր վերցուց. տեղա-
կալ Թէօտիւլ իր առջեւն էր, և ոազմական ձեւով
բարեւ կուտար անոր:

Օրիորդը երանութեան աղաղակ մը հանեց: Կին
մը թող պառաւ մը, թող զգօներես մը, թող կրօնա-
սէր մը, թո՞ղ մօրաքոյր մը ըլլայ, հոգ չէ, երբ իր
սենեակին մէջ նիզակաւոր մը կը տեսնէ, միշտ հա-
ճոյք մը կը զգայ:

— Ի՞նչպէս եղաւ որ հոս եկար, Ժէօտիւլ, պօ-
ռաց:

— Ասկէ կ'անցնէինք, և ահա առիթ ունեցայ
դալու, մօրաքոյր:

— Համբուրէ՛ ուրեմն զիս:

— Պատրաստ եմ, ըսաւ Թէօտիւլ:

Եւ պագաւ զայն: Ժինօրման մօրաքոյրը գնաց
իր գպրոցը բացաւ:

— Անշուշտ շաբաթ մը մեզի պիտի մնաս:

— Այս իրիկուն պիտի մեկնիմ, մօրաքոյր:

— Անկարելի բան:

— Ճիշդը կ'ըսեմ:

— Կ'աղաչնմ, մնացի՛ր, իմ պկտիկ Թէօտիւլս:

Սիրաս այո՛ կ'ըսէ, բայց պատուէրը ոչ: Խըն-
դիրը պարզ է, ահա պատմեմ. ուրիշ տեղ կը փոխադ-
րուինք պահպանութեան համար. Մըլէօն էինք. հիմա-
կայլեօն պիտի փոխադրուինք: Հին պահնորդարանէն-
դէպի նորը երթալու համար պէտք է Բարիզէն անց-
նիլ: Երթամ մօրաքոյրս տեսնեմ ըսի:

— Ահա ուրեմն յոդնութեանդ փոխարէնը, ը-
սաւ ան:

Եւ տասը լուիճ տուաւ անոր:

— Ուրախութեանս համար ըսկէ կ'ուզէք, սի-
րելի մօրաքոյրս:

Թէօտիւլ երկրորդ անգամ գրկելով համբուրեց իր-
մօրաքոյրը, որու վիզը անոր համազգեստին փշաւոր-
զարդերէն կեղեքուելուն ուրախութիւնը ունեցաւ:

— Գունդիդ հետ ձի՞ով կը ճամբորդես, հարցուց
Օր. Ժինօրման:

— Զէ՛, մօրաքոյր: Փափաքեցաւ ձեզի տեսնել, և
ասոր համար մասնաւոր հրաման առի: Զիազարմանը-
երիվարս կը տանի. ես ուղեկառքով կ'երթամ: Աղէկ-
միտքս ինկաւ, կ'ուզեմ բան մը հարցնել ձեզ:

— Ի՞նչ:

— Մօրաքեռորդիս Մարիուս Բօնմէրսի եւս ճամ-
բորդութիւն կ'ընէ եղեր, այնպէս չէ՞:

— Ուրկէ՞ զիտես, ըսաւ մօրաքոյրը յանկարծ և
սաստկապէս հետաքրքրութիւնը շարժեցաւ:

— Երբ հոս եկայ, գացի ուղեկառքին մէջ տեղ մը-
բանալու ինձի համար:

— Ե՛, ե՞տքը:

— Ուղեւոր մը արդէն եկած և ուղեկառքին վը-
րայ տեղ մը բռնած էր: Թուղթին վրայ անոր անունը-
կարդացի:

— Ի՞նչ անուն:

— Մարիուս Բօնմէրսի:

— Սրիկա՞ն, աղաղակեց մօրաքոյրը: Ա՛ն, մօ-
րաքեռորդիդ քեզի պէս խելքը գլուխը տղայ մը չէ: Գիշերը ուղեկառքին մէջ մնա՛լ:

— Ինձի պէս:

— Բայց զուն պարտականութեան համար կը-
մնաս, մինչդեռ ան անառակութեան համար:

— Վայց յակոտ վայց, ըսաւ Թէօտիւլ:

Հոս Օր, Ժինօրման երեւելի դէպք մը ունեցաւ-
այսինքն զաղտփար մը ծնաւ մտքին մէջ: Եթէ էրիկ,

մարդ մը ըլլար, թերեւս ձեռքովը ճակատը զարնէր:
Յանկարծ ըստ Թէօտիւլին:

- Գիտե՞ս որ Մարիուս չճանչնար քեզ:
- Ա'չ, ես տեսայ զինքը, բայց ինքը ծանրէն
քաշելով չզիջաւ զիս նշմարելու:
- Բսել է թէ հիմա միատեղ պիտի ճամբորդէք:
- Ան ուղեկառքին վրայ, իսկ ես ներսը:
- Ուր պիտի երթայ այդ ուղեկառքը:
- Անտըիս:
- Բսել է թէ Մարիուս հոն պիտի երթայ:
- Եթէ ինձի պէս ճամբան կանգ չառնէ: Ես
Վէրնօն պիտի իջնեմ ուրիշ կառք մը մտնելու և կայ-
լեօն երթալու համար: Մարիուսի ուղեգիծը բոլորո-
վին անծանօթ է ինձ: Ը
- Մարիուս, ի՞նչ խորթ անուն: Ի՞նչ իսկը ովակ
Մարիուս անունը տուեր են անոր: Գէթ դու Թէօ-
տիւլ կ'անուանիս:
- Աւելի կը փափաքէի Ալֆրէտ անուանիւ, ըստ
պաշտօնատարը:
- Մտի՛կ ըրէ, Թէօտիւլ:
- Ականջս քեզի է, մօրաքոյր:
- Ուշադրութիւն ըրէ:
- Խելքս քեզի է:
- Պատրա՞ստ ես:
- Այո՛:
- Լա՛ւ, Մարիուս մերթ ընդ մերթ կը տարա-
կայի:
- Հէ՛, հէ՛:
- Կը ճամբորդէ:
- Հա՛ հա՛:
- Գիշերը դուրսը կ'անցնէ:
- Օ՛օ՛:
- Կ'ուզէինք հասկնալ թէ ի՞նչ կայ ասոր տակ:

— Կոմիկ մը, պատասխանեց Թէօտիւլ փորձառու
մարդու մը հանդարտութեամբ և ի նշան ստուգու-
թեան քթին տակէն խնդալով կրկնեց.

— Պզտիկ աղջիկ մը:

— Յայտնի է, պոռաց մօրաքոյրը որ կարծեց
թէ Պ. Ժիլնօրմանն էր խօսողը, և որ զգաց թէ ան-
դիմագրապէս պարզուեցաւ իր համոզումը այս պը-
տիկ աղջիկը խօսքէն, զոր գրեթէ միեւնոյն կերպով
շեշտան էին հաւ եղրայրը և թոռնորդին: Օր. Ժիլ-
նօրման կրկնեց.

— Շնորհ մը ըրէ մեզ, նայէ՛ փոքր ինչ թէ ուր
կ'երթայ և ի՞նչ կ'ընէ Մարիուս: Դիւրին բան մըն է
այս քեզի համար, վասնզի այն չճանչնար քեզի: Թա-
նի որ աղջիկ մը կայ բանին մէջ, աշխատէ աղջիկը
տեսնելու և գրէ մեզ եղելութիւնը, որ զուարճու-
թիւն պիտի տայ հաւին:

Թէօտիւլ այս տեսակ լրտեսութեան ամենեւին
ծայրահեղ ախորժակ մը չունէր, բայց տասը լուփէն
շատ յուզուած էր և կը կ սրձէր թէ կրնար շարու-
նակութիւն ունենալ պարզեւը: Աւստի ընդունեց
յանձնարարութիւնը և ըստ: — Պատրաստ եմ ձեր
կամքը կատարելու, մօրաքոյր:

Եւ մեկուսի շարունակեց.

— Ահա տանձինին (կաւատ) մը եղայ:

Օրիորդ Ժիլնօրման Թէօտիւլին փարեցաւ, ապա
ըստ:

— Դուն, Թէօտիւլ, դուն այսպիսի յախուռն
անմտութիւններ չես ըներ: Դուն զինուորական հրա-
հանգին կը հնազանդիս, մեծիդ հրամանին զերին ես,
պարտաւորութիւնդ ճանցող և խզճամիտ մարդ: Մըն
ես և անշուշտ ընտանիքէդ չպիտի հեռանայիր վար-
նոց աղջկան մը հետ տեսնաւելու համար:

Նիզակաւորը ի՞նչան գոհունակութեան ձեւ մը

ըրաւ դէմքովը ուղղասիրութեանը նկատմահբ գովեստ
լսող Գարթուշի մը պիս:

Այն օրը յորում այս տրամախօսութիւնը տեղի
ունեցած էր, զիշերուան դէմ Մարիուս ուղեկառքը
մտաւ առանց կասկածելու թէ դիտող մը պիտի ու-
նենար:

Իսկ դիտողին առաջին գործը եղաւ քնանալ, կա-
տարեալ և անընդհատ քուն մը քաշեց: Արկոսը մին-
չեւ առաւօտ խորդաց:

Երբ լուսցաւ, կառավարը պոռաց.

— Վէրնօն եկանք, Վէրնօնի կայարանը հա-
սանք, Վէրնօնի ճամբորդները թող ելլեն:

Տեղակալ թէօտիւլ արթնցաւ,

— Լա՛ւ, մրմուց թէօտիւլ որ քունը դեռ գլուխն
էր, հոս պիտի իջնեմ:

Յետոյ երբ յիշողութիւնը աստիճանաբար մաք-
րուեցաւ զարթումին ազդումովը, միտքը բերաւ մօ-
րաքոյրը, տասը լուիծին և Մարիուսի ընթացքին և
շարժումներուն վրայ տեղեկոմթիւն տալու պաշտօն
ունենալը:

Այն ատեն սկսաւ խնդալ:

— Գուցէ ա՛լ կառքին մէջ չէ, ըսաւ միտքէն,
իր համազեստին բաճկոնակը կոճկելով: Հարկաւ
Բուասիի կայանը կանգ առած է. թերեւս թրիէլի
կայանը. եթէ Մէսլան իջած չէ, Մանթ իջած ըլլալու
է. ուրիշ է եթէ Բօզպուազ իջած է կամ մինչեւ Բաօի
գացած է Էլբնօ ուղղելու համար ձախ կողմը կամ
Լարօշ-Կիւյեօն երթալու համար աջ կողմը գառնալու
քնարութեամբ: Ետեւէն վազէ՛, մօրաքոյր: Ինչ տե-
սայ որ ի՞նչ գրեմ հիմա այս բարեսիրտ պառաւին:
թէօտիւլ նոյն պահու՛, կառքին պառուհանէն
աեւ բանթալոն մը տեսաւ որ ուղեկառքին վերէն
կ'իջնէր:

— Մարիուսն է արդեօք, ըսաւ տեղակալը:

իջնողը Մարիուսն էր:

Կառքին քով, ձիերուն և կառապաններուն հետ
խառնուած գիշզացի աղջիկ մը կար որ ճամբորդնե-
րուն ծաղիկ կը ցուցնէր. «Ծաղիկ առէ՛ք ձեր տիկին-
ներուն համար», կը պոռար աղջիկը:

Մարիուս ծաղկավաճառին մօտեցաւ և անոր կո-
ղովին ամենազեղեցիկ ծաղիկները գնեց:

— Ա՛լ հիմա հետաքրքրութիւն եկաւ վրաս, ը-
սաւ թէօտիւլ, կառքէն վար ցատկելով: Ո՞ր չուտի-
կին պիտի տանի արդեօք այն ծաղիկները: Ասանկ
գեղեցիկ փունջ մը խիստ գեղեցիկ կ'ոջ մը համար
կ'առնուի, կ'ուղեմ տեսնել այն կինը:

Եւ ա՛լ հիմա չէ թէ հրամանը կատարելու, այլ
իր հպտաքրքրութիւնը յագեցնելու համար սկսաւ
Մարիուսին ետեւէն երթալ այն շուներուն պէս, ո-
րոնք իրենց համար կ'որսան:

Մարիուս ամենեւին ուշագրութիւն չէր ըներ
թէօտիւլին: Ուղեկառքէն վայելչագեղ կիներ կ'իջնէին
բայց Մարիուս չնաեցաւ անոնց, կարծես թէ բան
մը չէր տեսներ իր բոլորտիքը:

— Սիրահա՞ր է արդեօք, մտածեց թէօտիւլ:

Մարիուս զէպի եկեղեցին ուղղուեցաւ:

— Նատ լաւ, ըսաւ թէօտիւլ իւրովի: Եկեղեցի՞
կ'երթայ, ըսածն է, Քիչ մը ժամերգութեամբ համեմ-
ուած ժամագրութիւնները լաւագոյն են: Աստուծոյ
վրայէն անցնող թագուն նայուածքի մը պէս անոյշ
բան մը չկրնար ըլլալ:

Մարիուս երբ եկեղեցի հտասաւ, ներս շմտաւ, և
զէպի աւագ խորանին ետեւի կողմը դարձաւ: Գմբէ-
թին մոյթերէն մէկուն անկիւնը երթալով աներեւոյթ
եղաւ:

— Ժամագրութիւնը գուրսն է, ըսաւ թէօտիւլ:
Աղջիկը տեսնենք:

Եմ կօշիկներուն ծայրովը կոխելով յառաջադառ
դէպի այն անկիւնը, ուրկէ դարձած էր Մարիուս :

Թէօտիւլ երբ անկիւնին քով հասաւ, չուարելով
կանգ առաւ :

Մարիուս՝ ճա՛ատր ձեռքերուն մէջ առնելով ծրն-
րադրած էր գերեզմանի մը վրայ խոտերուն մէջ։ Իր
փունջը քակելով այս գերեզմանին վրայ սփռած էր։
Գերեզմանին ծայրը, ուռոյցի մը քով որ գլուխին
կողմը կը ցուցնէր, սեւ փայտէ խաչ մը կար, խաչին
վրան ալ սպիտակ տառերով սա՛ անունը .

«Գնդապետ Պարոն Բօնմէրսի» :

Մարիուսի հեծկլտանքը կը լսուէր։
Աղջիկը գերեզման մըն էր :

Գ Լ Ո Ւ Խ Բ.

ԿՐԱՆԻԹԻՆ ԴԷՄ ՄԱՐՄԱՐԻՈՆ

Մարիուս երրորդ օրը, առտուն խիստ կանուխ
Վէրնօնէն գերազարձաւ, մեծ հօրը տունը իջաւ և ո-
րովհետեւ երկու գիշեր ուղեկառքին մէջ մնալով յոդ-
նած էր, ժամ մը ծովի բաղնիքը մնալու և իր արք-
նութեան յոգնութիւնը փարատելու հարկը զգալով,
խկոյն իր սենեակը ելաւ, անմիջապէս հանեց վրայէն
ուղեւորութեան թիկնոցը և վիզէն կախուած սեւ
ժապաւէնը, և ելաւ բաղնիք գնաց :

Պ. Ժինօրման որ ամէն քաջառողջ ծերերու պէտ
կանուխ ելած էր, Մարիուսին գալը լսած և ծերու-
նական սրունքներովը կրցածին չափ շուտով շտա-
պած էր տունին վերերուն սանդուխէն ելլելու և
Մարիուսին սենեակը երթալու, որպէսզի զայն ողո-
ջագուրէ, հարցուփորձ ընէ և ո՛ւրկէ եկած ըլլալը քիչ
մը գիտնայ :

Բայց երիտասարդը ութսունամնայ ծերունիին
վեր ելլելու ժամանակ չձգելով վար իջած էր, և Ժին-
օրման երբ վերնայարկը մտաւ, Մարիուս արդէն
գացած էր :

Անկողինը աւրուած չէր. թիկնոցն ու սեւ ժառ
պաւէնը անկողնին վրայ գրուած էին անկասկած :

— Այս աւելի աղէկ է, ըստ Պ. Ժիլնօրման։
Պահ մը ետք սրահը մտաւ ուր օրիորդ Ժիլնօրման արգէն նստած էր և իր կառանիւները կը յօրի նէր լաթի մը վրայ։

Ժիլնօրմանի մուտքը յաղթական էր։
Մէկ ձեռքով թիկնոցը և միւսով վիզի ժապաւէնը բռնած էր, և կը պոռար։

— Յաղթութիւն, հիմա գաղտնիքը պիտի հասկընանք. հիմա ամէն բան տեղն ի տեղ պիտի գիտնանք. հիմա ա՛լ մեր սմեղուկին անառակութիւն ները պիտի շշափենք. ահա՛ վէպին մէջ ենք։ Պատկերը քովս է։

Իրօք ժապաւէնէն սեւ կաշիէ տուփ մը կախուած էր որ մեծ չքաղրամի մը կը նմանէր բաւական։

Ծերունին տուփը առաւ առանց բանալու, քանի մը րոպէ աւ նայեցաւ, համակուիլ զգալով այն հեշտութեամբ, զմայլումով և բարկութեամբ որով կը համակուի խեղճ անօթի մը երբ իրեն չվերաբերող սքանչելի կերակուրի մը քթին տակէն անցնիլը կը տեսնէ։

— Վասնզի տարակոյս չկայ թէ պատկեր մը կայ առոր մէջ։ Այս սրտին վրա, կը պահուի զորովալի սիրով։ Ապօ՞չ են ի՞նչ են։ Թերեւս այնպիսի վարոց բոզ մըն է որմէ մարդ զզուանօք կը սոսկայ։ Հիմակուան երիտասարդները շատ յոռի ճաշակ ունին։

— Տեսնեն հա՛յր, ըստ պառաւ աղջիկը։
Զապանակի մը վրան կոխուելով տուփը կը բացուէր։

Տուփին մէջ ուրիշ բան չգտան, եթէ ոչ ուշագրութեամբ ծալլուած թուղթ մը։

— «Աղջիկէն տղային», ըստ Ժիլնօրման քահ ինդալով։ Գիտեմ ինչ ըլլալը։ Սիրագիր մըն է անշուշտ։

— Ա՛չ, կարդանք ուրեմն, պոռաց մօրաքոյրը։
Եւ ակնոցը դրաւ։
Բացին թուղթը և յետագայ տողերը կարդացին։
«— ԶԱՀԱԿԻՍ ՀԱՄԱՐ. Կայսրը Պարոնու թեան տիտղոփը տուաւ ինձի Վաթէ լոյի զաշտին վրայ։
Քանի որ Վերահաստատութիւնը չուզեր ճանչնալ իմ գայու տիտղոսը զոր արիւնս թափելով առած եմ, զաւակս պիտի առնէ և կրէ զայ։» Աւելորդ է ըսել թէ ան պարտաւոր է առ տիտղոսին արժանի վարժունք ունենալ։»

Անկարելի է ըսել թէ ի՞նչ զգացին հայր և աղջիկ։

Կարծես թէ մեռելի գլուխի մը շունչը սառեցուցած էր զանոնք։

Բան մը չըսէն իրարու։

Միայն թէ Պ. Ժիլնօրման ած ձայնով և ինքնիրեն խօսելու պէս ըստ։

— Այն սուսերածիգին զիրն է այս Մօրաքոյրը թուղթը քննեց, ամէն կոզմը դարձուց, նայեցաւ, յետոյ տուփին մէջ դրաւ։

Նոյն պահուն թիկնոցին գրանէն հապոյտ թուղթի մէջ պլուած քառակուսի, երկայն և պզտիկ ծրար մը ինկաւ։

Օրիորդ Ժիլնօրման ծրարը գետնէն սուաւ, և կապոյտ թուղթը բացաւ։

Ծրարին մէջ եղածը Մարիուսի հարիւր այցատոման էր։ Մէկը Պ. Ժիլնօրմանին տուաւ որ կարդաց։

«Մարիուս Բօնմէրսի, Պարոն։»
Ծերունին զանգակը հնչեցուց, Նիգոլէթ եկաւ,

Պ. Ժիլնօրման ժապաւէնը, տուփը և թիկնոցը առաւ, և ամենքն ա դէպի սրահին մէջտեղը նետելով, ըստ։

— Տեղը տա՛ր սա քուրջերը։

Ճիշդ ժամ մը անցաւ ամենախորին լոռւթեամբ և Շերն ու պառաւը կոնակ կոնակի տալով նստած էին, և իւրաքանչիւրը թերեւս միեւնոյն բանը կը մտածէր: Երբ լրացաւ այս ժամը, Ժիշնօրման մօրաքոյրը ըստա:

— Աղւո՞ր բան:

Քանի մը ըոպէ ետք Մարիուս տուն դառնալով երեւցաւ:

Մրահին շեմէն ոտքը ներս չդրած նշմարեց իր մեծ հայրը որ այցետոսմսերէն մէկը ձեռքը բոնած էր և որ Մարիուսը տեսնելով աղաղակեց շինական և հեղնալի իշխանութեան մը կերպարանքով որ անտառնելի բան մըն էր:

— Հա՛, հա՛, հա՛, հիմա պաւոն ես եղեր, հա՞ կը չնորհաւորեմ պարոնութիւնդ: Ի՞նչ կը նշանակէ այս:

Մարիուս թեթեւ կարմրուք մը առաւ և պատասխանեց:

— Կը նշանակէ թէ հօրս զաւակն եմ:

Պ. Ժիշնօրման խնդակէ գաղթեցաւ, և ըստ խըստութեամբ.

— Ե՛ս եմ քու հայրդ:

— Իմ հայրս, կրկնեց Մարիուս աչքերը խոնարհեցնելով և խոժոռ կերպարանքով մը, խոնարհ և քաջազուն մարդ մըն էր որ փառաւորապէս ծառայեց հանրապետութեան և Ֆրանսայի որ երեւելի հանդիպացաւ մարդոց մինչեւ հիմա ըրած պատմութեանց ամէնէն մեծին մէջ, որ քսանըհինգ տարի բանականեղիները ապրեցաւ՝ ցորեկը ոռւմբերու և գնդակներու, գիշերն ալ ձիւնի, տիղմի և անձրեւի տակ մալով: Որ երկու գրօշ առաւ, որ քսան վէրք ընդունեց, որ սոսցուած և լքուած մեռաւ, և որուն միակ յանցանքը եղած է սասարիկ սիրելը երկու ապերախտ, այսինքն իր հայրենիքը և զիս:

Պ. Ժիշնօրմանի համբերութիւնը հատաւ երբ լսեց այս խօսքերը:

Իսկ ահանրապետութիւնն բառը լսելով կանգնեցաւ, կամ լաւ եւս է ըստ ոտքի ելաւ:

Մարիուսի արտաքերած խօսքերէն ամէն մէկը ծերունի արքայականին երեսին վրայ այն ազդեցութիւնը ունեցած էր զոր գարբնոցի մը փուքը կ'ունենայ երբ հրակէզ խարոյիկ մը վրայ կը փէք: Պ. Ժիշնօրմանի նսեմ դէմքը հետզհետէ կարմրեցաւ, շառագունեցաւ և հուսկ յետոյ կրակ դարձաւ:

— Մարիուս, պոռաց Պ. Ժիշնօրման: Գարշելի աղայ, չեմ գիտեր թէ ի՞նչ էր հայրդ, և ոչ ալ կ'ուզեմ գիտնալ. ոչ տեղեկութիւն ունիմ և ոչ ալ բան մը գիտեմ, բայց գիտեմ թէ ատոնք ամէնքն ալ թրշտառական մարդիկ էին. ամենքն ալ սրիկաներ, մարդասպաններ, արիւնոուշտ յեղափոխականներ, գողեր էին. ամէնքը, կը կրկնեմ թէ ամենքն ալ. անոնց և ոչ մին կը ճախնամ. նորէն կը կրկնեմ թէ ամենքն ալ այս տեսակ մարդիկ էին, լսեցի՞ր, Մարիուս: Դուն ալ հողաթափիս պէս պարոն մըն ես. անոնց ամենքն ալ հուզկահարներ էին ոտոնք Ռօպէտրիէրին ծառայեցին. ամենքն ալ աւազակներ էին որոնք Պուռնաբարդին ծառայեցին, ամենքն ալ մատնիչներ էին, որոնք իրենց օրինաւոր թագաւորը մատնեցին. կրկին և կրկին անգամ մատնեցին, ամենքն ալ վատեր էին որոնք վաթերլոյի պատերազմին մէջ փախան ჩրուս սիացւոց և Անդիացւոց առջեւէն: Ահա այս է իմ գիտցածս: Եթէ պարոն հայրդ ալ անոնցմէ մէկն է. չգիտեմ, բայց եթէ նաեւ ըլլայ, հոգս անգամ չէ, հրամմէ նայիմ, պարոն:

Հիմա կարգը Մարիուսին եկած էր խարոյկ մը դառնալու և Պ. Ժիշնօրմանին՝ փուք մը ոլլալու: Մարիուս մարմեռովին կը սրսփար. չգիտէր թէ ի՞նչ

կ'ըլ ար. գլուխը կրակ դարձած էր։
կը նմանէր քահանայի մը որ իր պատարագին նշխարներուն դուրս նետուիլը կը տեսնէ. ֆաքիրի մը որ իր կուռքին վրայ անցորդի մը թքնելը կը տեսնէ։

Անկարելի էր որ իր առջեւ այսպիսի բաներ ըստած ըլլային անպատճ։

Բայց ի՞նչ կրնար ընել։

Հայրը իր առջեւ ոտքի տար առնուած և կոխութուած. բայց ո՞վ էր կոխկրտողը — իր մեծայրը։

Միթէ կ'որելի՞ էր մէկուն վրէժը լուծել առանց միւսը թշնամանեւու։

Անկարելի էր նախատել իր մեծ հայրը, բայց նոյնպէս անկարելի էր իր հօրը վրէժը չառնել։

Մէկ կողմը նուիրական գեղեղման մը. միւս կողման սպիտակ մազեր կալին։

Ք. նի մը վայրկեան այլա լեցաւ և երերաց՝ մը տապիս այս գաղափարներու փոթորիկով գրաւուելով. յետոյ աչքերը վեր վերցուց. իր մեծ հօրը նայցաւ ակնապիշ, և որոտալիր ձայնով մը պոռաց։

— կորնչին Պուրպօնները, և այն Լուի Ժ. ըստած գէր խոզը։

Լուի Ժ. չորս տարիէ ի վեր մեռած էր. բայց Մարիուսի համար հոգ չէր։

Ծերունին կասկարմիր ըլլալէ դադրելով յանկարծ մազերէն աւելի ճերմկեցաւ։

Դարձաւ գէպն Գ. աը Պէրի դուքսին կիսարձանը որ բուխերիկին վրայ էր և տեսակ մը տարօրինակ վսեմութեամբ շատ ակնածական բարեւ մը տուաւ կիսարձանին։

Եետոյ յամրաբար և լրելեայն երկու անգամ բուշերիկէ դէպի պատուհան և պատուհանէն դէպի բուշ-

խերիկը գնաց եկաւ սրահին մէկ ծայրէն միւսը երթալով և քալող քարէ արձանի մը պէս տախտակամածը շառաչեցնելով։ Երկրորդ անգամին իր աղջկանը մօտեցաւ որ պառաւ մաքիի մը պէս շուարելով մտիկ կ'ընէր այս ընդհարումը. և գրեթէ հանդարտ ժպիտով մը ժպտելով ըստ անոր։

— Պարոնին պէս պարոն մը և ինծի պէս քաղքենիի մը միւսնոյն յարկին տակ չեն կրնար բնակիւ։

Յանկարծ կանգնեցաւ. տժգոյն, դողդոջուն. սոսկալի կերպարանք մը. և ճակատս ալ բարկութեան ահարկու ճառագայթումէն վսեմութիւն մը առաւ և ահա թեւերը դէպի Մարիուս տարածելով, պոռաց։

— Կորի՛ր, գնա՛։

Մարիուս գնաց տունէն։

Ճետեւեալ օրը Պ. Ժիլնօրման իր աղջկանը ըստ։

— Վեց ամիսը անգամ մը այս արիւնաբուին երեսուն լուիճի դրկեցէք դուք. և ա՛լ խօսքը մի ընէք իմ առջեւ։

Պ. Ժիլնօրման տակաւին իր բարկութիւնը կատարելապէս առած չըլլալով. և ինչպէս առնելով չգիտնալով, փոխանակ գու ըսելու. երեք ամիս շարունակ դուք ըսելով խօսեցաւ իր աղջկանը հետ։

Մարիուս ա՛լ սրտմածութեամբ մեկնած էր տունէր. Պարագայ մը զոր պէտք է ըսել, ա՛լ աւելի գրգռած էր անոր զայրոյթը։

Միշտ կան պզտիկ ազէտներ որոնք ընտանեկան տուամներուն հետ կը խառնուին. Ասով տրտունջները կ'աւելնան, թէեւ իրապէս անիրաւութիւնները շատացած ըլլայ. Նիգուէթ՝ իր տիրոջ հրամանին համեմատ Մարիուսի թիկնոցը և միւս բաները աճապարանքով տեղը տանելու ժամանակ առանց նշմարելու հաւանաբար վերնայարկերուն մթին սանդուխին վրայ ձգած էր սեւ կայիէ տուփը որու մէջն էր գնդապետին գրած

Թուղթը։ Աչ այն տունը և ոչ ալ թուղթը գտնուեցան։ Մարիուս համոզուեցաւ թէ Պարոն ժիլնօրման—այն օրին սկսելով և՛լ ուրիշ անուն չտուաւ անոր—կրակը նետած էր «իր հօրը կտակը»։ Դոց սորված էր դնդապետին գրած քանի մը տողերը, հետեւաբար բան մը կորսնցուցած չէր թուղթը կորսնցնելովը։ Բայց թուղթը, գիրը, այն նուիրական մասունքը նոյնիսկ իր հոգին կը կազմէին։ Ի՞նչ եղած էին արդեօք։ Մարիուս ձգած գացած էր առանց ըսելու թէ ուր կ'երթար, և առանց գիտնալու թէ ուր կ'երթայ։ հետը ունեցածը երեսուն ֆրանք, ժամացոյց մը և իր գիշերային պայուսակին մէջ քանի մը զգեստ էին։ Հրապարակի կառք մը մտած և զայն ժամի վրայ վարձելով գէպի լատինական թաղը ուղղած էր, ինք-փնքը բաղդին յտնձնելով։

Ի՞նչ պիտի ըլլար Մարիուսին վիճակը։

ԵՐՐՈՐԴ ԳԻՐՔ

ԱՊԵՍԵՅԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ

Գ Լ Ո Ւ Ա

ԽՈՒՄԲ ՄԸ ՈՐ ՔԻՉ ՄՆԱՑ ՊԱՏՄԱԿԱՆ ՊԻԾԻ ԸԼԼԱՐ

Այն ժամանակները որոնք առերեւոյթս անտար-քեր կ'երեւային, ամէն կողմ յեղափոխայան սարսուռ մը կը տարածուէր անորոշապէս։

Օգին մէջ շունչեր կային որոնք 89ի և 92ի ան-գունդներէն վերագարձեր էին։

Երիտասարդութիւնը թող ներուի մեզ ըսել թէ վիետուր կը փոխէր։

Մարդիկ գրեթէ անգիտակցարար նոր կերպարանք կ'առնէին նոյնիսկ ժամանակին շարժումէն։

Ժամացոյցի երեսին վրայ քալող ոլաքը հոգինե-րու մէջ եւս կը քալէ։

իւրաքտնչիւր ոք դէպի առաջ կ'առնէր իր առնես
լիք քայլը:

Արքայականները ազատական, ազատականներն
ալ անիշխանական կ'ըլլային:

Այս իրողութիւնը հազարումէկ տեղատուութիւն-
ներով խառնուած ծովային մակրնթացութեան մը կը
նմանէր. տեղատուութիւններու յատկութիւնն է
խառնուրդներ կազմել. ահա այս պատճառաւ զաղա-
փարներու խխտ տարագէպ խառնուրդներ կային.
Նաբոլէոն ու միանդամայն ազատութիւնը կը պաշ-
տուէին:

Մենք հոս պատմութիւն մը կը գրենք: Այն ժա-
մանակի կրկներեւոյթներն էին անոնք, կարծիքները
զանազան ձեւեր կ'ընդունին:

Վոլթէրեան արքայականութիւնը, — տարօրինակ
զանազանութիւն, — ոչ նուազ զարմանալի զուգակը-
շիո մը ունեցաւ, որ է պօնաբարդեան ազատասիրու-
թիւնը:

Աւրիշ միտքերու խումբեր ալ կային որոնք ա-
ւելի երեւելի էին:

Սասնք սկզբունքը կը քննէին, իիաւունքին կը
յառէին:

Բացարձակը կը սիրէին եռանդագին, և անհուն
գործադրութիւններ կ'ընդնշարէին:

Միտքերը բուն իսկ բացարձակին անաչառու-
թեամբը դէպի երկինք կը մղուին և անսահմանու-
թեան մէջ կը ծփան:

Երագն ծնունդ տալու համար վարդապետութիւ-
նը միայն բացարձակին այս յատկութիւնը ունի. և
ապագային ծնունդ տալու համար նրազը միայն վար-
դապետութեան այս յատկութիւնը ունի, ինչ որ այ-
սօր իւթօփի է, վազր միս և ոսկի է:

Յառաջադէմ կարծիքները կրկին յատակներ ու-

նեին: Գաղտնիքի սկզբնաւորութիւն մը կը սպառնաբ-
«հաստատեալ բարեկարգութեան», որ կասկածելի էր
և լոելեայն չարանեւթ:

Ցեղափոխութեան ամենամեծ նշան է այս:

Իշխանութեան թագուն դիտաւորութիւնը խրա-
մին մէջ ժողովուրդին թագուն դիտաւորութեան կը
հանդիի:

Ապատամբութեանց թիսնւմը պետական հարա-
ռւածներու նախապատրաստութեան դէմ պատասխան
կոստայ:

Ցրանսայի մէջ տակաւին չկար գերմանական
թուկրն-պունտ (զանաւորութիւն առաքինութեան)՝
և իտալական գարազնարութեան պէս ընդարձակ ստո-
րերկերայ ընկերութիւններ. բայց հոս հոն մթին խո-
ռոչներ կային որոնք ճիւղեր ունէին:

Լազուկուրտ ըսուած ընկերութիւնը էքսի մէջ կը
ծրագրուէր:

Բարիզ մէջ ալ այս տեսակ ընկերութիւններ կա-
յին որոնց սէկն էր ապէսէի (այրէնգիմ) Բարեկամնե-
րու Ընկերութիւնը:

Ի՞նչ էին այս Ապէսէի բարեկամները. — Ընկերու-
թիւն մը որու առերեւոյթ նպատակն էր մանկանց
դաստիարակութիւնը, իսկ իրական նպատակն էր
մարդերու վերականգնումը:

Ուզողը ապէսէին բարեկամ կը դաւանէր ինք-
զինքը:

Ապէսէն (անկեալ) ժողովուրդն էր:
Իր բարեկամները կ'ուզչին կանգնել զայն: Այս
բարեկամները կ'ուզչին կանգնել զայն: Այս
բարեկամներէնի մէջ մէկ բառ
կազմելով նաեւ ինկած, տկարացած կը նշանակէ:
Խնդալը ներելի չէ:

Քաղաքական իրերու մէջ բառախաղները երբեմն
կարեւորութիւն ունին. մեր այս ըսածին կրնան վկայ-

ըլլալ այն այլ և այլ բառախաղները որոնք պատմութեան մէջ կը յիշուին, Նարսէսի, Պարպէրինի, Սուրբ Պետրոսի եւայլն վրայօք:

Ապէսէի բարեկամները այնքան բազմաթիւ չէին: Սաղմնային վիճակի մէջ գաղանի ընկերութիւն մը, կրնային ըսել իսկ թէ միաբանութիւն մը կը կազմէին, եթէ կողմնակցութիւն մը կարենար գիւցազուններու խումբ մը դառնալ:

Բարիզի մէջ երկու տեղ կը գումարուէին անոնք, մէկը Հայի քող Հօրինթ անուն կապելան էր որու վրայ ետքէն ափ սի խօսինք. միւսն էր Բանթէօնի քող Մէն Միշէլի հրապարակին «Եր Բաֆէ Միւզէն» անուն պատիկ սրճարանը որ հիմա քանդուած է: Այս ժամադրութեան տեղերուն առաջինը բանուորներուն, երկրորդն ալ ուսանողներուն մօտ էր:

Ապէսէի բարեկամները սովորաբար Միւզէն սրբ ճարանին ետեւը սրահի մը մէջ ժողով կը կազմէին: Այս սրահը ուրկէ մինչեւ սրճարանը ելլող խիստ երկայն և նեղ անցք մը կար՝ երկու պատուհան, դուռ մը և Տէ Կրէ պատիկ փողոցին վրայ թագուն սան գուխ մը ունէր:

Սրահին մէջ կը ծիսէին, կը խմէին, կը խազային կը խնդային:

Բարձր ձայնով ամէն բանի, իսկ ցած ձայնով ուրիշ բանի վրայ կը խօսէին:

Պատին վրայ, Հանրապետութեան ժամանակի Ֆրանսայի աշխարհագրական հին քարտէս մը կար կախուած. ոստիկանութեան գործակալի մը հոտոտե լիքը գրգուելու բաւող նշան մըն էր:

Ապէսէի բարեկամներուն մեծագոյն մասը ուսանողներէ կը բաղկանար, և քանի մը բանւորներու հետ մտերմական յարաբերութիւն ունէր:

Գլխաւորները, որոնք քիչ մը պատմութեան կը

վերաբերին, Անժօլրա, Գոմպէֆէր, Ժան Բրուվէր, Ֆէօյի, Գուրփէյրագ, Պահօրէլ, Լէկլը, Ժօլի և Կրանթէր կ'անուանուէին:

Աս երիտասաւ գները այնպիսի սերտ բարեկամութեամբ մը կապուած էին որ տեսակ մը ընտանիք կը կազմէին:

Լէկլէն ի զատ ամէնքն ալ հարաւաբնակ էին, Աս խումբը նշանաւոր էր: Հիմա անյայտ եղաւ այն աներեւայթ անդունդներուն մէջ, որոնք մեր ետեւն են:

Այս տոամին այն կէտին, ուր հասանք, թերեւս անօգուտ չէ այս երիտասարդներու վրայ տեղեկութիւն մը առյ անոնց սգալի դէպքի մը մթութեան մէջ խորասուզուիլը տեսնուելէն առաջ:

Միածին և հարուստ երիտասարդ մըն էր Անժօլրան, որուն անունը ամէնէն առաջ գրինք. ետքէն պիտի հասկցուի թէ ինչու նախադասեցինք անոր անունը:

Անժօլրա սոսկալի ըլլալու չոփ կարող, սիրուն երիտասարդ մըն էր. հրեշտակի պէս գեղանձն էր: Անթինօիւս մըն էր և անոր պէս խստաբարոյ:

Ով որ անոր նայուածքին խոնուն ցոլումը տեսնէր. պիտի կարծէր թէ նախորդ կեանքի մը մէջ արդէն յեղափոխութեան խորհուրդները սովրած է անիկա:

Ականատեսի մը պէս յեղափոխութեան աւանդութիւնը ունէր:

Մեծ բանին ամէն մանր պարագաները գիտէր: Քանանայապետի և մարտիկի բնաւորութիւն ունէր. նորահաս երիտասարդի մը այսպիսի բնաւորութիւն ունենալը տարօրինակ բան մըն է:

Ժամարար և մարտիկ էր. նախ և առաջ հանրիշխանութեան զինւոր. նաեւ տեսլականին քահա-

նան էր ժամանակակից շարժումին վերեւը, Բիրը խորունկ, արտեւանունքը քէչ մը կարմիր և ստորին շուրթը ստուար և դիւրաւ անարգու, ճակատն ալ բարձր էր:

Ինչ որ է հորիզոնի մը մէջ ընդարձակ երկինքը, կարծես նոյն է երեսի մը զրայ մեծ ճակատը:

Այն քանի մը երիտասարդներու պէս, որոնք ներկայ դարուս սկիզբները և անց, և դարուն վերջերը կ'ապրէին և որոնք կանուխէկ երեւելի հանգիսացած են՝ Անժօլրա նորատի աղջիկներու պէս ծայրայեղ և առոյգ երիտասարդութիւն մը ունէր, թէեւ ժամանակ առ ժամանակ տժգնութիւն մը կուգար իր վրայ:

Արդէն առնութեան տարիքը մտած էր, այլ տակաւնն պատանի մը կը նմանէր:

Քսան երկու տարեկան էր. և առանընթը տարեկան կ'երեւար. ծանրաբարոյ էր, և կարծես չէր գիտեր թէ երկրիս վրայ կին անունով էակ մը կայ: Միայն մէկ կիրք ունէր, այսինքն իրաւունքը. միայն մէկ խորհուրդ ունէր, այսինքն քարընդոտը տապալել:

Աւանթէն լերան վրայ կրնար կրագոսն ու Գոնգանսիօնի մէջն ալ Սէն Ժիւսթ ըլլա:

Հազիւ հազ կը տեսնէր վարդերը. չէր ճանչնար գարունը, և ոչ ալ թոչուններու դայլայիկը և լսէր. էլլատնէի մերկ վիզէն Արփաթօժիթօնի պէս ան ալ էլլատնէի մերկ վիզէն Արփաթօժիթօնի պէս ան ալ թերեւս պիտի չյուզուէր. ծաղիկները՝ ինչպէս Հարմոտիւսի նոյնպէս և անոր համար՝ միայն սուրը պահելու կը ծառայէին:

Աւրախութեանց մէջ խիստ էր: Ուր որ Հանրապետութիւն չկար, հոն Անժօլրա ակնկոր կը լոէր գլասութեամբ:

Աղատութեան մարմարին սիրահարն էր ան: Իր

խօսքը խստիւ ներշնչուած էր և օրհներգութեան մը սարսուոը ունէր:

Յանկարծ թեւերը տարածել գիտէր:

Վա՛յն այն կնոջը որ ինքնին պիտի յանդգնէր պահ մը սիրել զայն:

Եթէ Գամպրէի հրապարակին կամ Սէն ժան տը Պօվէի փողոցի կրիզէթներէն մէկը՝ անոր գպրոցէ մը նոր ելլողի նման գէմքը, մանկաւիկի կերպարանքը, խարտիշագեղ երկայն յօնքերը, կապտագւն աչքերը, հողայոյզ գիսակը, վարդագոյն այտերը, նորածիլ շուրթները, ընտիր ակռաները տեսնէր՝ և հետեւաբար եթէ այս ամէն արշալուսական հրապոյրէն դրդուելով իր գեղեցիկութիւնը Անժօլրայի վրայ փորձել ուզէր, ան զարմանալի և ահարի նայուածքով մը յանկարծ պիտի ցուցնէր վիճը և պիտի սորվեցնէր անոր չշփոթել Պօմարչէի իգասէր քերովքէն եզեկիէլի հարկու քերովքէին հետ:

Մինչդեռ Անժօլրա յեղափոխութեան տրամաբանութիւնը կը ներկայացնէր, Գօմպրֆէր յեղափոխութեան փիլիսոփայութիւնը կը ներկայացնէր:

Յեղափոխութեան տրամաբանութիւնը և փիլիսոփայութիւնը տարբերութիւն մը ունին. յեղափոխութեան տրամաբանութենէն կրնայ պատերազմ հետեւիլ, մինչդեռ փիլիսոփայութենէն կրնայ խաղաղութիւնը հետեւիլ:

Գօմպրֆէր Անժօլրան կ'ամբողջացնէր և կ'ուղղէր:

Նուազ բարձր և աւելի լայն էր:

Կ'ուղղէր որ ընդհանուր տեսիլներու լայնատարած օկզբունքները միտքերու մէջ հոսին, ուստի կ'ըսէր. Յեղափոխութիւն, բայց քաղաքակրթութիւն, և ուղղաձիգ լերան բոլորտիքը կապտագոյն ընդարձակ հոփիզնը կը բանար:

Այս պատճառու Գօմպըքէրի ամէն կարծիքները
շօշափելի և գործնական բան մը ունէին, Յեղաշըր-
ջումը Գօմպըքէրի հետ աւելի շնչելս էր քան թէ Ան-
ժօրայի հետ:

Անժօլրա յեղաշրջումին երկնային իրաւունքը՝
իսկ Գօմմէրֆէր բնական իրաւունքը կ'արտայայտէր։
Առաջինը Թօպէսթիէրի կը յարէր, երկրորդը Գօնաօր-
սէի կը մօտենար։

Գօմպըփէր Անժոլիրայէն աւելի կ'ապրէր ամէն-
մարդերու կեանքովը :

Եթէ այս երիտասարդները կարող ըլլային պատմական երեւելի անձերու կարգը մտնել . մէկը արդար մը . իսկ միւսը իւսաստուն մը եղած կ'ըլլար. Անժօլլրա աւելի առնութիւն . իսկ Գօմպը փէր աւելի ժարդէ կութիւն ունէր :

Մարդ և Այր ահա այս էք իրօք անոնց փանաքի-
տարբերութիւնը :

Գօմպը թէր մեղմ էր, ինչպէս Անժօլրա խիստ էր
բնական անարատութեամբ:

Գօմպըֆէր քաղաքացի բառը կը սիրէր, բայց
ժարդ բառը նախադաս կը սեպէր:

Սպանիացիներուն պէս թերեւս յօժարակամ ըստը, hombre (*մարդ*):

Ս.մէն բան կը կարգար, թատրոնները կ'երթար,
հրապարակային դասախոսութեանց ունկնդրութիւն
կ'ընէր միշտ, լոյսի գունալի բեկրեկումը կ'ուսանէր
Արակօյէն, մեծ հետաքրքրութիւն ունէր դասի մը
նկատմամբ ուր Փօփրօյ Սէնթ ի.էր արտաքին թըմբ-
րային չնչերակին և ներքին թմբրային չնչերակին
կրկին գործողութիւնը բացատրած էր, մէկը որ երեսը
կը կազմէ, միւսը որ ուզեղը կը կազմէ. հմառութիւն
ունէր, գիտութեան կը հետեւէր քայլ առ քայլ, Սէն
Սիմօնը Ֆուրիէի հետ կը դիմացիմէր, եղիպատկան

Նշանագիրները կը մեկնէր, գտուծ կոսիճները կը
կտրէր, և երկրաբանութեան վրայ կը տրոմաքանէր,
յիշողութեամբ շերամի թիթեռ. մը կ'ուրուագր' Ի-
գատէմիի բառարանին ֆրանսերէնի սխալները կը
գտնէր, Յիւզէկիւրի և Տրէօզի դժուարին երկերը կը
զննէր, բան մը չէր հաստատեր, և ոչ իսկ հրաշք-
ները, բան մը չէր ուրանար, և ոչ իսկ ոգիները.
«Մօնիթէօն»ի կազմուած անբողջ թիւերը կը թղթա-
տէր և կը մտափո՞չը:

Կը հաստատէր թէ ապագան վարժապետին ձեռքն
է, և կարեւոր խնդիրներու վրայ շատ կը մտածէր:
Կ'ուզէր որ ընկերութիւնը անընդհատ աշխատի մը-
տային և բարոյական մակարդակը բարձրացնելու,
գիտութիւնը դրամելու, գաղափարները շրջաբերու-
թեան հանելու, երիտասարդներուն միավը բարդա-
ւաճելու, և կը վախնար որ մնթուներու արդի աղ-
քատութիւնը, գրական տեսութեան հէջութիւնը,
տեսութիւն որու սահմանն է միայն գասական ըս-
տած երկու կամ երեք դար, պաշտօնական իմաս-
տակներու բանական վարդապետականութիւնը, դըպՓ
րոցական նախապաշարու մները և հին սովորութիւն-
ները վերջապէս արուեստական ոստրանոցներու չնը-
մանցնեն մեր դպրոցները:

Գիտուն, յատակասէր, ճշգասէր, բազմալբու, ու
առնդուն աշխատասէր ու միանգամայն խորհող էր
ցնաեւ ցնորուկ իրերու նկատմամբ», կ'ըսէին իր բա-
րեկամները:

կը հաւատար ամէն երազներու, կը հաւատար
երկաթուղիներուն:

Վիշտին բարձումին վիրաբուժական գործողութեանց ատեն, մթին սենեակին մէջ պատկերին լուսանկարուելուն, եկեկութական հեռագրին և օդապատրիկներուն ուղղութեանը:

Մանաւանդ թէ ոչ այնքան կը վախնար այն ամբողջներէն զորս աւելորդապաշտութիւնները . բռնամուռթիւնները և նախապաշարումները ամէն կողմէ շինած են մարդկային սեօի դէմ:

Այն մարդերու թիւէն էր որոնք կը հաւատան թէ գիտութիւնը վերջապէս պիտի տիրէ մարդկային սեօի:

Անժօլիա պարագլուխ մըն էր, Գօմպըֆէր առաջնորդ մը:

Մարդ կ'ուղէր մէկուն քով կոռուիլ և միւսին հետքալել:

Ասով ըսել չենք ուզեր թէ Գօմպըֆէր անկարող էր պատերազմելու . չը մերժեր մարմնովին փարիլ խոչընդոտին և որժանակի ու սաստկապէս յարձակիլ անոր վրայ . բայց աւելի հաճելի էր իրեն ճշմարտութեանց ուսումով և դրական օրէնքներու հրապարակումով մարդկային սեռը իր ճակատագիրներուն հետ յամրապէս համաձայնեցնել . և երկու ճառագայթներէն մէկը կամ միւսը ընտրելու համար աւելի լուսավոռութեան կը միտէր քան թէ հրդեհին :

Հրդեհ մը անշուշտ կրնայ արշալոյս մը արտագրել, բայց ինչո՞ւ չսպասել արեւին ծագման : Հրալիո մը կը լուսաւորէ , բայց արշալոյսը աւելի աղէկ կը լուսաւորէ :

Գօմպըֆէր գեղեցվկին անարատութիւնը թերեւս վոեմին փայլատակումէն վեր կը սեպէր :

Այս զորովալի և զգօն միտքը կիսովին գոհ կ'ըլլար մուխէն պղասրուած ճառագայթէ մը , բռնաբարութեամբ ստացուած յառաջդիմութենէ մը , ժողովուրդի մը ուղղապէս գէպի ճշմարտութիւն գահավիժիլը , 1793ի ամաթիւ մը կ'ահաբեկէր զայն . բայց աւելի նողկալի կ'երեւար իրեն մնայնութիւնը որմէ ապականութեան և մահուան հոտ կ'առնէր . ամէն

ինչ նկատելով աւելի կը սիրէր փրփուրը քան թէ գարշահոտութիւնը , և հեղեղը կոյանոցէն , նիսկարայի ջրվէժին անկումն ալ Մօնֆօգօնի լճէն նախապատի . կը բռնէր :

Վերջապէս ոչ դադարում և ոչ ալ աճապարում կ'ուղէր :

Մինչդեռ իր աղմկասէր բարեկամները ասկետաբար բացարձակին գրայ հոգի տալով յեղափոխութեան փառաւոր արկածները կը պաշտէին և կը հրաւիրէին . Գօմպըֆէրի միտումն էր թողուլ որ ինքնին կատարուի յառաջդիմութիւնը , լաւ յառաջդիմութիւնը . թերեւս ցուրտ , այլ անարատ , կանոնական այլ անստրգալանի , հանդարա , այլ անվրդով յառաջդիմութիւնը :

Գօմպըֆէր թերեւս ծնրագրէր և ձեռնամած աղօթէր , որպէս զի պապան իր բոլոր անմեղութեամբը գայ , և որպէսզի բան մը չվրդովէ ժողովուրդներու անբաւ և առաքինի բարեշրջումը :

«Պէտք է որ բարութիւնը անմեղ ըԱայ» , կը կեկնէր :

Եւ իրօք եթէ յեղափոխութեան վսեմութիւնն է ուղղակի նայիլ ակնախտիլ տեսլականին և հոն չան թերու մէջէն թեւարկել արիւնաի և հրալի ճիրաններով , յառաջդիմութեան գեղեցկութիւնն ալ անարատ ըլլան է և վաշինկթընի ու Տանթօնի մէջ որոնց մէկը անարատ յառաջդիմութեան և միւսը յեզարիութեան մարմնաւորութիւնն է , կայ այն տարբերութիւնը որով կարապաթեւ հրեշտակը արծուաթեւ հրեշտակէն կը զատուի :

Ժան Բրուվէր՝ Գօմպըֆէրէն աւել՝ մեղծ զանազանութիւն մը կը ցուցնէր :

Ժբհան կ'անուանուէր ան՝ վայրկենական պղտիւ յօժարութեամբ մը որ կը խառնուէր այն հզօր և սասապականութեան և մահուան հոտ կ'առնէր . ամէն

տիկ շարժումին, որմէ ելաւ միջին դարու չատ հարկաւոր ուսումը:

Ժան թրուվէր սիրահար էր, ծաղկի թաղար մը կը ծշակէր, սոյինգ կը նորագէր. ուանաւոր կը շինէր, ժողովուրդը կը սիրէր, կանանց վրայ կը մեղքընար, մանկան վրայ կուլար, Աստուծոյ ու միանդամայն ապագային կը վստահէր, և յեզաշրջումը կը պախարակէր արքունի գլուխ մը, այսինքն Անտրէ Շէնիէ բանահիւսին գլուխը կտրելուն համար:

Իր ձայնը սովորաբար փափուկ և առնական էր բոլորվին պերճարան մը ըլլալու չափ գրագէտ, և գրեթէ արեւելագէտ էր:

Ամէն բանէ առաջ բարեսիրա էր. և բանահիւսութեան մասին նախադաս կը սեպէր ինչ որ անրաւէր. ասիկա զարժանալի չկրնար թօւիլ որոնց որ գիտեն թէ բարութիւնը որչա՞փ կը մօտենայ վսեմութեան:

Խտալերէն, լտաբիներէն, յօւնարէն և հրէերէն լեզուները գիտէր. և այս լեզուներէն քաղած օգուան էր կարդալ միմիայն չորս բանահիւսուներու, այսինքն Տանթէր, Ժիւզէնալի, Էսդիլի և Եսայի մարգարէին բանահիւսութիւնները:

Ֆրանսերէնի մէջ Գօրնէյը Ռասինէն և Ակրիբա ա'Օպիներէն Գօրնէյլէն վեր կը դասէր:

Ամուլ վարսակի և հովտային շուշանի գաշտերուն մէջ յօժարակամ կը գեգերէր և պատահարներով զրադելուն չափ ամպերով ալ կը պարագէր:

Իր միտքը երկու գիրք ոսնէր. մէկը դէպի Հարդ միւսը դէպի Աստուծած կամ կ'ուսանէր և կամ հոգեպիշ կը նայէր:

Ամբողջ օրը մազէ անցնելով կը քննէր ընկերացին խնդիրները, այսինքն վարձքը, զբաժնուխը գարկը, ամուսնութիւնը կրօնքը, խորհելու ազա-

տուխիւնը, սիրելու ազատութիւնը, դաստիարակութիւնը, պատիքը, թշուառութիւնը, ընկերակցութիւնը, սեփականութիւնը, արտարերումը և բաշխումը, և այս աշխարհի այն կնճիռը որ մարդկային սեռը մթութեամբ կը համակէ:

Գիշերն ալ սատղերուն, այսինքն ահագին մարմիններու կը նայէր:

Ինչպէս Անժօլրա նոյնպէս եւ ան հարուստ էր եւ միածին զւակ:

Մեզմիկ կը խօսէրն զլուխը կո ծոէր, աչքերը վար կ'առնէր, շփոթումով կը ժպտէր, աղէկ չէր հագուեր, անշնորն կերպարանք մը ունէր, ոչինչ բանէ գուեր, անշնորն կերպարանք մը ունէր, ոչինչ բանէ կը կարմրէր, շատ վեհերոտ, այլ սակայն քաջ էր:

Ֆէօյիվ հողմահար շինող բաղւոր մըն էր. հայրն ու մայրը մեռած էին. օրը երեք ֆրանք կը վաստկէր զժուարաւ, եւ մէկ գիտաւորութիւն ունէր միայն որ էր աշխարհս փրկել:

Ուրիշ մտառով մըն ալ ունէր, այսինքն ուսանիլ. կ'ըսէր թէ ուսանիլը նոյնպէս ազատիլ է:

Ինքնիրեն կարգաշ եւ գրել ոորված էր. ինչ որ գիտէր, առանձին ուսած էր:

Ֆէօյի վեհ սիրո մըն էր, բոլոր աշխարհիս կը փարէր:

Այս ժողովուրդները որգեզրած էր:

Մօրմէն զրկուած ըլլալով, հայրենիքին վրայ խորհած էր:

Չէր ուզեր որ երկրիս վրայ հայրենիքէ զուրկ մարդ մը գտնուի:

Ժողովուրդի մարդուն յատուկ խորին գուշակութեամբ ինքնին եւ ծածկապէս կը պատրաստէր ինչ մենք այսօր «ազգայնութիւններոն տեսիլը» կ'անուանենք:

Յատկապէս պատմութիւնը սորված էր գիտու-

թեամբ սրտմտելու համար։ Այս իւթօփիի սիրահարներու երիտասարդական խումբին մէջ, որու յատուկ նպատակն էր Ֆիրանսան։ Ֆէօյեի ուրիշ ազգերու վրայ մտածողն էր։

Մասնաւորապէս իր միաքը կր գրաւէին Բօլոնիա, Հունգարիա, Ռումանիա, Խոտիա։

Յար Իարութիւն տռնէր կամ չառնէր, միշտ իրաւունքին պէս յամառութեամբ կ'արտասանէր այս անուններ։ Ռուսիային՝ Վարչաւիայի, Աւստրիային՝ իտալիոյ վրայ տիրել բռնաբարութիւններ էին որոնք Ֆէօյեի զայրոյթը կր գրգռէին սաստիկ։

1772 բռնաբարութիւնը մանաւանդ անոր բարեկութիւնը կը շարժէր։

Զկայ պերճախօսութիւն մը որ այնքան բացարձակ ըլլայ, որքան է ինչ որ ծշմարիտ է սրտմտութեան մէջ, ահա Ֆէօյեի պերճախօսութիւնը այս տեսակէն էր։

Ամենեւին չէր դադրեր իսոսելէ այն վատահամբաւ թուականին վրայ որ է 1772ը, այն ազնիւ եւ արի ժողովուրդին վրայ զոր մատնութիւնը ջնջեց, այն ոճիրին վրայ զոր երեք տէրութիւնները գործեցին, այն հրէչային դաւաճանութեան վրայ որ ազգային էութեանց սոսկալի բարձումներուն նախատիան է եւ կաղապարը, բարձումներ որոնք այն թշւականէն իիեր շատ մը տղնիւ ազգերու վրայ յարձակեցան եւ կրնանք ըսել թէ անոնց ծննդեան վկայագիրը ջնջեցին։

Ընկերային ամէն ժամանակակից ոճրագործութիւնները Բոլոնիոյ բաշխումէն կը ծագին։

Բոլոնիոյ բաշխումը յառաջադրութիւն մըն է սրու հետեւութիւններն են արդի քաղաքական ամէն ոճիրները։

Զկայ բռնակալ մը, մատնիչ մը որ ծիշտ մէկ

դարէ իվեր տեսած, վաւերացուցած, ստորագրած եւ ստորագրութեան նշանովը անփոփոխ կերպով հաստատած չըլլայ Բոլոնիոյ բաշխումը։

Երբ ժամանակակից մատնութեանց թուղթերը խառնես, ամէնէն առաջ այս մատնութեան վերաբերողները կը տեսնաս։

Վիեննայի գեսպանաժողովը այս ոճիրին խորհուրդ հարցուց իր ոճիրը գործելէն առաջ։

Որսորդները 1772ին շիկերէն զարնելով հալալի (որսորդներ հալալի կը պոռան երբ շիկերէին զարնուիլը կը տեսնեն) կը պոռան։ 1815ին ալ շուներուն մաս մը կը հանուի այս շիկերէէն։

Այս էր ահա Ֆէօյեի սովորական բնաբանը։ Այս աղքատ բանւորը արդարութեան խնամակալը եղած էր, և արդարորթիւնը մեծութիւն տալով կը վարձատրէր զայն։

Վասն զի իրոք իրաւուն քին մէջ յաւիտենականութիւն կայ։

Ինչպէս վենետիկը գերմանական չկրնար ըլլալ, նոյնպէս և Վարչաւիան չկրնար ըլլալ, Թագաւորները այս մասին պարապ տեղը կ'աշխատին և իրենց պատիւը կը Կորսոնցնեն։

Կանուիս կամ ուշ ընկղմեալ հայրենիքը երեսը ելլելով կը ծիայ և կ'որեւայ։

Ցունաստան դարձեալ Ցունաստան, Խոտալիան դարձեալ Խոտալիա կ'ըւայ։

Իրաւունքը յաւերժապէս կը բողոքէ բռնաբարութեան դէմ։

Ժողովուրդ մը գողցովը անընդհատ անոր տէր ըլլալովը սեփական տէր մը չկրնար ըլլալ։ Այս բարձր նենգութիւնները ապագայ չունին բնաւ։

Ազգ մը թաշկինակի մը նշանին պէս չի կրնար սրբութիւն։

Գուրփէյրագ հայր մը ունէր որ Պ. տը Գուրփէյրագին կ'անուանուէր:

Աղնուապետականութեան և ազնուութեան խընդիրներու մէջ Վերահաստատութեան ժամանակի քաղաքիներուն ունեցած սխալ գաղափարներէն մէկն էր ար մասնիկին հաւատալ:

Խաւնի է թէ մասնիկո նշանակութիւն մը չունի: Բայց «Լա Մինէրվ» լրագրին ժամանակի քաղքեանի այնքան մնձ բանի տեղ կը դնէին այս խեղճնիները այնքան մնձ բանի տեղ կը դնէին այս խեղճնիները, որ կը կարծէին թէ պարտաւոր էին հրաժարիլ անկէ:

Պ. Տը Շօվլէն, Պ. Շօվլէն, Պ. Տը Գոմարթէն Պ. Գոմարթէն, Պ. տը Գօնսթան տը Ռըպէք՝ Պէնսթամէն Գօնսթան, Պ. Տը Լաֆայէթ՝ Պ. Լաֆայէթ կ'անուանուէին ինքնակամ. Գուրփէյրագ եւս չէր ուզած ետ մնալ և պարզապէս Գուրփէյրագ կ'անուանուէր:

Գուրփէյրագի մասին գրեթէ այսքանը կրնայինք բաւական սեպել և մնացածին համար ալ գոհ ըլլալ ըսելով. Գուրփէյրագ. տե՛ս Թօլօմիյէս:

Իրօք Գուրփէյրագ ունէր երիտասարդութեան այն խանդը որ կրնայ շուտիկ մտքի գեղեցկութիւն անուանուիլ:

Ետքը այս խանդը կը մարի պղտիկ կատուին սիրունութեանը պէս, և այս տեսակ վայելչութիւն մը ունեցող երիտասարդը երկոտանի քաղքենի, և պղտիկ կատուն ալ անթեռի քառոտանի կատու մը կ'ըլլայ:

Այն սերունդները որոնք գպրոցներէ կ'անցնին, և այն երիտասարդները որոնք զինուորական ծառայութեան համար կը ժողուուին հետզհետէ, մտքի այս յատկութիւնը իրարու կը փոխադրեն, և գրեթէ միշտ յանփոփոխ կերպով ձեռքէ ձեռք իրարու կուտան. Հետեւաբար, ինչպէս ըսինք, ով որ 1828ին Գուրփէյրագին կ'անուանուէր:

Պագին խօսիլը լսէր, պիտի կարծէր թէ 1817ին Թօլօմիյէսն է խօսողը:

Միայն թէ Գուրփէյրագ լաւ տղայ մըն էր: Արտաքին մտքին առերեւոյթ նմանութեանց ներքեւ մեծ տարբերութիւն կար Թօլօմիյէսի և անոր մէջ: Աներեւութապէս կը տարբերէին իրարմէ: առաջինը ուրիշ և երկրորդը ուրիշ մարդ մըն էր:

Ի ներքուստ նկատուելով Թօլօմիյէս բծախնդիր գատասէր մը, իսկ Գուրփէյրագ բաղդախնդիր ասպետ մըն է:

Ուումբին պարագլուխն էր Անժոլրա, առաջնորդն էր Գոմպէֆէր, կեդրոնն էր Գուրփէյրագ:

Միւսները աւելի լոյս կուտային. իսկ այս աւելի ջերմութիւն. գասնզի Գուրփէյրագ կեդրոնի մը ամէն յատկութիւնները ունէր, բոլորակութիւն և ճառագայթում:

Պահօրէլ զեր մը խաղացած էր 1822ի արիւնաբոյր աղմուկին ժամանակ որու տեղի տուած էր երիտասարդ կալըմանի թաղումը:

Պահօրէլ զուարթ բնաւորութիւն և ստորին մարդերու յատուկ կերպեր և ձեւեր ունեցող, քաջասիրա, վատնիչ, զեղիս և երբեմն առատաձեռն, շաղակրատ և երբեմն ալ պերճաբան, յանդուզն և երբեմն անամօթ անձ մըն էր, նաեւ սատանային չորս ոտքը սեպուող ներուն լաւագոյնը. յանդուզն բաճկոնակներ և խիստ կարմիր կարծիքներ ունէր:

Մեւ աղմուկները, այսինքն առ ի չգոյէ ապստամութեան ամէն բանէ աւելի կոխւը, և առ ի չգոյէ յեղափոխութեան ամէն բանէ աւելի ապստամբութիւնը կը սիրէր. միշտ պատրաստ էր պատուհանի ապակի մը խորտակեւու, փողոցի մը սալայատակը քակելու, կառավարութիւն մը տապալելու, որպէսզի անփոփոխ կերպով ձեռքէ ձեռք իրարու կուտան. Հետեւաբար, ինչպէս ըսինք, ուսանըմէկ տարիէ իվեր ունետեւութիւնը տեսնէ, առանըմէկ տարիէ իվեր ու-

սանող մըն էր: իրաւագիտութեան քովէն կ'անցնէր
բայց չէր մօտենար:

իր նշանաբանն էր «փաստաբան չըլլալ բնաւին»
և զինանշանն էր գիշերային սեղան մը որու մէջ քա-
ռակուսի զդակ մը կ'ընդնշմարուէր:

Ստո գ է թէ քիչ անգամ կ'անցնէր իրաւա, իտու-
թեան դպրոցին առջեւէն, բայց երբ անցնելու ըլլար
կը կոճկէր իր թիկնոցը, վասնզի գեռ բալթօն հնարո-
ւուած չէր, և առողջապահիկ զգուշութիւններ կ'ընէր «
ի՞նչ գեղեցիկ ծերունի, կ'ըսէր դպրոցին մեծ դրան
համար և ի՞նչ յիշարան, կ'ըսոր դպրոցին գահերէցին
ակնարկելով, որ էր Պ. Տէլէնգուր:

Թասերուն մէջ երգի նիւթեր, և վարժապետնե-
րուն մէջն ալ ծիծաղաշարժ պատկերներու առիթներ
կը տեսնէր:

Բառական մեծկակ թոշակ մը, երեք հազար ֆը-
րանքի մօտ բան մը կը վատնէր առանց գործ մը ը-
նելու:

Գիւղացի ծնողքներ ունէր որոնց կրցած էր սոր-
վեցնել թէ կը պարտաւորին պահել իրենց զաւակին
յարզը:

Կ'ըսէր իր ծնողքներուն համար թէ գիւղացի են
և ոչ թէ քաղքենի, և այս պատճառաւ է որ ուշիմ
են անոնք:

Պահօրէլ, որ քմածին միտումներ ունէր, շատ
սրճարաններ կը յաճախէր. միւս երիտասարդները
սովորութիւն ունէին, իսկ այն չունէր: Պահօրէլ կը
զեղերէր:

Թափառումը մարդկային է: Դեգերումը բարիզ-
եան յատկութիւն է:

Սակայն կարծուածէն աւելի սրամիտ եւ խոհուն
անձ մըն էր:

Միութեան կապ մըն էր Ապէսէի Բարեկամներու

եւ ուրիշ խումբերու մէջ որոնք զեռ անձեւ էին եւ
որոնք ետքէն պիտի ծրագրուէին:

Այս նորահաս գլուխներու կոնկլավին (կարտի-
նալներու ժողով) մէջ անդամ մը կար:

Տ'Ավարեյ մարգիզը: որ երբ լուի ԺԼ. Ֆրան-
սաւէն խոյս կուտար, օգնած էր անոր որ հասարա-
կաց կառք մը մտնէ և զոր լուի ԺԼ. այս ծառայու-
թեան փոխարէն՝ դուքս բրած էր. կը պատմէր թէ
1814ին երբ Ֆրանսա վերադարձաւ, մարդ մը աղեր-
սագիր մը մատոյց թագաւորին, որ նաւէն Գալէ.
կ'ելլէր:

— Ի՞նչ կ'ուզես, ըսաւ թագաւորը:

— Նամակատ ւնի մը վարչութիւն, Վեհափառ
Տէ՛ր:

— Անունդ ի՞նչ է:

— Լ'Էկլը:

Թագաւորը յօնքը պոստեց. աղերսագլին ստո-
րագրութիւնը նա եցաւ, և տեսաւ որ անունը Լէկլը-
գրուած էր:

Այս ուղագրութիւնը նուազ պօնաբարդեան ըլ-
լալով, թագաւորին արգահատանգը շարժեց. և ար-
քան սկսաւ ժպտիլ:

— Վեհափառ Տէր, կրկնեց Խնդրագիր մատու-
անողը, նախահայր մը ունիմ, որ շուներու սպասա-
ւոր մէն էր և որու մականունն ըր Լէկլօլ: Անունս
այս մականուն ելած է: Անունս Լէկլօլ է, որ կըր-
ծատուելով Լէկլը և աղաւազումով Լ'Էկլը եղած է:—
Թագաւորը ասոր վրայ զաղրեցաւ ժպտելէ:

Ետքէն Մօյի նամակատունի վարչութիւնը տուաւ
դիտմամբ կամ անզգուշաբար:

Խումբին ճաղատ անդամը այս Լէկլին տղան էր,
և ստորագրութիւնը Լէկլը (Տը Մօ) կը գնէր: Իր ըն-
կերները համառօտելու համար՝ Պուխէ կ'անուանէին

զայն։ Պօսիւէ զուարթ տղայ մըն էր որ ձախորդութիւն ունէր։

իր մասնաւոր հանգաիանքն էր չյաջողիլ որ եւ է գործի մէջ։

Բայց և այնպէս ամէն բանի վրայ կը խնդար։
Քսանը ինդ տարեկան հտաւկին մէջ ճաղատ էր անիկա։

Հայրը վերջապէս տունի մը և դաշտի մը տէր եւ զած էր. բայց տղուն ստիպողական գործը եղած էր կորսնցնել այս դաշտը և տունը շահադիտական անհիմն ձեռնարկութեան մը պատճառաւ։

Պօսիւէի ալ բան մը մնացած չէր։
Գիտուն էր և խելացի. բայց ամէն բոնած գործը անյաջող կ'ներթար։

Ամէն բան կը պակսէր իրեն, ամէն բան կը խառնէր զինքը. ինչ որ կը շինէր, իր վրայ կը փլէր։
Եթէ փայտ կտրելու ըլլար, մատն ալ հետը կը կտրէր։

Եթէ սիրուհի մը ունենար, շուտ մը կը գիտէր որ նաեւ բարեկամ մը ունի։ Ամէն ժամանակ դըժախտաւթիւն մը կը պատահէր իրեն. այս պատճառաւ զուարթ էր։

— Կը բնակիմ կղմինտըներու ներքեւ որ որ կ'իշնայ, կ'ըսէր։

Ոչ այնքան կը զարմանար զիպուածին վրայ, վասնզի զիպուածը նախայայտ բան մըն էր անոր համար, զուարթօրէն կը համակերպէր բախտին յոռի շրջումներուն և կատակ տանողի մը պէս կը ժպտէր ձակատագրին խեռութեանց վրայ։

Աղքատ էր, բայց իր զուարթութեան ընդունաբանը անսպասելի էր։

Ատակը շուտ կը հատնէր, բայց քրքիջը սպասիլ չէր զիտեր։

Երբ փորձաեքը անոր կը մօտենար, Պօսիւէ սըբատագին կը բորբէ էր այս հին բարեկամը։ Մեծ աղէտները կ'ապտակէր։

Այնքան բնտանի էր ձակատագրին հետ որ պըզտիկ անունովը կ'անուանէր զայն։

— Բարի լոյս, Փորձա՛նք, կ'ըսէր։

Բախտին այս հալածումները հնարագէտ մը բրածէին զայն։

Պօսիւէ բիւր հնարքներ ունէր։ Ստակ չունէր, բայց երբ սիրուղ ուղէր տապերասան ծախքեր» ընելու միջոցը կը գտնէր։

Գիշեր մը կտրող կապող կնոջ մը հետ ընթրելով մինչեւ հարիւր ֆրանք ծախք ըրաւ, և զեղխութեան միջոցին սա անմոռանալի խօսքը ըսաւ։

— Հարիւր ֆրանքնոց աղջիկ, քաշէ՛ նայիս սա կօշիկներս։

Պօսիւէ գէպի փաստաբանութեան պաշտօնը կը գիմէր յամրաբար. իրաւագիտութիւն կ'ուսանէր Պահօրէլի ուսած կերպով։

Պօսիւէ քիչ անգամ բնակարան կ'ունենար, երբեմն ալ ամենեւին չէր ունենար։

Մերթ ասոր, մերթ անոր, և ամէնէն շատ Փօլիին սենեակին մէջ կը բնակէր։

Փօլի բժշկութիւն կը սորպէր. Պօսիւէն երկու ամրու պղտիկ էր։

Փօլի երեւակայական հիւանդ երիտասարդ մըն էր։

Բժշկութեան մէջ սովորածն էր աւելի հիւանդ ըլլալ քան թէ բժիշկ։

Բսաներնք տարեկան հասակին մէջ ինքզինքը հիւանդոտ կը սեպէր, և կեանքը, հայելիին մէջ լեզուն նայելով կ'անցնէր։

Կը հաստագր թէ մարզս առեղի մը պէս կը մագնիսանայ, և սենեակին մէջ անկողնին գլուխը դէպի

Հարան և ոտքը դէպի հիւսիս կը զնէր, որպէսզի զի-
շերը երկրագունդին մազնիսական ճեծ հոսանքը չի
խանգարէ իր արեան շրջանը:

Փոթորիկի ժամանակ իր երակին զարկը կը քըն-
նէր: Բայց ամէնէն զուարթն էր ժօլի:

Փօլիին այս ամէն իրարու անյարմար հանգա-
մանքը, տյսինքն երիտասարդութիւնը, մոլե րու-
թիւնը, հիւանդոտ ւթիւնը, զուարթութիւնը սիրով
կը վարուեին միատեղ, և կը կազմէին արտակեդրոն
և հաճելի անձ մը զոր իր ընկերները՝ «Է՛լ բաղաձայն
տառի գործածութեան մասին անխնայ ըլլալով՝ ժօլ-
լի կ'անուանէին»:

— զորս «է»»ով կրնաս թեւարկել, կ'ըսէր անոր
ժան Բրուգէր:

Փօլիս սովորութիւն ունէր զաւազանին ծայրովը
քիթին դպչելու . այս սովորութիւնը կորովամառու-
թեան նշան էր :

Ա, ա ամէն երիտասարդները, որոնք խիստ կը զա-
նազանէին իրարմէ և որոնց վրայ սակայն պէտք է
անկատակ խօսիլ, միեւնոյն կրօնքը ունէին այ-
սի օն Յառաջդիմութիւն:

Այս Յառաջդիմությունը Ամենքն ալ Գրանտական Եղափ խո թեան հա-
յուսութ պատկեներն էին :

Ամէնէն թեթեւները ծանրութիւն մը կ'առնէին,
առանքէին. 89 ամաթիւր:

երբ կարտասանէին օց առաջըլուր՝
Անոնց հայրերը, իւրաքանչիւրը իր բնութեան
համեմատ՝ ֆէոյլեան (ֆէոյլեան կ'անուան-էին որոնք
1791ին Բարիզի մէջ չափաւոր արքայականաց ակում-
բի մը անդամ էին) արքայական կամ վարդապետա-
կան էին կամ եղած էին, բայց հոգ չէր այս խառնա-
կութիւնը չէր վերաբերեր իրենց, վասնզի իրենք ե-
րիտասարդ էին, և խառնակութիւնը իրենցմէ առաջ
էութիւն ունեցած էր:

Անոնց երակներուն մէջ շրջաբերողը սկզբունք-ներու անարատ աւիւնն էր :

Առանց միջնական զանազանութեան անոնց ամենքն ալ անապականելի իրա ունքին և բացարձտկ պարտաւորութեան կը յարէին :

Անդամակից և խորհրդակից ամենքն ալ ծածկապէս տեսյականը կը ծրագրէին:

Այս ամէն եռանգոտ սիրտերուն և համոզակեր
մսաքերուն հետ սկեպտիկեան մըն ալ կար:

ի՞նչպէս անոնց հետ կը դանուէր .— Վերադրութեամբ :

Այս սկեպտիկեանին անունն էր Կրանթէր. սովորաբար R գլխագիրը կը դնէր իր ստորագրութեանը տեղ :

Կրանթէր մարդ մըն էր, որ շատ կը զգուշանար որեւէ բանի մը հաւասարէ:

Սակայն Բարիգի մէջ ուսում առնելով ամէնէն
աւելի սորդող ուսանողներէն մէկն էր ան :

Գիտէր թէ լաւագոյն սուրճը Լամպէնի սրճարանը, և լաւագոյն գնդասեղը Վօլթէրի սրճարանը կը գտնուի. թէ լաւ նկանը և լաւ աղջիկը Մէնի պուլվարին վրա, էրմիթաժը. շրթնատունկով եփած վառեակները Յակէ անուն կնոջ պանդոկը, համագամ ձուկերը Գիւնէթի քաղաքադրան մօտերը, և սպիտակ թեթեւ զինի մըն ալ Գօմպայի դրան մօտերը կը գտնուին.

Ամէն բանի լաւ տեղերը գիտէր. նաեւ «սալաթ»
և «չօսօն» ըսուած խաղերը, քանի մը պար ։ Երե-
ւելի բրամարդ մըն էր :

Այս բոլոր յատկութիւններէն զատ նաեւ նշանաւոր գիննեսէր և սոսկալի տգեղ էր:

իրմա Պուսակի որ այն ժամանակի կօշկարաբու-
հիսերուն ամէնէն գեղանին էր, զայրանալով անոր

տգեղութեան դէմ, սա՛ վճիռը տուած էր.

«կրանթէր անկարելի է»:

Բայց կրանթէրի ինքնագովութիւնը չէր շփութուեր:

Սիրապէս և ակնապիչ կը նայէր ամէն կիներուն, ամէնուն համար կարծես ըսելով «եթէ ուզէի», և աշշխատի ով կլլեցնել իր ընկերներուն թէ ընդհանրապէս կ'ուզուէր ինք:

Ժողովուրդի իրաւունք, մարդու իրաւունք, ընկերային գաշնագիր, ֆրանսական յեղափոխութիւն, հանրապետութիւն, հանրիշխանութիւն, մարդկութիւն, քաղաքակրթութիւն, կրօնք, յառաջդիմութիւն, ասոնք բուրն ալ կրանթէրի համար գրեթէ նշանակութիւն չունէին:

Կը ժպտէր այս բառերուն վրայ:

Սկեպտիկութիւնը, իմացականութեան այս փըտութիւնը ամրողջ գաղափար մը թողած չէր անոր մտքին մէջ:

Հեգնութեամբ կ'ապրէր: Միայն մէկ ստգութիւն կայ, որ է գինիիս բաժակը, կ'ըսէր. այս էր անոր սկզբունքը:

Ամէն կուսակցութեանց ամէն զոհողութիւնները կը ծաղրէր, եղբայրը, ինչպէս նաեւ հայրը, երիտասարդ Թօպէսրիէրը, նաեւ լուազրոլը կը ծաղրէր: — Լաւ կը յառաջանան մեռնելով, կ'աղաղակէր:

Խաչելութեան համար կ'ըսէր.

— Ահա՛ կախան մը որ աղէկ գործ տեսաւ: Թաս փառաշրջիկ, խաղամոլ, անառակ, ստէպ գինով մընէր, և այս նորահաս մտախոներուն տհաճութիւն կը պատճառէր անընդհատ երգելով.

«Կը սիրենք աղջիկները, կը սիրենք լաւ գինին», նղանակ. կեցցէ՛ ձանրի Դ.:

Սակայն այս սկեպտիկեանը մոլեռանդութիւն մը

ունէր: Այս մոլեռանդութիւնը ոչ գաղափար, ոչ վարդագետութիւն, ոչ ձարտարութիւն ոչ ալ գիշտութիւն մըն էր: այլ մարդ մը, այսինքն Անժօլայի կը կրանթէր կը սքանչանար Անժօլայի վրայ: Կը սիրէր և կը պատուէր զայն:

Այս բացարձակ սիրներու ժաշամարտ խումբին մէջ այս անիշխանական կասկածը որո՞ւ հետ կը միանար:

Ամէնէն բացարձակին հետ: Ա: ժոլրա ի՞նչ կերպով կը նուածուէր զայն: միթէ՝ գաղափարներով:

Ոչ, այլ բնութեամբը: Շատ անգամ դիտուած երեւոյթ մըն է այս: Ծատ անգամ դիտուած կը ներկայականի մը յարիլը պարզ ըան մըն է ամբողջարար գոյներու օրէնքին պէս:

Հրապոյր մըն է մարդուս ինչ որ չունի ինք: Ոչ ոք կոյրին պէս կը սիրէ լոյսը:

Թզկուհին թմրկաչարներու բարձրահաս պարագուիը կը սիրէ:

Գորտը աչքերը դէպի երկինք կը վերցնէ միշտ: Ինչո՞ւ:

— Թէ չունին թեւարկութիւնը տեսնելու համար: Կրանթէր՝ որու մտքին մէջ տարակոյսը կը սովորէ սիրով կ'ուզէր տեսնել Անժօլային սրտին մէջ հաւատքին թեւատարած գիրքը:

Կրանթէր Անժօլայի պէտք ունէր:

Այս զգաստ, քաջողջ, հաստատուն, ուղիղ, խիստ և անարատ երիտասարդը կը հմայէր զայն: Կրանթէր որոշապէս չէր նշամարեր և ոչ ալ մտքէն կ'անցնէր ինքնիրեն մեկնել թէ ի՞նչ չպէս կը հմայուէր անկէ: Բնազրումով կը սքանչանար այսպիսի մարդու մը վրայ որ իր ներհակն էր: Իր թուլ, դիրակոր, հիւանդային և տձեւ գաւ:

զափարները Անժօլրայի կը յարէին ողնայարի մը յա-
րեւու պէս :

Իր բարոյական ողնասիւնը այս նեցուկին վրայ
կը յենուր :

Կրանթէրի անձ մը ըլլալը Անժօլրայի քով կ'ե-
րեւար :

Սակայն կրանթէր իսկ առերեւութապէս երկու
իրերու ներհակ տարրերով կը բազկանար :

Հեգնասէր էր և միանգամայն ջերմասիրտ :

Իր անտարբերութիւնը սէր կը զգար : Միոքը
կրնար հաւատքէ զուրկ միալ, բայց սիրտը չէր կ'ը-
նար ռաբեկամութենէ զուրկ ապրիլ .

Մե՛ծ հակասութիւն . զան զի սէր մը, համո
զում մըն է : Ալյոպէս էր կրանթէրի բնաւորութիւնը .
Կան այնպիսի մարդեր որոնք կարծես թէ երկրորդ
երես, աստառ կամ յետակողմ ըլլալու համար ծը
նած են :

Բոլիւքս, Բաթրօքլու Նիսիւս, կօտամ տաս, ի
ֆէսթիօն, Բէշմէեա են : Ուրիշի մը վրայ կոթնելու
պայմանով կ'ապրին . անոնց անունը շարունակու-
թիւն մըն է, և երբ կը գրուի, միշտ «և» շաղկապը
կ'ուղէ առջեւէն . ա՞նոց կեանքը իրենց յատուկ չէ .
անոնց չվերաբերող ճակատազրի մը միւս կողմն է
այ .

Կրանթէր ահա այս մարդերէն մէկն էր : Անժօլ-
րայի աստան էր :

Գոզցես կրնանք ըսել թէ մտերմութիւնները այ-
բէնգիմի տառերուն մէջ կը սկսին :

Ֆրանսերէն արէնգիմի տառերուն շարքին մէջ
0 և Բ տառերը անբաժանելի են : Ուզած կերպովդ
կրնաս արտասանել, 0 և Բ, կամ Օրէսթ և Բիլատ :

Կրանթէր, Անժօլրայի ծշմարիտ արբանեակը, այս
երիտասարդներուն խումբին մէջ կը բնակէր, անոնց

հետ կ'ապրէր, անոնց հետ միայն հաճութիւն կ'ըզ-
գար, ամենուրեք անոնց ետեւէն կ'երթար : Կրան-
թէրի ուրախութիւնն էր տեսնել այս ստուերական
նկարներուն երթեւ եկելը գինիին գոլորշիներուն մէջ :
Կրանթէր զուարթ ռնա որութիւնն մը ունէր, և ահա
այս պատճառաւ այն երիտասարդներն իրենց խում-
բէն չէին արտաքսեր զինքը :

Անժօլրա՝ իրը հաւատացեալ, և արհամարէէր այս
սկեպտիկեանը, իրը յուժկալ կ'արհամարէէր այս գի-
նովը : Հպարտութեամբ քիչ մը կարեկցութիւն կը
չնորհէր անոր : Անժօլրա միշտ կը յանդիմանէր, իրս-
տիւ անդին կը հրէր, կը մերժէր զայս . Կրանթէ ալ-
միշտ ետ կուգար : Ի՞նչ դեղեցիկ մարմար, կ'ըսէր Ան-
ժօլրայի համար :

Կրանթէր չընդունուած ըիրատ մըն էր :

Լէկլը կառքին նայեցաւ, որու մէջ կառապանին քով երիտասարդ մը, և երիտասարդին առջեւն ալ գիշերուան բաւական մեծակ ծրար մը կար: Անցորդ-ներն այս ծրարին վրայ անուն մը կը տեսնէին որ սեւ մեծ տառերով գրուած էր թուղթի մը վրայ: Թուղթը կտաւին վրայ կտրուած էր, անունը «Մա-րիուս Բօնմէրսի» էր:

Լէկլը երբ տեսաւ այս անունը, զիրքը փոխեց: ուղիղ կայնեցաւ և ձայնը կառքին մէջ նստող նրի-ասսարդին ուղղելով, պոռաց.

— Պարոն Մարիուս Բօնմէրսի:

Կառքը կանգ առաւ: Երիտասարդը, որ նոյնպէս խորունկ մտախոհու-թեան մէջ կ'երեւար՝ աչքերը վեր ընելով:

— Ո՞վ է ան, ըստա:

— Պ. Մարիուս Բօնմէրսին դուք չէ՞ք:

— Անշուշտ:

— Զեզ կը վնասէի, գրկնեց Լէկլը ու Մօ:

— Ինչո՞ւ, ի՞նչ կայ, հարցուց Մարիուս:

Վասնզի իրօք Մարիուսն էր որ իր մեծ հօրը առւնէն ելած էր:

Իր առջեւ կ'երեւար կ'երպարանք մը զոր առաջին անգամ կը տեսնէր, ուստի շարունակեց.

— Չեմ ճանչնար ձեզի:

— Եւ ոչ ալ ես ձեզի կը ճանչնամ, պատասխա-

նեց Լէկլը:

Մարիուս կարծեց թէ ծաղրածու մըն է այն. կամ թէ այնպիսի անձ մը որ կ'ուզէ փողոցին մէջ իր քի-թէն բռնել:

Մարիուս նոյն պահուն զուարթ չէր, յօնքերը պոստեց:

Իսկ Լէկլը Տորը Մօ՝ առանց խոռվելու շարու-նակեց.

Գ լ Ա Խ Խ Բ.

ՊՕՍԻՒԵԻ ԴԱՄԲԱՆԱԿԱՆ ՃԱՌՐ ՊԼՈՆՏՈՅԻ ՎՐԱՅ

Կիսօրէ մը ետք, որ ինչպէս Ընթերցողը պիտի տեսնէ, համագիպութիւն մը ունէր վերը պատմուած դէպքերուն հետ, Լէկլը տը Մօ՝ Գագէ Միւգէնի դրան ձնօտին կոթնած էր հեշտասիրութեամբ:

Հանգիստ վայելող մարդարձանի մը կերպարանաքով միայն կը մտախոհէր հոն:

Մէն Միշէլի հրապարակը կը նայէր: Կոնակով յեռուլը ոտքի վրայ պառկելու կերպ մըն է զ՞ր մտախոհները չեն ատեր:

Լէկլը տը Մօ՝ առանց թախծութեան, կը խորհէր պղտիկ ձախորդութեան մը վրայ որ առջի օր իրեն պատահած էր իրաւագիտութեան դպրոցին մէջ և որ իր անձնական խորհուրդները կը փոփոխէր, խորհուրդներ որոնք բաւական անորոշ էին:

Մտախոհութիւնը չկրնար արդիլել ոչ կառքի մը անցնիլը և ոչ մտախոհէն նշմարուիլը:

Լէկլը տը Մօ, որու աչքերը տեսակ մը անորոշ գեղերումի մէջ կը թափառէին, իր այս քնաշրջային վիճակին մէջ հրապարակին վրայ քալող երկանիւ կառք մը նշմարեց, որ կամաց կամաց և կարծես գեղեւումով կ'երթար:

— Առջի օր զպրոցը չէիք:
 — Կարեւ է:
 — Այո՛, ստոյդ է:
 — Ուսանո՞ղ էք, հարցուց Մարիուս:
 — Այո՛, ձեզի պէս, պարոն: Առջի օր զպրոց
 մտայ պատահաբար: Վարժապետը աշակերտներուն
 անունը կուտար միասմի անոնց ներկայ ըլլալը կամ
 չըստալը հասկնալու համար: Խնչպէս գիտես, այն միշ-
 ջոցին այս վարժապետները շատ ծիծաղելի կերպով կը
 վարուին: Եթէ երրորդ անգամ անունդ տայ և ձայն
 չտաս, իսկոյն անունդ կը սրբուի ցանկէն: Վաթսուն
 ֆրանքը ծովը նետած կ'ըլլաս:

Մարիուս սկսաւ մտիկ ընկու: Լէկլո շարունակեց:
 — Պլոնտօ վարժապետն էր աշակերտ երուն ա-
 նունները տուողը: կը ճանչնա՛ք Պլոնտօն: Խիստ
 սրածարու և խիստ չարաշուք քիթ մը ունի, և հեշ-
 տօրոն կ'առ է բացականներուն հոտը: Նախ Բ տառով
 սկսող անունները սկսաւ յիշել սմսեղուկը: Ե՞ս այս
 տառին հետ գործ չունենալուս համար մոխիկ չէի ը-
 ներ: Ամէն տրուած անունը ձայն կուտար, և ոչ մէս-
 կուն անունը սրբուեցաւ. աշակերտներուն ամենքն
 ալ ներկայ էին անթերի: Պլոնտօ կը տրտմէր: Մե-
 կուսի կ'ըսէի իւրովի: Պլոնտօ, սիրակա՞նդ իմ, այ-
 սօր ամենափոքր գործ մը չպիտի կրնաս տեսնել:
 Պլոնտօ յանկարծ «Մարիուս Բօնմէրսի» անունը տր-
 ւաւ: Բայց ոչ ոք պատասխանեց: Պլոնտօ յոյսով հա-
 մակուած նորէն և աւելի ազդու ձայնով մը ըսաւ.
 «Մարիուս Բօնմէրսի» և գրիչը ձեռքը առաւ: Անգութ
 չեմ պարոն: Շուտ մը ըսի ինքն իրենու: Ահա լաւ տը-
 ղայ մը, որ ցանկէն պիտի սրբուի: Աւշագրութիւն:
 Այս տղան իրապէս կեանքի վայելումներովը ապրող
 անփոյթ մըն է կաւ աշակերտ մը չէ ան: Նստասէր
 մը, ուսում առնող ուսանող մը, իմաստակ անմօրուս

մը, գիտութեան, զպրութեան, աստուածաբանու-
 թեան և իմաստութեան քաջանմուտ մը, հագուած
 շքուած հաստ գուխ մը, յատիութեամբ անպիտան մը
 չէ ան: Պատուաւոր ծոյր մըն է օր կը զեղերի, որ
 գիւղերը կը զբօնու, որ կրիգէթներուն հետ կը
 տեսնուի, որ գեղանիներուն հետ կը սիրաբանէ, և
 որ թերեւս հիմա տարիութիս տունն է: Ազատենք
 զայն: Թող Պլոնտօն ճշթի: Բարեկամ, նոյն պահուն
 Պլոնտօ սրբումի սեւ զրիչը առնելով մելանին թաթ-
 խից՝ անունդ ներկաններու ցանկէն սրբելու պատրաս-
 տուելով, իր շիկագոյն թիրը սրահին մէջ պտտցաւ,
 և երրորդ անգամ կրկնեց «Մարիուս Բօնմէրսի»:
 «Ներկայ» պատասխանեցի, ասով անունդ չորբուեցաւ
 ցանկէն:

— Պարո՞ն... ըսաւ Մարիուս:
 — Բայց իմ անունս սրբուեցաւ, շարունակեց

Լէկլո Տ Մօ:
 — Զեմ հասկնար թէ ի՞նչ ըսել կ'ուզէք, ըսաւ
 Մարիուս:

Լէկլո կրկնեց:
 Ահա եղելութիւնը, Պատասխանելու համար՝
 բեմին՝ և կծիկը զնելու համար՝ դուռին քովն էի:
 Վարժապետը՝ կերպով մը աչքերը վրաս տնկելով ինձ
 կը նաւէր: Յանկարծ Պլոնտօ որ Պուալոյի գիրքին
 մէջ յիշուած չարամիտ քիթն է թերեւս, և տառով
 սկսող անունները յիշել եր սկսի: և գիրը իմ անունիս
 սկսող անուններու յիշել եր սկսի: և գիրը եմ և անունս Լէկ-
 լո է:

— Լէկլո, ընդմիջեց Մարիուս կարծելով թէ
 կայսերական արձիւ կը նշանակէ անունը, ի՞նչ գե-
 ղեցիկ անուն:

— Պարո՞ն, Պլոնտօնը այդ գեղեցիկ անունին
 հասաւ, «Լէկլո» պոռաց. «Ներկայ» պատասխանեցի:

Այն ատեն Պլոնտօ վազրի մը անուշութեամբ ինձ նա-
յեցաւ, և ժողովով բառու. Եթէ Բօնմքը սին դու ես
ապա ուր հմտ Լէկլը չես: Խօսք մը որ կարծես յեզի
համար գառն տրամադրութիւն մը կը պարունակէ: և
որ սակայն միայն ին ի համար սոսկալի խօսք մըն
էր: Պլոնտօ զայս ըսելէն ետք անունս սրբեց:

Մարիուս աղազակեց.

— Ամօթով եմ քովդ պարոն:

— Նախ և առաջ, ընդմիջ ց Լէկլը կ'ուզեմ լաւ
կերպով քանի մը գովսատներ տ և անոնց մէջ զը-
մըսել Պլոնտօն: Մեռած կ'անթադրեմ զայն: Անոր
նիհարութեան, տժգունութեան, ցրառութեան, խըս-
տութեան և հոտին մասին փոփոխութեան արժանի
մեծ բան մը չկայ: Եւ կ'ըսեմ. *Erudimini qui iudica-*
tis terram (լատիներէն՝ «իմացէք դուք որ երկիրը կը
դատէք»). «Հոս կը հանգչի Պլոնտօն: Քիթ Պլոնտօն,
հրահանգին կովը, պահնորդական պատուէրին ահա
գին շունը, անուանակոչումի հրեշտակը, որ սողիզ.
քառակուսի, ճիշտ, անաչառ, պարկեշտ և սոսկալի
մարդ մըն էր: Ինչպէս որ ինք իմ անունս չնշեց,
Առառուած ալ զինքը ջնջեց:

Մարիուս կրկնեց.

— Շատ կը ցաւիմ....:

— Թո՛ղ այս քեզի դաս մը ըլլայ, պատանիդ
դու, բառ Լէկլը տը Մօ: Այսուհետեւ նայէ որ չի
պակսիս:

— Բիւր անգամ ներում կը խնդրեմ քեզմէ:

— Նայէ՛ որ դարձեալ ընկերոջդ անունը որ ել
տալու վտանգին չենթարկուիս:

— Ցիրաւի շատ կը արտմիմ....

Լէկլը քահ քահ խնդրոց:

— Ցայց ես շատ կ'ուրախանամ: Փաստարան րի-
լալու վտանգին մէջն էի: Հիմա անունիս սրբումովը

այդ վտանգէն ազատեցա: Փաստաբանական պաշ-
տօնի յաղթանակներէն կը հրաժարիմ: Ոչ այրի կի
ները պիտի պաշտպանեմ և ոչ ալ որբերու դէմ դատ
պիտի վարեմ: Ոչ փաստաբանի ամղանը պիտի կրեմ և
ոչ ալ դատարաններու մէջ պիտի սպասեմ: Ահա, ա-
նունս սրբուեցաւ փաստաբանցուներու ցանկէն: Պա-
րոն Բօնմէրսի, քեզ կը պատմեմ այս ազատումը:
Կ'ուզեմ չնորհակալութեան այցեւութիւն մը ընել քեզ
հանդիսաւորապէս: Ո՞ւր կը Բնակիս:

— Սյո կառքին մէջ, բառ Մարիուս:

— Հարստութեան նշան, կրկնեց Լէկլը հանդար-
տութեամբ: Կը չնորհաւորեմ քեզի, վասն զի տարին
ինը հազար ֆրանք վարձք բերող կալուած մըն է
տաթիկա:

Նոյն պահուն, Գուրփէյրագ սրճարանէն դուրս
կ'ելլէ:

Մարիուս արտմապէս ժողովով.

— Երկու ժամ կայ որ այս կալուածին մէջ կը
գտնուիմ. և կը փափաքիմ դուրս ելլեւ: բայց բան
մը պատահեցաւ և չեմ գիտեր թէ ո՞ւր երթամ.

— Պարո՞ն, բառ Գուրփէյրագ, իմ տունս եկէք:

— Կը վայլէր որ իմ տունս զար, բայց տուն
չունիմ բառ Լէկլը:

— Դուն լոէ՛, Պօսիւէ, կրկնեց Գուրփէյրագ:

— Պօսիւէ՛, բայց կարծեմ թէ անունդ Լէկլը էր:

— Լէկլը տը Մօ, այլաբանութեամբ Պօսիւէ, պա-
տասխանեց Լէկլը:

Գուրփէյրագ կառքը մտնելով.

— Կառապան, Բօրթ-Սէն-Ժագի պանդոկը պիտի
երթանք, բառ:

Նոյն գիշեր Մարիուս Բօրթ-Սէն-Ժագի պանդո-
կին սենեակներուն մէջ տեղաւորուած էր Գուրփէյ-
րագին հետ քով ողի:

Գ լ լ ի Խ Գ

ՄԱՐԻՈՐՄԻ ԶՈՒՄԱՅԱԼԻՄՆԵՐԻ

Քանի մը օրուան մէջ Մարիուս Գուրփէյրագի
բարեկամը եղաւ :

Երիտասարդութիւնը անմիջական կցումներու և
սահմողական յարումներու եղանակն է :

Մարիուս Գուրփէյրագին քով ազատ շունչ կ'առ-
նէր . Մարիուսի համար բաւական նոր բան է ո այս :
Գուրփէյրագ հարցումներ չըրաւ անոր և ոչ իսկ միտ-
քէն անցաւ հարցնել :

Այս հաստին մէջ երեսները շուտ կ'ըսեն ամէն
բան :

Կյուքը անօգուտ է :

Կան երիտասարդներ, որոնց գէմքը կրնայ ըսուիլ
թէ կը շաղակրատէ :

Այս տեսակ երիտասարդները անդամ մը կը նային
երարու և կը ճանչնան զիրար :

Սական առառու մը Գուրփէյրագ յանկարձ հետե-
ւալ հարցումը ըրաւ անոր .

— Աղէկ միտքս ինկաւ, քաղաքական կարծիք մը
ունի՞ս դուն :

— Զարմանալի հարցում, ըսաւ Մարիուս գրեթէ
վիրա որուելով հարցումէն :

— Ի՞նչ ես :

— Հանրիշխանական-Պօնաբարգեան :

— Երկու կրօնքի ծառայող թերահաւտու, ըսաւ
Գուրփէյրագ :

Հետեւեալ օրը Գուրփէյրագ Մարիուսը հետը առ-
նելով Գաֆէ Միւզէն տարաւ :

Յետոյ ժպիտով մը անոր ականջին փսիսաց .

— Պէտք է որ յեղափոխականներուն ներկայա-
ցընեմ քեզի :

Եւ Ապէսէի բարեկամներուն սրահը տարաւ զայն,
մի և ընկերներուն ներկայացուց և գէս ձայնով «աշ-
կերտ մը» ըսաւ . պարզ խօսք զոր Մարիուս չի հաս-
կըցաւ :

Մարի ւս ինկած էր այնպիսի միտքերու բոյնի
մը մէջ ուր հանգիստ չպիտի ընէր . Թէեւ լուակեաց և
ծանրաբարոյ էր . բայց այն միտքերուն պէս ինքնալ
թեւ ու զէնք ունէր :

Մար ուս որ սովորութեամբ ու ճաշակով մինչեւ
այն ատեն առանձնասէր, և մենախօսութեան մրտած
էր . զիչ մը իրաշեցաւ այն երիտասարդներուն իր բո-
լորտիքը թուչտիլ տեսնեով :

Ա ս ամէն զանազան նախաձեռն ւթիւնները կը
գրգռէին զայն միահամուռ և կը ձգձգէին :

Այս ազատ սկան և աշխատասէր միտքերուն աղ-
մըկալի երթեւեկը մրրիկ կը յարուցանէր անոր գա-
ղափարներու ն մէջ :

Երբեմն ազմուեկին մէջ այս գաղափարները այնո-
քան կը հեռանային Մարիուսի միտքէն որ դժուարաւ
կը ժողվէր զանոնք :

Կը լսէր որ անակնկալ ւերպով մը կը խօսուէր
փիլսոփիայութեան . գրականութեան, ճարտարու-

թեան, սրատմութեան և կրօնքի վրայ։ Տարօրինակ
պատկերներ կը նշմարէր, և կը կարծէր թէ տեսածը
պառոն է, զամանգի հեռուէն չէր գիտեր անոնց տես-
քը։ Հօրը կարծիքները ընդունելու համար երբ ձգած
էր իր մեծ հօրը կարծիքները, կարծած էր թէ ա՛
միտքը հաստատուն վիճակ մը ընդունած է. հիմա,
խոսվութեամբ և առանց ինքնիրեն խոստովանիլ հա-
մարձակելու կը կասկածէր այս հաստատութեան վրայ։
Դարձեալ տեղէն կը շարժէր այն հրեշտակը որու տակ
կը տեսնէր ամէն բան։ Տեսակ մը երերում անոր ու-
ղեղին ամէն հորիզոնները վերիվայր կը յուղէր։ Ներ-
քին ատրօրինակ իրարանցում։ Այս իրարանցումը
գրեթէ կը տառապեցնէր զայն։

Կ'երեւար թէ այս երիտասարգներուն համար
«նուիրագործուաւ բաներ» չկային։ Մարիուս ամէն
նիւթի վրայ այսպիսի տարօրինակ խօսուածք մը կը
լսէր որ իր տակաւին վեհերոտ մտքին անհանգստու-
թիւն կուտար։

Երբ կը ներկայանար թատերական ծանուցում մը
որու վրայ զասական ըսուած հին ցուցակէն ողբեր-
գութեան մը անունը կ'երեւար, Պահօրէլ կը պոռար.
«կորնչի» այն ողբերգութիւնը որ սիրելի է քաղքե-
նիներուն։ Եւ Մարիուս կը լսէր Գոմպեֆէրին յետա-
գայ կերպով պատասխանելը։

— Անիրաւ ես, Պահօրէլ։ Քաղքենիները ողբեր-
գութիւնը կը սիրեն և այս մասին պէտք է հանդարտ
թողուլ զանոնք։ Արդի յառաջդիմութեան գաղափար-
ներէն հեռու ողբերգութիւնն ալ իր էութեան պատ-
ճառը ունի, և ես չեմ այն անձերու թիւէն որոնք
յանուն էսպիլի կ'ուրանան անոր էութեան իրաւուն-
քը։ Բնութեան մէջ ծրագիրներ կան, արարածներուն
մէջ ծիծագելի նմանութիւններ կան բուրովին կազ-
մուած։ Կտուց մը որ կտուց չէ, թեւեր որ թեւ չեն,

լուզաթեւեր որոնք լուզաթեւ չեն, թաթուլներ ու-
րոնք թաթուլ չեն, ցաւագին աղաղա, մը, որ լուզին-
խնդուկը բերէ. անս սագն է այս։ Արդ, քանի որ
թոչունին քով հաւ ալ կայ, չեմ հասկնար թէ ին-
չու դասական ողբերգութիւնը էութիւն չունենայ հին-
ժամանակի ողբերգութեան առջեւ։

Երրեմն ալ Մարիուս եռ Անժօւայի և Գուրփէյ-
րագի հետ Ժան-Ժազ-Ռուսոյի փողոցէն կ'անցնէր։
Գուրփէյրագ Մարիուսին թեւը կը մտնէր և կ'ըսէր։

— Ուշացրութիւն ըրէ։ Այս Բլաթրիէր փողոցն-
է որ հիմա Ժան-Ժազ-Ռուսոյի փողոցը կ'անուանուի,
զամանգի զարմանալի ընտանիք մը ասկէ գաթսուն-
տարի առաջ այս գոհէին մէջ կը բնակէր։ Ընտանիք
ըստած Ժան Ժազ և Թերեզան էին։ Խաեն ատեն այս-
ընտանիքէն պտիկ էակներ կը ծնէին, Թերեզան կը
ծնէր, Ժան Ժազն ալ կը պիտակէր զանոնք։

Եւ Անժօլրա խստիւ կը յանդիմանէր Գուրփէյ-
րագը։

— Լոէ՛ Ժան-Ժազ Խուսոյի առջեւ։ ևս կ'սքան-
չանամ այդ մարդուն վրայ։ Ստոյդ է թէ ուրացաւ իր-
գաւակները բայց ժողովուրդը որդեգրեց։

Այս երիտասարգներուն և ոչ մէկուն բերնէն կը
լսուէր «կայսր» բառը։ Ժան Բրուզէր միայն Նաբո-
լէոն կ'ըսէր երբեմնակի, միւս ամենքն ալ Պօնարարդ
կ'ըսէին, իսկ Անժօլրա Պուօնարարդ կ'արտասանէր։

Մարիուս անորոշապէս կը զարմանար։

Ֆ Լ Ա Ի Խ Պ.

ԳԱՅԵ ՄԻՒԶԵՆԻ ԵՏԵԼԻ ՄՐԱՀԸ

Այս երիտասարդներուն մէջ տեղի ունեցող խօսակցութեան մէկը որոնց ներկայ կը գտնուեր Մարիուս՝ երբեմն ինքն ալ խօսքի խառնուեավ ստուգապէս ցնցեց անոր միտքը։

Այս խօսակցութիւնը որու կ'ակնարկենք, տեղի ունեցաւ Գաֆէ Միւզէնի ետեւի սրահին մէջ ուր նոյն իրիկունը գումարուած էին Ապէսէի գրեթէ բռոր բարեկամները։

Պատին վրայի ճրագը հանդիսաւորապէս վառուած էր։

Այս կամ այն իրերու վրայ կը խօսէին առանց կիրքի, այլ վլվլուկով։

Անժօլրայէն և Մարիուսէն զատ, որոնք կը լուին իւրաքանչիւրը իր մտքէն փշող հովին համեմատ կը ճառէր։

Հնկերներու մէջ տեղի ունեցող խօսակցութիւնները երբեմն կ'ունենան այս հանդարտ վլվլուկները։

Խօսակցութիւնը նաև խաղ մըն էր, խառնիխուռանքան մըն էր։

Իրարու խօսք կը նետէին, քար կը նետէին փոխադաբար։

Սրահին չորս անկիւնը խօսակցութիւն կ'ըլլար։ Այս ներքին սրահը բնաւ կին չէր կրնար մտնել, բացի Լուիզօէն, որ սրճարանին սպասները լուացող կինն էր և որ ատեն ատեն սրահէն կ'անցնէր լուացարանէն գործանոց երթաւու համար։

Կրանթէր որ կատարելապէս գինով էր, վրդովում կրւտար սահին այն անկիւնին ուր կը կենար խեթքին փչածը բերնէն զուրս կը թափէր գիտնալով կամ չգիտնալով և կը պոռար։

«Ծարաւ եմ, երազ կը տեսնեմ, մանկանացուներ. Հայտելպէրկի դինիի տակառին թող կաթուած մը իջնէ և անոր փակցուելիք տաօներկու տզրուկներէն մէկը ես ըլլաւ պիտի ուզեմ, կ'ուզելի խմել, կը փափաքիմ մոռնալ կեսնքը։ Կեանքո չգիտեմ որմէ՞ հնարուած սոսկալի գիւտ մըն է։ Այս կեանք ըսուածը ամենեւին չտեսեր և բնաւ արժէք մը չունի։ Մարդս հոգին բերանը կը բերէ ապրելու համար։ Կեանքը թատերական տեսարանի մը զարգին կը նմանի, որուն մէջ իրական առարկաները շատ քիչ են։ Երանութիւնը հին շրջանակ մըն է։ որուն մէկ կողմը միայն ներկուած է ֆողովոց գիրքին իմաստունը ամէ ինչ ունայնութիւն է։ կ'ըսէ։ համամիտ եմ այս մի միտ մարդուն հետ որ թերեւս էութիւն ունեցած չէ ոնաւ։ Զրօն՝ չուզելով բոլորովին մերկ մնալ՝ ունայնութեամբ կագուեցաւ։ Բ' ունայն ութիւն, գու ամէն բա՛ի կարերտանքն ես մեծ մեծ բառերով։ Խոհապուն, գործանոց, պարողը՝ վարժապետ, ձեռնածուն՝ մարմնազարժ, կոփամարտը՝ ըմբիշ, զեղագործը՝ տարրալոյժ, հերագործը՝ ճարտարագէտ, կաւկիր բանուորը՝ ճարտարապետ, կառավար ծառան՝ քաջազարժ որոորդ, նեպուկը՝ բերիծիպրան (տեսակ մը կենդանի կը սեպուի։

Աւնայնութենք ետեւ մը և երես մը ունի, երեսը ապուչ է, սեւամորթն է ան՝ իր ուլունքով. ետեւը՝ տիմար է փիլիսոփան է ան՝ իր հնատիներով, Մէկուն վրայ կուլամ, միւսին վրայ կը խնդամ. ինչ որ շուր և աւագութիւն կ'անուանուի, պատիւն և արժանապատութիւնն անգամ ընդհանրապէս երիօքալ կր սեղուին. Թագաւորները մարդկային հպարտութիւնը խաղալիկ կ'ընեն կալիգուլա հիւպ. տոս կ'ընէր երիվար մը. Շառլ Բ. ասպէտութեան աստիճան տուաւ կովի կոնակի մը, Հիմա հագուեցէք շքուեցէք ուրեմն ինչիթաթիւսի (ձի մը) հիւպատոռութեան և Բոսպիֆի (խորոված) պարոնութեան մէջ: Իսկ մարդկանց սեփական արժէքին ակնարկելով կ'ըսեմ թէ այն եւս աւելի յարգ մը չունի: Մտիկ բրէք գիրացին իր զրացիին վրայ առւած զովեստը: Ճերմակը ճերմակին դէմ վայրագ է. Կթէ շուշանը խօսսր, արդեօք որքա՞ն նախատինք պիտի թափէր աղաւնիին վրայ: Սուտ կրօնաւորուհի մը որ ջերմեռանդ կնոջ մը վրայ կը շաղակրատէ, աւելի թունաւոր է քան թէ իժն ու կապոյտ պօնկարը: Մե՛զք որ տպէտ եմ, թէ ոչ շատ բաներ պիտի յիշէի ձեզի, բայց բան մը չեմ գիտեր:

«Օրինակի համար, միշտ խելք ունեցած եմ. նրբ կրօյի քով աշկերտ էի, փոխանակ մանր մունր պատկերներ մրագծելու, ժամանակս խնձոր թոցունելով կ'անցնէի. յափշտակիչը յափշտակութեան արուն է: Ահա իմ մասիս պէտք եղած ըսի. իսկ զուք ճեր արժէքն ալ կշռեմ:

«Կը ծիծաղիմ վեր կատարելութեանց, պատուած կանութեանց և յատկութեանց վրայ: Ամէն յատկութիւն պակասութեան մը կը յանգի. խնայասէրը առահին կը մօտենայ, առատաձեռնը՝ զեղիսին կը մերձաւորի. քաջը պարձուկին քովէն կ'երթայ, ով որ

խիստ բարեպաշտ կ'ըուի, փոքր ինչ կեղծ բարեպաշտ է. Դիոգինէսի վերարկուին ծակերուն չափ մոյութիւններ կ'ոն առաքինութեան մէջ: Որո՞ւ կը սքանչանաք, սպաննուողի՞ն թէ սպաննողին: Կեսարիթէ բրուտոսի վրայ. Ընդհանրապէս սպաննողին կողմը կը բռնուի:

«Ապրի՞ Բրուտոս, վասնզի սպաննեց: Ահա այս է առաքինութիւն:

«Առաքինութիւն, կ'լսէք, լաւ, բայց նաեւ յիշմարութիւն է այն:

«Այդ երեւելի մարդիկը այլանդակ արատներ ուսնին, Բրուտոս որ կեսարը սպաննեց, պղտիկ տղու մը անդրիին սիրահար էր:

«Այս անդրին շինողն էր Սթրօնժիլիօն անուն անդրէազործը. քանդակած է նաեւ Գեղեցիկ-Սրունք անուն ամազոնին այն պատկերը, զոր ներու հետը կը տանէր երբ կը ճամբորգէր: Այս Սթրօնժիլիօնը միայն երկու անդրի ձգած է, որով համաձայնեցան Բրուտոս և Ներոն:

«Բրուտոս մէկու սիրահարեցաւ, Ներոն ալ միւս սին, Բոլոր պատմութիւնը ուրիշ բան չէ բայց եթէ Կրկնարանութիւն մը:

Մէկ դարը միւս դարին բանաքաղն է: Մարէնկոյի պատերազմը Բիանոյի պատերազմը կ'օրինակէ. Կլովիսի Թոլպիազը և Նաբոլէնոնի Աւստէրլիցը համանման են երկու կաթիլ արիւնի պէս: Մեծ կարեւորութիւն մը չեմ տար յաղթութեան:

Ամենէն մեծ ապշութիւնն է յաղթելը. ճշմարիտ փառքի համոզելն է:

«Հրամմեցէք, աշխատեցէք բան մը հաստատելու, եթէ կրնաք, գոն կ'ըլլաք երբ կը յաջոցիք. — ի՞նչ կը կրնաք, գոն կ'ըլլաք երբ կը յաջոցիք. — ի՞նչ թշուամիջակութիւն, — և երբ կը նուամէք. — ի՞նչ թշուամութիւն. — Աւազ, ունայնութիւն և վատութիւն

թշուամմենը (է. հ.)

ամէն տեղ :

«Յաջողութեան կը հնազանդի ամէն բան . նաև
քերականութիւնը . Si volet usus . կ'ըսէ Հօրաս . Հե-
տեւարար կ'արհամարհեմ մարդկային սեռը : Բոլորէն
մասին իջնե՞նք . կ'ուզէ՞ք որ սկսիմ սքանչանալ ժո-
ղովուրդներու վրայ . բայց ո՞ր ժողովուրդին վրայ .
եթէ կը հաճիք . մի՞քէ Յունաստանի վրայ : Աթենա-
ցիք հին ժամանակի առ բարիգեաները Ֆուխօնը կը
պաննէին . ինչպէս Ֆրանսացիք Գոլինեին սպաննե .
այնքան կը փաղաքշէին բռնաւորները որ Ա-
նասէքէօր՝ Պիսիսթրաթին համարսկ'ըսէր : Անոր մէզը
մեղուները կը հրապութէ :

«Յիսուն տարի շարունակ Յունաստանի ամսնէն
երեւելի ժարդը սպուած է այն Ֆիլթաս անուն քե-
րականը , որ շատ փոքր և շատ մանր ըլլալուն համար
ստիպուած էր իր մուճակները կապարել որպէս զի
հովը չառնէ չտանի զինքը :

«Գորինթի մնձ հրապարակին վրայ անդրի մը կար
զոր Սիլանիոն շինած էր և զոր Բիին կը յիշատակէ
երեւելի անդրիներու հետ . այս անդրին Եֆիսթաթի
պատկերն է :

«Ի՞նչ ըրած է Եֆիսթաթ . — Ոտք թաթելու ա-
հեստը գտած է :

«Այս արհեստին մէջ կ'ամփոփուին Յունաստանը
և փառքը :

«Անցնինք ուրիներու , կ'ուզէ՞ք որ Անգլիոյ
վրայ սքանչանամ , Ֆրանսայի վրայ սքանչանամ :
Ֆրանսայի վրայ . և ինչո՞ւ . վասնզի Բարի՞զը ունի ,
բայց արդէն Աթէնքի վրայ ըստ կարծիքս : Անգլիոյ
վրայ . և ինչո՞ւ . միթէ՞ . միթէ կոնտրայի համար .
վրայց ևս կ'ատեմ այն քաղաքը որ լոկ առուտութի-
զերի է . որ Գարթաժ մըն է :

Մանաւանդ թէ Լոնտրա որ շոայլութեան մայ-

րադաքն է . նաև թշուառութեան կեդրոնավայրն է :
Միայն Զէրին-Գրլս թաղին մէջ տարին հարիւր հոգի
կը մեռնի անօթութենէ :

«Այս է ահա Ալպիոն : Հիմա ուրիշ բան մըն ալ
ըսեմ որ իւղ կապէք . Անգլուհի մը տեսայ որ վարդ-
եայ պասկ եւ կապոյտ ակնոցներ ունէր և որ կը
պարէր :

«Ուրեմն չուտիկը տեսնէ երեսը :

«Եթէ չեմ սքանչանար Ճօն Պուլիին (անգլիացի)
վրայ . ի՞նչպէս սքանչանամ Յովիաթանին (ամորի-
կացի) վրան :

«Ոչ այնքան կ'ախորժիմ այս եզրայրներէն որ
գերիներ ունի :

«Վերցո՞ւր ժամանակը ստակ է . ի՞նչ կը մնայ
Անգլիայէն :

«Վերցո՞ւր Բամբակը թագաւոր է , ի՞նչ կը մնայ
Ամերիկային :

«Գերմանիան աւիշ է . Իտալիան մաղձ է : Միթէ
հիանա՞նք Ռուսիոյ վրայ :

«Վոլթէր կը սքանչանար . Բայց Զինաստանի վրայ
ալ կը սքանչանար :

«Կը հաւանիմ թէ Ռուսիա մասնաւոր գեղեցկու-
թիւններ ունի , որոնց մէկն է բռնամոլըւթիւնը .
բայց կը ցաւիմ բռնամոլներու վրայ վասնզի փափուկ
է անոնց առողջութիւնը :

«Ա էքսիս մը գլխատուած Պետրոս մը գաշուն-
ուած . Պօղոս մը խեղդուած , ուրիշ Պօղոս մըն ալ կօ-
շիկի ներբանի տակ ճմլուած , զանազան Իւաններ
մորթուած , բազմաթիւ Նիքոլաներ և Վասիլիներ թու-
նաւորուած են . և այս ամէնը կը ցուցնէ թէ Ռուս-
սիոյ կայսրներու պալատին օգը յայտնագէս մահարիթ
ապականութիւն մը ունի :

«Ամէն քաղաքակրթեալ ժողովուրդ կը հրաւիրէ

իորհողը որ հիանայ պարագայի մր. այսինքն պատերազմի վրայ. այդ պատերազմին. քաղաքակիրթ պատերազմին մէջ կը կազմուին և կ'ամփոփուին աւազակութեան ամէե ձեւերը. Ժագոալերան կիրծեռուն հրացանակիրներուն աւազակութենէն սկսելով մինչեւ Բաս-Յութէօղի Գօմաշ Հնդիկներուն ասպատակութիւնը:

«Վա՞շ, Երազան Ասիայէն աւելի կ'արժէ սակայն, բսէք ինձ թերեւս:

«Կը հաւանիմ թէ Ասիան համ հոռ չունի, բայց լու չգիտեմ թէ ի՞նչ պատճառաւ կրնաք ծաղրել մեծ Լաման (Մոնկօններուն քուրմը), պուք, արեւմուտքի ժողովուրգներ, զուք որ ձեր մօտաներու և վայելժողովուրգներ, ի մասնեցիք վեհափառութեամբ խառն չութեանց հետ խառնեցիք վեհափառութեամբ խառն ամէն աղտեղութիւնները նզապէլ թագուհին կեղատու շապիկէն սկսելով մինչեւ գահաժառանդ իշխանին միզանոցը»:

«Պարոն մարդասէրներ, ի նանի՞ր կ'ըսեմ ձեզ Գարեջուրը ամէնէն աւելի Պրիւսէլի. օղին ամէնէն աւելի Սթօքնօլմի. շոքսան ամէնէն աւելի Մատրիտի, գիաջուրը ամէնէն աւելի Ամսթէրամի, գինին ամէնէն աւելի Լոնտրայի, սուրբը ամէնէն աւելի Պոլսոյ և տպաէնդը ամէնէն աւելի Բաժիզի մէջ կը գործածուի. ահա ասոնք են ամէն օգտակար գաղափարները»:

«Բարիկ վերջապէս ամէնէն գեր ի վեր է: Բարիզի մէջ քուրջ հաւաքողներն անդամ Սիպարիթներ (կը նամո) են. թերեւս Թիոդինէս որչափ ուզած է քըրքահանաք ըլլալ. Մօպէրի հրապարսկը, քան թէ փիլիսոփայ Պերլինի մէջ:

«Սորվեցէք նաեւ թէ քուրջ հաւաքողներուն կապելաները պիպի կ'անուանուին. ամէնէն երձելիներն են «Հա Գասրո» և «Լ'Ապաթուար»: Աւրեմն, ո՞ւ

կապիւիօններ, գինետուններ, գինետնիկներ, աշխարհաւանդներ, կապելաններ, պանդոկներ, բոզանոցներ, իշեւաններ, քրջավաճառներու սրճարաններ, խալիֆաններու օթեւաններ, կը հաստատեմ թէ հեշտամոլ մըն եմ. Ծիշարի պանգոկը կը ճաշեմ մարդ գլուխ չորս ֆրանք վճարելով, պարսկական խալիններ պէտք է ինձ որպէսզի Կղոէպատրան մերկանդամ գլուրեմ անոնց վրայ. ո՞ւր է Կղոէպատրան: Ա՛ն, զու ես Կղոէպատրան, Լուիզօն: Բարի լոյս»:

Գաֆէ Միւզէնի ետեւի սրահին մէկ անկիւնը ահա այս խօսթերը կը թափթիէին կրանթէրի բերնէն, որ սաստիկ արբշիո էր և որ սրճարանին սպանները լուացող կնոջ ըետը կ'իյնար, չթողլով որ սրահն անցնի ան:

Պոսիւէ ձեռքը կրանթէրի երկնցնելով կը ջանար լուցնել զայն, բայց կրանթէր նորէն կ'ըսէր.

— Արծիւդ (Ն'էկլը) Մօյի, գար ա՛ս թաթերդ: Ամենեւին ազգեցութիւն չես ըներ իմ վրայ, Արտաքսէրի փանաքի ընծաները մերժող Հիբոգրաթին պէս շարժում ընելովդ: Զիս հանդարտեցնելու հարկ չեմ թողուր քեզ: Մանաւանդ թէ տրաում եմ. ի՞նչ կ'ուժ զես որ ըսեմ քեզի: Մարդս յոսի է, մարդս տձեւ է, թիթեռնը յաջողած է, մարդս յաջողած չէ: Աստուած Հկրաւ յաջողապէս շինել այդ կենդանին: Բազմութիւն մը տգեղութեանց ընտրւթիւն մըն է: Մարդս ո՛վ կ'ուզէ թող ըլլայ, թշուառական մըն է: Կնիշ, յանգն է պոռնիկ: Այս՝, մելամազձւթիւն ունիմ թախճութեամբ և հայրեն ական տիխութեամբ խառն, նաեւ սեւամազձութիւն ունիմ, և կը սր ոմտիմ, եթ կատարիմ. կը յօրանջեմ, կը ձանձրանամ. կը տագնապիմ, գլուխս կը ցաւցնեմ: Թող շուտիկին բերանը եթայ Աստուած:

— Լոէ՛ քիչ մը Ռ գլխագիր, կրկնեց Պոսիւէ որ

իրաւագիտութեան խնդիրի մը վրայ կը վիճէր մեռ
կուսի նստաղ ընկերոջ մը հետ և որ կէս մէջքէն ա-
նիի ընկղմած էր դատական արկօթերէն նախադա-
սութեան մը մէջ. ահաւասիկ այս նախադասութեան
վերջաւորութիւնը:

— . . . Φωτική ήδη, θέξεις η αρχή της ήδη ορθούσας
και απωνοματείν φωτιστικών πολυτελείας σε οική ήδη
και ψηφιδώματος ιστορίας από την πρωτεύουσα της
Ελλάδας έως την πρωτεύουσα της Ευρώπης την Αθήνα.
Από την ίδια ημέρα της έναρξης της Ελληνικής
Επανάστασης, η οποία έγινε στις 25 Μαρτίου 1821,
το Κοινοβούλιο της Επανάστασης από την Αθήνα
επέτρεψε στην Επανάσταση την ονομασία της Ελληνικής
Επανάστασης, μετατρέποντας την στην Ελληνική Επανάσταση.
Οι Επαναστάτες έπιασαν να διατηρήσουν την ονομασία
της Επανάστασης, αλλά να την αποτελέσουν μετατρέποντας
την σημασία της σε μια επανάσταση για την Ελληνική
Επανάσταση, μετατρέποντας την σημασία της σε μια επανάσταση
για την Ελληνική Επανάσταση.

— Արձագանգներ (Արձագանեգ Ժիւնօնին չքաղիր յաւ երժահարսոն է. Ժրնօն Օդին և Երկրիս աղջիկն է), մրմիջող յաւերժահարսեր, մրմուց Կրանթէր:

Կրանթէրին խիստ մօտ և գրեթէ լոին սեղասր
մը գրայ թերթ մը թուղթ . կաղամար մը և գմիչ մը
կար երկու պատիկ բաժակներու մէջտեղը , ուրկէ կը
հասկցուէր թէ երգախառն զաւեշտ մը կը ծրագրուէր :
Այս գժուարին գործը ցած ձայնով կը պատրաստուէր
և երկու աշխատողներուն գլուխները իրարու կը հ-
պէին :

— Նախ անունները գտնենք: Եթև անօւսաբեր
կը գտնուին, նիւթն ալ կը գտնուի:

— *Əhəmət Əsəd Əfəndi*:

— Պարսն Տարիմոն :

$$= \sum_{m_1 m_2 n} n^{a_1}$$

— Անշուշտ :

— իր աղջիկն Աէլէսթին :

— ... **թին:** Ետքը

— Գնդապետ Աէնվալ:

— Սէնվալ նոր անուն մը չէ : Վալսէն բանքի
երգախառն զաւեշտը յօրինող նորուսներուն քով-
իշ խումբ մը կար որ ընդհանուր աղմուկին շնոր-
ցած ձայնով խօսելսվ մենամարտութեան մը վրայ
պիճէր :

Երեսոն և առկան ծերունի մը խրատ կուտար
տասնըութը տարեկան երիտասարդի մը, և կը բա-
ցատրէր անոր թէ ո'րպիսի հակառակորդի հետ էր
գործը:

— Զգուշացի՞ր, բարեկամ: Քաջ սրակիր մըն է
ան: Իր գերը անթերի կը խաղայ: Վարպետութեամբ
յարձակիլ գիտէ: Իր սուրին հարուածները չկեղծեր,
դաստակը վարժ է, սուրը կը շողացնէ: Կօ փայլա-
տակէ, ճշդապէս կ'արդիլէ հակառակորդին հարուածը,
և շուտիկը մաթեմաթիքական ճշդութեամբ զարնել
գիտէ եաեւ ձախիկ է ան:

Կրանթէրի դիմացի անկիւնը ծօլի և Պահօրէլ
տօմինո կը խաղային և սիրոյ վրայ կը խօսէին:

— Դուն երջանիկ ես, կ'ըսէր ժօլի, Դուն սիս
բռնհի մը ունիս որ միշտ կը խնդայ:

Այս խնդուքը պակասութիւն մընէ, կը պատասխանէր Պահօրէլ։ Միրուհի մը պէտք չէ որ խընդայ, վասնդի անոր խնդաւը տեսնող մը զայն խարեւուք քաջալերութիւն կ'առնէ, երբ զուարթ կը տեսնէր սիրուհի մը խիղճդ չտագնապիր։ իսկ եթէ տըրառում տեսնես, խիղճդ չտանիր խարեւ զայն։

— Վա՞յ ապերախտ, վա՞յ. Խնդացող կին մը շատ
լաւ կին մըն է, Մանաւանդ թէ ամենեւին կոիւ չէր
բներ:

— Ատիկա մեր ըբած դաշինքէն կախում ունի:

Երբ մեր պղոիկ ռուրդ-զանակցութիւնը ըրինք, ան իրեն և ես առ ինծի սահմանագլուխ մը նշանակեցինք. որմէ անդին չենք անցնիր բնաւ; ինչ որ հիւսիսի կողմն է, Վայի, կը վերաբերի. ինչ որ քամիիկ կողմն է Ժէ Գալի կը վերաբերի. Ասով, խաղաղ կը մը նանք:

— Խաղաղութիւնը երանութիւն է որ կը մարսէ:

— Հապա դուն ի՞նչ կ'ընես, ժօլի. ո՞ւր մնաց օրիորդ . . . ին հետ ունեցած զժութիւնդ. կը հասակընաս անշուշա թէ որո՞ւ կ'ակնարկեմ.

— Անգոյն համբերութեամբ մը երես կը դարձնէ ինձմէ:

— Սակայն դու ծիւրութեամբ սիրտը թունդ հանող սիրահար մըն ես:

— Աւա՞զ:

— Եթէ քու տեղդ ըլլայի, ա՛լ անոր երեսը անգամ չէի նայեր:

— Էսելը դիւրին է:

— Նաեւ ընելը, կարծեմ Միւզիգէթա է անունը, այնպէս չէ՞:

— Այո՛, Ա՛ն, սիրէլի Պահօրէլ, հոյակապ, շատ գիտուն աղջիկ մըն է ան, պղաիկ ձեռքեր ունի. չէնքով չնորհքով կը հագուփ, մարմինը ճերմակ է և մըս սեղ, և աչքերը մոգունիի մը աչքերուն կը նմանին: Խելքս միտքս անոր տուած եմ:

— Բարեկամ, պէտք է ուրեմն հաճելի ըլլայ անոր, պէտք է վայելչասէր ըլլալ, և նեղ բանթալօն հագնիլ: Սթօպէն ասրեայ և խաչդիծ դիպակէ րանթալօն մը ա՛ռ: Փոխ ալ կուտայ:

— Բանիի, պոռաց կրանթէր:

Երրորդ անկիւնը բանաստեղծական տաք վիճած զանութիւն մը կ'ըլլար:

Հեթանոսական զիցաբանութիւնը քրիստոնէաւ-

կան զիցաբանութեան հետ կռուփով կը կռուէր: Ինդիրը Ալիմպոսի վրայ էր, որու կողմը կը բռնէր ժան Բրուվէր իբր վիպասէն:

Ժան Բրուվէր միայն հանգստութեան միջոցին վեհերոտ էր:

Երբ գրգոռուէր, կրակուբոց կը կտրէր, տեսակ մը զուարթութիւն կ'առնէր իր եռանգը և զուարթ ու միանգամայն քնարերգային կ'ըլլար:

— Զնախատենք աստուածները, կ'ըսէր: Աստուածները թերեւս անյայտ չեղան: Ես չեմ կարծես թէ Դիոս մեռած է: Աստուածները երազներ են, կ'ըսէք: Ես ալ կ'ըսեմ թէ՝ այդ երազ երուն փախուստէն ետք՝ նոյնիսկ բնութեան. արդի բնութեան վիճակին մէջ դարձեալ կը գանուին հեթանոսական ամէն հին և միծ առասպէնները: Բերդաքաղաքի մը կերպարանք ունեցող այսինչ լեռը, օրինակի համար, վիճեհմալը տակաւին ինծի: Համար Սիպէլի զիցուհիին գլխադիրն է. կը կարծեմ թէ Բան չաստուածը գիշերները կուգայ ուսուներուն կոճղին խոռոչը կը մտնէ և կը փչէ՝ մատներով հետզհետէ ծակերը խցելով, և ի բնէ հաւտացած եմ թէ Դիոսս սւրուհին իօ մատունէր Բիսվալի ջրվէին մէջ. այս կարծիքիս հակառակը հաստատուած չէ գեռ:

Վերջին անկիւնը քաղաքական խնդիրներու վրայ կը խօսուէր:

Լուի Ժ. Ժ. չնորհած Սահմանադրութիւնը կը չարչըկուէր:

Գօմպրֆէր թուլօրէն կը պայտպանէր զայն. Գուրփէրագ ազգուութեամբ կը հերքէր:

Սեղանին վրայ հոչակաւոր Շարթ թուքէի (Շարթ թուքէ կ'անուանուէր այն սահմանադրութիւնը, որ Լուի Ժ. Ժ. Ֆրանսացիներուն չնորհեց երբ օտար տէրութեանց պաշտպանութեամբը 1815ին Ֆրանսայի թագաւորեց) չարագէպ օրինակ մը կար: Գուրփէյրագ

բռնած էր զայն և կը ցնցէր՝ այս թերթին սարսուռը
իր աւարկութեանց հետ խառնելով։

— Նախ թագաւոր չեմ ուզեր՝ չեմ ուզեր՝ գէթ
խնայողութեան տեսակէտով։ Թագաւորները հացկա-
տակներ են։ Թագաւորները ձրի չեն թագաւորեր։
Ինձի մտիկ ըրէք, եթէ կ'ուզէք հասկնալ թագաւոր-
ներու սղնութիւնը։ Երբ Ֆրանսուա Ա. մեռաւ, Ֆրան-
սայի մէջ տէրութեան ընդհանուր պարտքը երեսուն
հազար լիտր եկամուտ էր. երբ Լուի Փ'ֆ. մ. ուաւ, այս
պարտքը երկու հազար վեց հարիւր միլիոն լիտրի ե-
լած է՝ յարկը քսանը ութը լիտր հաշուելով։ ըսել է
թէ 1760ին Տէմարէի ըսածին նայէլով, չորս հազար
հինգ հարիւր միլիոն և այսօրուան հաշուով տասներ-
կու հազար միլիոն էր։ Երկրորդ՝ Գօմպըթէրէն նե-
րում ինդրելով, կ'ըսեմ թէ շնորհուած Սահմանադ-
րութիւն մը քաղաքակրթութեան յորի միջոց մըն է։
Յնցումը ազատել, անցքը մեղմել, ցնցումը նուա-
զեցնել, ազգը, անզգայապէս միապետութենէ հան-
րիխանութեան անցնել՝ սահմանադրական կեղծիք-
սերու կիրառումով, ասոնց ամենքն ալ պժգաւի պատ-
ճառներ են։ Ո՛չ, ո՛չ, ժողովուրդը բնաւ չի լուսա-
ւորենք կեղծ լոյսով։ Սկզբունքները ձեր սահմանա-
դրական գետնափորին մէջ կ'ոսնին և կը տժգունին։
Ոչ պիտակութիւն, ոչ իրաւարարութիւն պէտք է և
ոչ ալ շնորհումներ թագաւորէն առ ժողովուրդը։ Այդ
ամէն շնորհումներու մէջ 14րդ յօդուած մը կայ։ Պաղո-
գեւող ձեռքին քով նիրան մը կայ որ ետ կ'առնէ
պարզեւը։ Բացէ իրաց կը մերժեմ ձեր սահմանադրու-
թիւնը։ Սահմանադրութիւնը դիմակ մըն է։ ստու-
թիւնը վրան է։ Ժողովուրդ մը երբ Սահմանադրու-
թիւն մը կ'ընդունի, կը հրաժարի իր իշխանութե-
նէն։ Իրաւունքը անթերի մնալով միայն իրաւունք
է։ Ոչ, սահմանադրութիւն չեմ ուզեր։

Եղանակը ձմեռ էր. բուխերիկին մէջ երկու փայտ
կը վառէր ճայթիւնով։ Հրապուրի էր այս կրակը,
և Գուրփէյրագ չկրցաւ դիմադրել։ Զեռքին մէջ ճմլեց
և խեղճ Շարթ Թուքէն և կրակը նետեց։ Թուղթը վա-
սեցաւ։ Գօմպըթի Լուի Ժ. ին հրաշակերտին այրիւ-
թիաց փիլիսոփայաբար, և բաւական սեպեց ըսել։

— Սահմանադրութիւնը բոցի փոխուեցաւ։
Եւ ահա հեգնութիւնները, հանձարեղ խօսքերը։
Երկդիմի կատակները, ֆրանսացիի ատուկ եռանդալի
գուարթութիւնը, անգլիացիի յատուկ հաճոյքը, կիրթ
և անկիրթ ճաշակը, լաւ և յոռի պատճառաբանու-
թիւնները, տրամախօսութեան ամէն այլանդակ փամ-
փուշտները սրահին ամէն կողմէն վեր ելլելով և ընդ-
գին ոմբակոծութիւն կ'ընէին։

Գ Լ Ո Ւ Խ Ե.

ՀՈՐԻԶՈՆԻՆ ԸՆԴԱՎՅԱՌՈՒՄԸ

Երիտասարդական փոխագարձ ընդհարումները
սքանչելի յատկութիւն մը ունին. այսինքն բնաւ չես
կրնար այն ընդհարումներուն ոչ կայծը նշմարել, ոչ
ալ փայլակը գուշակել.

Քիչ մը ետք ի՞նչ պրտի ժայթքի, չես գիտեր:
Արգահատութեան միջոցին քրքիջը կը սկսի: Ծաղ-
րաշարժ վայրկեանին ծանրութիւն մը կուգայ:

Դրդումները աննշան բառէ մը կախում ունին:
Խւրաքանչիւրին խանդը ինքնիշխան է:

Անակնկալի ասպարէզը բացուելու համար խեղ-
կատակ խօսք մը կը բաւէ:

Այս խօսակցութիւնները յանկարծագէպ շրջում-
ներ ունին, ուր հեռատեսիլը յանկարծ կը փոխուի:
Դիպուածր այս խօսակցութեանց մեքենապետն է:

Դժուարամարս կարծիք մը՝ բառերու շառաչիւնէ
մը տարօրէն ելլելով յանկարծ եկաւ անցաւ այն բա-
նակուիւն մէջէն ուր խառնիխուռան կը պարքարէին
կրանթէր, Պահօրէլ, Բրուվէր, Պոսիւէ, Փօմպրֆէր և
Գուրֆէյրագ:

Տրամախօսութեան մէջ ի՞նչպէս կըլլայ որ ա-

նակնկալ, խօսք մը կ'արտաբերուի. ինչո՞ւ այն խօս-
քը յանկարծ կը գրաւէ լոռողներուն ուշադրութիւնը:
ի՞նչպէս ըսինք քիչ մը առաջ, ոչ ոք գիտէ ասոր-
պատճառը:

Վովլուկի միջոցին Պոսիւէ յանկարծ Փօմպրֆէրին
չեմ գիտեր ի՞նչ խօսք մը ուղղեց և խօսքը վերջացուց
յետաղայ թուականը յառաջ բերելով.

— 18 Յունիս 1815. Վաթէրլօ:

Մարիուս, որ սեղանի մը վրայ ջուրի բաժակի մը
քով կոթնած էր արմուկովը. երբ լսեց Վաթէրլօ ա-
նունը, դաստակը կզակին տակէն վերցուց և սկսու-
ունկնդիրներուն նայիլ ուղղակի:

— Յիրաւի, աղաղակեց Գուրֆէյրագ, այդ 18
թուանշանը տարօրինակ թուանշան մըն է և զար-
մանք կուտայ ինձի. Պօնաբարդի աղետալի թիւն է
այն, կուին առջեւը և Պրիմէրը ետեւը գրէք և ահա-
ամբողջապէս կը նշմարէք Պօնաբարդի ճակատագիրը,
նաեւ յայտարար հանգամանք մը, այսինքն թէ վերջը
սկիզբին ետեւէն հասած է այս ճակատագրին մէջ:

Անժօլրա որ մինչեւ այն ատեն անմառունչ կը կե-
նար, լոռութիւնը խզեց և այս խօսքը ուղղեց Գուր-
ֆէյրագին:

— Էսել կ'ուղես թէ քաւութիւնը ոճիրին ետե-
սէն հասաւ:

Մարիուս որ արդէն յուղուած էր Վաթէրլօյին
յանկարծապէս յիշուելէն՝ չէր կրնար ընդունիլ այս
«ոճիր» բառը, որ իր համբերութենէն վեր էր:

Աւստի ելաւ, յամբապէս դէպի Ֆրանսայի աշ-
խարհագրական քարտէսը քալեց որ պատին վրայ
կախուած էր և որու ներքեւ զատ խորշի մը մէջ
կախուած էր և որու ներքեւ զատ խորշի մը մէջ
պղափկ կղզի մը կը նշմարուէր. մատը այս խորշին
վրայ գրաւ, և ըսաւ.

— Գօրսիգան, Պղտիկ Կղզի մը որ շատ մեծ ցուցանուածն է:

Այս խօսքը սառնաշունչ հովի մը ազդեցութիւնը
ունեցաւ:

Ամենքն աւ գաղրեցան խօսելէ, Զգացին թէ բառ
մը պիտի սկսէր,

Պահորէլ՝ Պօսիւէին պատասխանելով հաշմուած
արձանի դիրք մը առնելու վրայ էր. Դիրք մը զոր
կը սիրէր:

Բայ զանց ըրա մտիկ ընելու համար :

Անժօլրա որ իր կապօյտ աչքը և ոչ մէկուն վրայ
յարած էր և կարծես գատարկութիւնը կը դիտէր,
պատասխանեց առանց Մարիուսին նայելու .

— Թրանսսա ամենեւին Գօրսիգայի մը հարկաւո-
քութիւն չունի մեծ ըլլալու համար։ Թրանսսան մեծ
է, որովհետեւ Թրանսսան։

Մարիուս ամենեւըն բնկրկ։ ու տրամադրութիւնը
չգցաց։

Անժոյրային դարձաւ, և ձայնը հանեց այնպիսի
ճօնումով որ իր աղիքներուն սաբուռէն կուգար:

— Աստուած չընէ որ Թրանսան պղտիկցնեմ, բայց
Նորուէոնը Թրանսայի հետ միաւորելը Թրանսան
պղտիկցնեւ չէ բնաւ: Ժամանակն է ուրեմն խօսելու:
Ես ձեր մէջ նորեկ մըն եմ, բայց կը խոստովանիմ թէ
զարմանք կուտաք ինձ: Ո՞ւր ենք, ո՞վ ենք. ո՞վ
էք. ո՞վ եմ: Կայսեր վրայ մեր կարծիքը յայտնենք:
Ինչպէս լսեցի, Պուօնաբարդ կ'ըսէք գուք, արքայա
կաններուն պէս «ու» շեշտելով: Գիտնանք որ մեծ
հայրս աւելի աղէկը կ'ըսէ. Պուօնաբարդէ կ'ըսէ ան:
կը կարծէի թէ երիտասարդներ էք: Ո՞ւր է ձեր ե-
ռանդը. ի՞նչ բանի կը զործածէք զայն. որո՞ւ վրայ
կը սքանչանաք եթէ չէք սէանչանար կայսեր վրայ և
անկէ աւելի ի՞նչ պէտք է ձեզ: Եթէ չէք ընդունիր

այդ մեծ մարզը, հապա ո՞ր մեծ մարդերը կ'ընդունիք: Նաբոլէոն ամէն բան ունէր, Կատարեհալ էր ան: Մարդկային կարողութեանց խորանարդը ունէր իր ուղեղին մէջ ժիւսթիւնին պէս օրինագիրը կը շինէր, Կեսարի պէս խօսք կը թելազրէր, իր խօսակցութեան մէջ Բասդա ին փայլակը Թասիթի շանթին հետ կը խառնուէր, պատմութիւնը գործով կը չինէր ու միանգամայն կը գրէր, իր աեղեկագիրները եղիականներ են, Նիութընին խուաշանները Մարգարէին փոխաբերութիւններու հետ կը միաւորէր, Արեւելքի մէջ բուրգերուն պէս մեծ խօսքեր կը թողուր իր ետեւը, Թիլսիթի մէջ վեհափառութիւն կ'ուսուցանէր կայսրներու, զիտութեանց ճեմարանին մէջ Լարևսունին պատասխան կուտար, Պետութեան ժողովին մէջ Մէրէնի կը դիմագրէր, Հոգի մը կուտար ոմանց երկրաչափութեան և ոմանց ալ կցկցուն խօսքերուն փաստաբաններու հետ օրէնսգէտ և աստղաբաշխներու հետ աստղագիտ էր, Գրօմէլի պէս խնայողութեամբ երկու ճրագին մէկը մարելով՝ Թամբիլ կ'երթար վարագոյրի ծոպի ասակարգութիւնը ընելու համար, ամէն բան կը տեսնէր, ամէն բան գիտէր, թէեւ այսպատճառաւ չէր արգիլուեր նր պղտիկ մանկան որոշակին քո՛ր բարեմիտի մը պէս խնդալու և ահա յանրանին քո՛ր բարեմիտի մը պէս խնդալու և ահա յանրանին, Ճիւտորներու երամեները մըրկին մէջ կ'արգելու կարծ Եւրոպան մտիկ կ'ընէր ահաբեկ. բանակները կարծ սկսէին քալել, թնդանօթակիր սայլեր կը շարժէին, գետերուն վրայ նաւային կամուրջներ կ'երթագնային, Ճիւտորներու երամեները մըրկին մէջ կ'արշանէին, աղաղակներ, փողարներ, ամենուրեք գահեշաւէին, աղաղակներ, փողարներ, ամենուրեք գահեշաւէին, գերգում, թագաւորութեանց սահմանագլուխները բու գղրգում, թագաւորութեանց սահմանագլուխները եանէն ելլող զերմարդկային թուրքի մը շառաջիւնը կը լառէր, կը տեսնուէր նաեւ այն, որ հորիզոնին կը լառէր, կը տեսնուէր նաեւ այն, որ հորիզոնին կը կանգուն կը կենար ձեռքը փայլատակում մը և վրայ կանգուն կը կենար ձեռքը փայլատակում մը

աշքերուն մէջ փողփողում մը ունենառձ . . որ որո-
տումին մէջ իր երկու թեւերը կը տարածէր . այսինքն
մեծ բանակը և հին պահակները . և որ պատերազմի
հրեցագալապեան էր :

Ամենքն ալ կը լոէին, և Անժօլրա զլուխը վար
կը ծռէր:

Առաջին համար կատարելու առաջնաշարքը կազմված է հետևյալ համարներուց՝ առաջնաշարքը կազմված է հետևյալ համարներուց՝

Մարիուս, գրեթէ առանց շունչ առնելու, շաբառունակեց, հետզհետէ բռնկուն եռանդով մը համակառելով:

— Արդարասէր ըլլանք բարեկամներ, այսպիսի
կայսեր մը կայսրութիւնը ըլլալ. ո՞հ շատ փառաւոր
ճակատագիր մըն է ժողովուրդի մը համար. երբ մա-
սաւանդ Ֆրանսան է այն ժողովուրդը և երբ մանա-
ւանդ այն ժողովուրդը իր հանճարը ան մարդուն-
հանճարին հետ կը միաւորէ, երեւիլ և իշխել քալել
և յաղթանակել. զօրաց օթեւան ընտրել ամէն մայ-
րաքազաքւերը. կընատիէ երբ առնել և թագաւոր-
ընել. տէրութեանց անկումը վիզել, յարձակելու հա-
մար քալելով Եւրոպան այլակերպել. զգացւել ամէ-
նուն թէ երբ կը սպառնար. ձեռքդ Աստուծոյ սուրբ-
քոնելու կը պատրաստես միայն մէկ մարդու մը հե-
տեւելով՝ Աննիպալի, կեսարի ու միանգամայն նար-
լըմանեի հետեւած զլլալ, անուանուի այնպիսի ժո-
ղովուրդ մը որ անոր ամէն արշալոյսերուն հետ յաղ-
թութեան մը փառաւոր լուրը կ'աւետէ, զարթուցիչ
ժամացոյցի տեղ ինվալիտի թնդանօթը ունենալ, լու-
սեղէն անդունդներու մէջ յաւերթապէս փայլատակող
ահազին բառեր նետել. ինչպէս են Մարէնկօ, Ար-
գոլ, Աւատերլից, իէնա, Վակրամ, գարերու զէնիթ-
ներուն վրայ ամէն փայրկեան յաղթութեանց համաս-

տեղութիւններ ծագեցնել, ֆրանսական կայսրութիւնը հասմէական կայսրութեան զուգաէշուը ընել, ազգերու մեծը ըլլալ և բանակներու մեծը ծանիլ, ամէն, կողմէ իր արծիւները սաւառնելու դրկող լերան մը պէս իր հռոմէական կտրիճներու գունդները աշխարհիս չորս կողմը դրկել, յաղթել, տիրել, շանթա- հարել, Եւրոպայի մէջ ըլլալ այնպիսի ժողովուրդ մը որ փառքի ծայրայեղութեամբ ոսկեպէս կը փայլի կարծես, պատմութեան մէջէն տիտաններու փողերդ մը հնչեցնել, երկու անդամ տիրապետել աշխարհիս, աշխարհակալութեամբ և ակնախտիղ փողփողումով ասիկա վեհ է. ի՞նչ կայ աւելի մեծ :

— Ազատ ըլլալ, ըսաւ Գօմպըֆէր

— Ազատ Ալլահ! Եւ այս մեջութեան մաս-
չիմա իր կարգին խոնարհեցուց գրութիւնը Մա-
րիուս. այս պարզ և ցուրտ խօսքը պողպատեայ սլաքի
մը պէս անոր վիպական արիւնը ծակած անցած էր,
և Մարիուս կը զգար թէ անյայտ կ'ըլլար իր այն ա-
շխոնք:

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՅԱՔԱՐԱՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՅԹ

Հաւանական է թէ Գօմպըքէր Մարիուսի ծայրա-
յեղ գովեստին տուած պատասխանէն գոհ ըլլալով,
իբրաք մեկնած էր, և Անժօլրայէն զատ ամենքն ալ
անոր ետեւէն դաշած էին: Սրահը պարպուած էր:
Անժօլրա Մարիուսի հետ մինակ մնացած էր և ծան-
րապէս անոր կր նայէր: Սակայն Մարիուս երբ իր
գաղափարները քիչ մը վերաժողվեց՝ ինքինքը յաղ-
թահար չսեպեց, իր եռանդէն մաս մը մնացած էր
առեւ, և անշուշտ Մարիուս անով Անժօլրայի գէմ հա-
ղեա, և անշուշտ Մարիուս անով Անժօլրայի գէմ հա-
ղեա, և անշուշտ Մարիուս անով Անժօլրայի գէմ հա-
ղեա, և անշուշտ Մարիուս անով Անժօլրայի գէմ հա-
ղեա:

անալոգ՝ բրդով Գօմպը Փէրը՝ երդի ալ հետեւեալն էր. թշութանեմ (կ. Հ.) 8

Թէ ինձ տուած բլլար կեսար
Պատերազմներ, փառք, նսխութիւն,
Եւ քէ դադրիլ ինձ հարկ բլլար
Ա'լ սիրելէ մայրս սիրաւն:
Օքս' բսէի մեծ կեսարի.
Մերժեմ քու փառք իշխանութիւն.
Ո'ն կը սիրեմ մայրս աւելի.
Սիրեմ միայն մայրս սիրուն.

Գօմպըֆէրի սիրագին և վայրենական ձայնը, ո-
րով կ'երգէր այս տուները, տարջրինակ վսեմութիւն
մը կուտային անոնց, Մարիուս որ խոնուն էր և ձե-
ղունին կը նայէր, գրեթէ մեղենապէս կրկնեց.

— Մա՞յրս . . . :

Նոյն պահուն զգաց թէ իր ուսին վրայ էր Ան-
ժօլրայի ձեռքը:

— Քաղաքացի՛, ըսաւ Անժօլրա, մայրս ըսածը
Հանրապետութիւնն է:

Գ Լ Ո Ւ Խ Զ.

ԿԵՂՆՔԻ ՆԵՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Այն նրիկունը Մարիուսը խորապէս սարսկց և
սրտին մէջն ալ տրտմալի մթութիւն մը ծաւալեց:
Մարիուս զգաց ինչ որ երկիրը կը զգայ թերեւս երբ
երկաթով կը բահուի ցորենի հատը ընդունե ու հա-
մար. երկիրը նախ վէրքը կը զգայ միայն. ետքէն
կը զգայ բողբոջին սարսուոը և պտուղին ուրախու-
թիւնը:

Մարիուսի վրայ տիրութիւն եկաւ. Հազւ թէ
հաւատքի մը տէր եղած էր և ահա պիտի պարտաւո
րէր ուրեմն ուրանալ այն հաւատքը:

Ինքնին բացասական պատասխան տուաւ. Ըսաւ
իւրովի թէ չէր ուղեր տարակուսիլ. այլ իր կամքին
հակառակ սկսաւ տարակուսիլ.

Անտանելի վիճակ մըն է երկու կրօնքի մէջ գըտ-
նուիլը, որուն մէկը տակաւին թողուած չէ և միւսն
ալ ընդունուած չէ. արդ ազօտ լոյսը միայն ջղջի-
կային հոգիներու հաճելի է:

Մարիուս կորովաթիր աչք մըն էր, և ձշմար' տ
լոյսը կ'ո զէր:
Տարակոյսի կիսալոյսիրը կը տանջէին անոր աչ-

Քը: Թէեւ կը փափաքէր մնալ ուր որ էր, և անկէ չխօսիտել. անդիմադրապէս բանագատառած էր շարուս նակելու, յառաջանալու, քննելու, խորհելու, աւելի հետպւ քալելու:

Այս բոնագատումը մինչեւ ուր պիտի առնէր զինքը. այնքան քայլեր առած և հօր մօտեցած ըլլալէն ետք հիմա կը վախնար առնել այնպիսի քայլեր որոնք կրնային զինքը հետացնել անկէ:

Մարիսւսի անձկութիւնը եւս ասաւել կը շատ այն ամէն խորհրդածութիւններով որոնք կուտ գային կը գրաւէին իր միոքը:

Դարուվկեր մը կը ծրագրուէր անօր բօլորակը Սարիսւս համամիա չէր ոչ իր և ոչ իր բարեկամներուն հետ. մէկուն առջեւ յանգուգն, միւսներուն առջեւ ալ յետազէմ կը սեպուէր:

Զդաց թէ կրկնակի հետացած կը դանուի, հետու ներերէն, կեսու նաեւ երիտասարդներէն: Գոֆէ Միւս զէն երթալէ զոգրեցու:

Իր խղճին այս չփոթալի վիճակին մէջ Մարիսւս զրեթէ ա'լ չէր մտածեր կեանքին քանի մը իրական կոզմերը:

Սակայն կեանքի իրականութիւնները չեն ուզեր մօսցուիլ:

Յանկարծ եկան զրդեցին Մարիսւսը և իրենց ներկայութիւնը յայտնեցին անօր:

Առաւոա մը պանդոկապեաը Մարիսւսին սենեաւ կը մտաւ և ըստ անօր.

— Պ. Գուրփէյրագ քեզի համար երաշխաւոր եղաւ:

— Այս:

— Բայց ինձի ստուկ պէտք է:

— Հսէ՛ք Գուրփէյրագին որ գայ և խօսի հետս, ըստ Մարիսւս:

Երբ Գուրփէյրագ եկաւ, պանդոկապեաը սենեաւ կէն մեկնեցաւ:

Մարիսւս պատմեց Գուրփէյրագին ինչ որ տակաւին խորհած չէր անոր ըսել, թէ աշխարհիս մէջ գրեթէ անոք և անազգական էր ինք:

— Ի՞նչ պիտի ըլլաս, հարցուց Գուրփէյրագ:

— Զգիտեմ, պատասխանեց Մարիսւս:

— Ի՞նչ պիտի ընես:

— Ես ալ չեմ զիտեր:

— Ստակ ունի՞ս:

— Տասնըհինգ ֆրանք:

— Կ'ուզե՞ս որ փոխ տամ քեզի:

— Ամենեւին:

— Զգեստ ունի՞ս:

— Ահա՛ ունե՞ածս:

— Ստակ ընելու զարգեր ունի՞ս:

— Ժամացոյց մը,

— Արծա՞թ:

— Ուկի, ահաւասի'կ:

— Հանդերձավաճառ մը կը ճանչնամ որ կ'առնէ Թիկնոցդ և բանթալօնդ:

— Լա՛ւ:

— Ա՛լ մէկ բանթալօն, մէկ բաճկոն, մէկ գըլխարկ և մէկ թիկնոց պիտի ունենաս:

— Նաեւ կօչիկներս:

— Ի՞նչ կ'ըսես. բոպիկ քալել չե՞ս ուզեր, ի՞նչ փարթամութիւն:

— Այսքանը բաւական է:

— Ժամացործ մը կը ճանչնամ, որ ժամացոյցդ կը դնէ:

— Լա՛ւ:

— Ո՛չ, լաւ չէ: ի՞նչ պիտի ընես ետքը:
 — ինչ որ պէտք պիտի ըլլայ. գէթ ինչ որ պատիւս արատ չպիտի բերէ:
 — Անգլիերէն գիտե՞ս:
 — Ո՛չ:
 — գերմաներէն գիտե՞ս:
 — Ո՛չ:
 — Կը ցաւիմ:
 — ինչո՞ւ.
 — Վասնզի բարեկամներէս մէկը. որ գրավաճառէ, տեսակ մը հանրագիտարան կը շինէ, որու համար կրնայիր գերմաներէն կամ անգլիերէն յօդուաններ թարգմանել: Ստոյգ է թէ մեծ վարձ մը չտրուիր, բայց վերջապէս կ'ապրուէիր:
 — Ուրիմն անգլիերէն եւ գերմաներէն պիտի սորվիմ:
 — Հապա ի՞նչ պիտի ընես մինչեւ սորվիլդ:
 — Մինչեւ սորվիլս զգեստներս եւ ժամացոյցս կ'ուտեմ:
 — Հանդերձալաճառը կանչեցին, և քսան ֆրանքի ծախեցին աւելորդ զգեստները: Յեաոյ ժամագործործին գացին, և քառասունըհինդ ֆրանքի ծախեցին ժամացոյցը:
 — Գէշ չեղաւ, կ'ըսէր Մարիուս Գորթէյրագին, պանդոկր վերադառնալով, իմ տասնըհինդ ֆրանքովա ամէնը մէկ ութսուն ֆրանք կ'ընէ:
 — Հապա պանդոկապետին հաշի՞ւը. ըսաւ Գուրբէյրագ:
 — Աղէ՛կ ը.իր, մոռցեր էի, ըսաւ Մարիուս:
 Պանդոկապետը հաշիւը բերաւ, զոր հարկ եղաւ անմիջապէս վճարել: Այս հաշիւը եօթանասուն ֆրանք էր:
 — Տասը ֆրանք կը մնայ ինձ, ըսաւ Մարիուս և

— Գէշ չէ, ըսաւ Գուրբէյրագ. մինչեւ անգլիերէն սորվիլդ հինգ ֆրանքը կ'ուտես, հինգ ֆրանք ալ մինչեւ գերմաներէն սորվիլդ: Ասով շատ շուտ լիւզու մը, կամ շատ յամրապէս թալեր մը կուլ տուած պիտի ըլլաս:
 Սակայն մօրաքոյր Փիլնօրման որ տրտմալի պարագաներու մէջ բաւական բարի անձ մըն էր բնապէս, վերջապէս կրցած էր իմանալ Մարիուսի ուր ընակիլը:
 Առաւօտ մը Մարիուս դպրոցէն երբ վերագարձաւ, մօրաքոյրէն եկած նամակ մը և վաթսուն բիսթոլ, այսինքն վեց հարիւր ֆրանք գտաւ, ամենքն ալ լուիծի էին և կնքուած տուփի մը մէջ դրուած:
 Մարիուս ետ զրկեց երեսուն լուիծին յարգական նամակով մը, որու մէջ կ'ըսէր թէ ապրելու միջոցներ ունէր, և ալ կրնար իր ամէն պիտոյքը հայթայթել: Նոյն միջոցին Մարիուսի երեք ֆրանքը մնացած էր:
 Մօրաքոյրը եղելութիւնը չիմացուց, վախնալով որ ա՛լ աւելի չզայրանայ: Մանաւանդ թէ մեծ հօրը միթէ ըսած չէ՞ր. — Ամենեւին չեմ ուզեր որ այն արիւնարբուին խօսքը ընես իմ առջեւ:
 Մարիուս չուզելով պարտք ընել՝ Բօրթ-Սէնֆագի պանդոկէն ելաւ:

ԶՈՐՈՌՈԴ ԳԻՐՔ

ԴԺԲԱԽՏՈՒԹԵԱՆ ՎՍԵՄԱՀԹԻՒԸ

Գ Լ Ո Ւ Խ Ա.

ՄԱՐԻՈՒԹ ԶՔԱԽԱՐ

Ապրիլը տաժանելի եղաւ Մարիուսի համար :

Չգեստները և ժամացոյցը ուտելը բան մը չէր :
Կերաւ նաեւ այն անբացատրելի բանը որ կ'անուանի
«կատաղի կով» (Ֆրանսերէնի մէջ «մանժէ տը լա վաշ
անրաժէ» ոճ մըն է, որու բառական թարգմանու-
թիւնը «կատաղի կով ուտել» և որու բուն նշանա-
կութիւնն է սակայն «ամէն տեսակ զրկումներու են-
թարկուիլ») :

Այս սոսկալի բանին բացատրութիւնն է օրեր ա-
ռանց հացի, կրակարան առանց կրակի, շաբաթներ՝
առանց գործի, ապագայ՝ առանց յոյսի, թիկնոց մը
որու արժուկը ծակ է, հին գլխարկ մը որ նորատի
աղջիկներուն ծիծաղը կը շարժէ, դուռ մը զոր իրի-
կուն գոց կը գտնես՝ սենեակին վարձքերը վճարած
չըլլալուգ համար, դոնապանին և խոնավաճառին ա-
նամօթութիւնը, դրացիներուն հեգնալի ծիծաղները,
խոնարհումներ, արժանապատուութեանդ ոտնահա-
րումը, ոեւէ զործ ընդունելու հարկը, ձանձրոյթ-
ները, դառնութիւնը, վհատութիւնը :

Մարիուս սորվեցաւ թէ մարդս ինչպէս կը լափէ
այս ամէն բաները և թէ ինչպէս շատ անգամ միայն
այս բաները կը լափէ :

Կեանքի այն միջոցին ուր մարդս հպարտութեան
պէտք ունի վասնզի սիրոյ պէտք ունի, զգաց Մա-
րիուս թէ կը ծաղրուէր, վասնզի լաւ հագուած չէր,
զգաց նաեւ թէ ծաղրելի էր վասնզի աղքատ էր : Այս
հասակի մէջ ուր երիտասարդութիւնը կայսերական
սիրանքով մը կ ուռէ մարդուս սիրար, շատ անգամ
Մարիուս գլուխը ծոելով իր ծակուած կօշիկներուն
նայեցաւ, և ճանչցաւ թշուառութեան անիրաւ նա.
խատինքը և կսկծալի կարմրուքը :

Փո՛րձ սքանչելի և սոսկալի, ուրկէ տկարները
անուանարկութեամբ և հզօրները վեհութեամբ կ'ել-
լեն : Բո՛վ, որու մէջ ճակատագիրը մարդ մը կը նետէ
ամէն անգամ որ անզզամ մը կամ կիսաստուած մը
կ'ուզէ ունենալ :

Վասնզի պզտիկ կոիւներու մէջ շատ մեծ քաջու-
թիւններ կը գործուին :

Աննկուն և անծանօթ արիութիւններ կան որոնք
մութիւն մէջ քայլ առ քայլ կը դիմագրեն պէտքերու
և խայտառակութեանց աղետալի յարձակումին :

Ազնիւ և թագուն յաղթանակներ զոր աչք մը չի-
տեսներ, զոր հոչակ մը չվարձատրեր և զոր փողերգ
մը չբարեւեր:

Կեանքը, դժբախտութիւնը, առանձնութիւնը,
լքումը, աղքատութիւնը պատերազմի դաշտեր են,
որոնք իրենց յատուկ դիւցազները ունին. դիւցազ-
ներ, որոնք երբեմն աւելի մեծ են քան թէ մեծանուն
դիւցազները:

Կան հաստատուն և հազուագիւտ կազմութիւն-
ներ, որոնք այսպէս ստեղծուած են. թշուառու-
թիւնը որ զրեթէ միշտ մօրու է, երբեմն մայր կ'րլ-
լայ. զրկումը հոգիի և միտքի զօրութիւնը կ'ար-
տագրէ:

Կարօտութիւնը ազնուասրտութեան դայեակն է.
ապերանութիւնը սննդաւէտ կաթ մըն է վեհազներու
համար:

Մարիուսի կեանքին մէջ եղաւ ժամանակ մը ուր
իր սանդուխին գաւիթը ինք կ'աւլէր, ուր տասը փա-
րայի պանիր կ'առնէր նպարավաճաւ կնոջմէ մը, ուր
երեկոյեան մշուշին կը սպասէր հացագործին կը բ-
պակը սպրդելու և հաց մը գնելու համար զոր գաղտ-
նապէս իր վեհայարկը կը տանէր իրը թէ զողցած
ըլլար զայն:

Երբ՛մն անշնորհ երիտասարդ մը որ թեւին տակ
գիրք ունէր, որու կերպարանքը վեհերոտ և բարկա-
ցած կ'երեւար, դէպի փողոցին անկիւնը կ'ուղղուէր
ծաղրասէր խոհարարուհիներու մէջէն անցնելով, ո-
րոնք արմուկով կը զրդէին զայն, մավաճառին կը բ-
պակը կը սպրդէր, գլխարկը կը հանէր ճակտին վրա-
յէն, ուրկէ քրտինք կը հոսէր, յարդանօք բարեւ
կուտար մսավաճառ կնոջ որ կը զարմանար. նաեւ
միսը կտրող ծառային, վեց կամ եօթը սու տալով ոչ-
խարի կողիկ մը կ'ուղէր, թուղթով մը կը պլլէր,

թեւին տակ երկու գիրքի մէջտեղը կը դնէր և կ'եր-
թար, Մարիուսն էր այս երիտասարդը, երեք օր
կ'ապրէր այս կողիկով զոր ինք կ'եփէր:

Առջի օր միսը կ'ուտէր, երկրորդ օրը ճարպը
կ'ուտէր, երրորդ օրը ոսկորը կը կրծէր, Ժիւորման
մօրաքոյրը բազմից փորձեր ըրաւ, և վեց հարիւր
ֆրանքը զրկեց անոր:

Մարիոնս ամէն անդամին ալ ետ դրկեց ստակ-
ները, ըսելով թէ բանի մը պէտք չունի:

Մարիուս տակաւին իր հօրը սուգը կը պահէր
երր կրեց այն յեղաշրջումը զոր արդէն պատմեցինք:
Այն ժամանակէն իվեր սեւ զգեստները հանած չէր
վրայէն: Սակայն զգեստները կը հիննային: Եղաւ օր
մը ուր ա՛ւ թիկնոց չունեցաւ: Բանթալօնը գեռ կը
հագնուէր: Ի՞նչ ընելու էր. Գուրփէյրագ՝ որու քանի
մը լաւ ծառայութիւն ալ ինք ըրած էր փոխադար-
ձարար՝ հին թիկնոց մը տուաւ: Մարիուս՝ գոնապանի
մը մէկուկէս ֆրանք տալով՝ թիկնոցին ներսը գուրս
ընել տուաւ, և ահա նոր թիկնոց մը ունեցաւ: Բայց
այս թիկնոցին գոյնը կանաչ էր: Ուստի Մարիուս
այնուհետեւ միշտ արեւը մարը մտնելէն ետք գուրս
ելլել սկսաւ: Օրուան այս միջոցին դուրս ելլովը
թիկնոցին գոյնը սեւ կ'երեւար: Մարիուս միշտ սը-
գաւոր ըլլալ ուղելով մթութիւն կը հագնէր:

Այս ամէնուն մէջ փաստաբանութեան պաշտօն
տուաւ:

Անոր բնակարանը կը սեպուէր Գուրփէյրագի-
սենեակը, որու մէջ ըստ կանոնի պահանջուած թան-
գարան մը կար. այս թանգարանին մէջ իրաւագի-
տութեան քանի մը հին մատեաններ դրուած էին
քանի մը վիպասանութեանց պակասաւոր հատորնե-
րուն հետ: Մարիուս իրեն ուղղուելիք նամակները
Գուրփէյրագի տունը ուղղել կուտար:

Երբ փաստաբան եղաւ Մարիուս եղելութիւնը իր
մեծ հօրը իմացուց նամակով մը որ ցամաք այլ պար-
կեշութեամբ և յարգանով գրուած էր:

Պ. Ժիլնօրման դողումով մը առաւ նամակը,
կարդաց, չորս կտոր ըրաւ և կողովի մը մէջ նետեց:
Երկու կամ երեք օր ետք Օր. Ժիլնօրման իր հօրը
ձայնը լսեց, որ մինակ էր սենեակին մէջ և բարձր
կը խօսէր:

Պ. Ժիլնօրման որ սաստկապէս կը յուզուէր, այս-
պէս բարձր ձայնով և առանձին կը խօսէր իր սեն-
եակին մէջ:

Օրիորդը ունկնդիր եգաւ և յետագայ խօսքը լը-
սեց.— Եթէ ապուշ մը չըլայիր, պիտի գիտնայիր թէ
ժարդս Պարոն և միանգամայն փառաբան չի կրնար
ըլլաւ.



Գ Լ Ա Խ Ա Բ.

ՄԱՐԻՈՒՍ ԱՂՔԱՅ

Թշուառութիւնն ալ ամէն բանի պէս կամաց կա-
մաց տանելի կ'ըլլայ:

Հուսկ յետօյ ձեւ մը կ'ընզաւնի և կը կազմուի:
Թշուառը կ'անի, այսինքն կը զարգանայ կերպով մը
որ աղազուն այլ կենդանութեաէ բաւական է: Հիմա
ըսենք թէ ի՞նչ կերպով կարգագրուած էր Մարիուս
Բօնմէրոսի ապրելու եղանակը:

Ամէնէն նեղ անզէն ելած էր ա՛լ. կիրճը երթա-
լով կ'ընդլայնէր իր սոջեւ:

Աշխատութեան, արիսւթեան, յարատեւութեան
և կամքի շնորհիւ ա՛լ սկսած էր տարին զրեթէ եօթ
հարիւր ֆրանք քաղել իր ըրած գործէն: Գերմանե-
րէնը և անգլիերէնը սորված էր:

Մարիուս՝ Դուքֆէյրադի շնորհիւ՝ անոր բարեկամ
գրավաճառին հետ յարաբերութիւն հաստատած էր և
գրականութեան-դրավաճառութեան մէջ «օգտակա-
րութեան» միջակ պաշտօնը կը կատարէր:

Յայտարարութիւններ կը գրէր, լրագիրներ՝ կը
թարգմանէր, ապագրութեանց ծանօթութիւններ կու-
տար, կենսագրութիւններ կը բանագրէր եւայլն...

տարին՝ յաշող կամ անյաջող՝ միշտ եօթ հարիւր ֆը-
րանք կը վաստկէր, զուտ շահ։ Ասով կ'ապրէր։
ի՞նչպէս։ Ոչ այնքան գէշ։
Հիմա կ'ըսենք թէ ի՞նչպէս կ'ապրէր։
Մարիուս տարեկան երեսուն ֆրանք վարձք տա-
լով կորպոյի հին ու փուտ տունին մէջ առանց բու-
խերիկի հիւղ մը բռնած էր որ խուց կ'անուանուէր։
և որու մէջ՝ իբր կահ կարասի, միայն անհրաժեշտա-
բար հարկաւոր եղածը կար։
Այս կարասիները իրն էին։
Ամիսը երեք ֆրանք կուտար գլխաւոր վարձա-
կալին, որպէսզի դայ հիւղը տուի և ամէն առտու քիչ
տաք ջուր, թարմ հաւկիթ մը և տասը փարանոց հաց
մը բերէ։
Մարիուս, այս հաջով և հաւկիթով կը նախա-
ճաշէր։
Հաւկիթին սղութեան կամ աժանութեան համե-
մատ երբեմն քսանէն յինչեւ քառասուն փարա կու-
տար նախաճաշիկի համար։
Իրիկունը ժամը վեցին Սէն-Ժադի գոեհը Ռու-
սոյի պարոկիը կ'երթար ճաշելու, որ Տէ Մաթիւրէն
փողոցին ծայրը պղնձագրոշմ ծախող Պասէի դիմացն
էր։ Թան չէր ուտեր։
Վեց սուի ալ քիչ մը միրգ կ'առնէր։ Երեք սու-
եւս տալով ուղածին չափ հոց կ'ուտէր։
Բայց գինիի տեղ ջուր կը խմէր։
Երբ ստակ կը վճարէր հաշուեսեղանին՝ ուր վե-
հափառապէս կը նստէր տիկին Ռուսո —այն ժամա-
նակ այս կինը միշտ գեր և տակաւին առոյգ էր, —
Մարիուս ծառային սու մը, Տիկին Ռուսո ալ Մարիու-
սին ժպիտ մը կուտար։
Յետոյ Մարիուս կը ձգէր կ'երթար տասնըվեց
սույով ժպիտ մը և ընթրիք մը վայելէն ետք։

Այս Ռուսո անուն ճաշարանը, ուր գին իին շի-
շերը քիչ և ջուրի սրուակները շատ կը պարպուէին,
աւելի կ'ամոքէր քան թէ կը զօրացնէր ստամոքսը։
Հիմա ա՛լ չկայ այն ճաշարանը։
Պանդոկապետը աղուոր մականուն մը ունէր որ
էր Զրային Ռուսո։
Այսպէս չորս սու նախաճաշիկի տասնըվեց սու
ընթրիքի, ըսել է օիը քսան սու ծախս կ'ընէր իր
սնունդին համար, այսինքն երեք հարիւր վախտունը
հինգ ֆրանք տարին։
Այս գումարին վրայ աւելցուր տարեկան երեսուն
ֆրանք վարձքը և պառաւ վարձակալին երեսունըվեց
ֆրանք տարեկանը և քանի մը մանր մունը ծախքեր
և ահա ընդամէնը չորս հարիւր յիսուն ֆրանք ծախք
ընելով Մարիուս կ'ուտէր, կը բնակէր, պառաւին ալ
ծառայութիւն ընել կուտար։
Զգեստներուն համար հարիւր, ճերմակեղէննե-
րուն համար յիսուն, լուացքի համար յիսուն ֆրանք
կուտար։
Այսպէս տարեկան բոլոր ծախքը վեց հարիւր
յիսուն ֆրանքէն անդին չէր անցներ, ճետեւաբար
յիսուն ֆրանք կը մնար իրեն։ ըսել է թէ Մարիուս
հարուստ էր։
Առիթը պատահած ժամանակ բարեկամի մը տաս
ֆրանք փոխ առած էր անկէ։
Իսկ կրակ վառելը զանց ըրած էր բուխերիկ չու-
նենալուն համար։
Մարիուս միշտ երկու հազ անթերի զգեստ ու-
նէր, մէկը հին էր և ամէն օրուան, միւսը բոլորովին
նոր էր և կարեւոր պարագաներու համար պահուած։
Երկու հագուստն ալ սեւագոյն էր։
Երեք շապիկ ունէր միայն, մէկը վրան, մէկը
պահարանը, միւսն ալ լուացքարարուհին քով կը

գտնուէր: Քանի որ կը մաշուէին, Մարիուս կը նորոգէր զանոնք:

Սովորաբար պատռած էին այս շապիկները, այս պատճառաւ թիկնոցը միշտ մինչեւ կզակը կը կոճկէր:

Մարիուս աարիներ անցնելէն ետք այս բարերաստ զիճակին հասած էր:

Այս աարիներուն մէկ քանիէն ռաժանութեամբ, մէկ քանիէն ալ զժուարութեամբ մագլցելով անցած էր: Մարիուս և ոչ իսկ օր մը ընկնուած էր: Ամէն աեսակ զրկում կրած, ամէն ինչ ըրած էր բայց պարտքի տակ մտած չէր բնաւ:

Ինքնիրեն կը վկայէր թէ երբեք տասդ փարտ պարտք ունեցած չէր մէկու մը:

Մարիուսի համար պարտքը գերութեան սկզբնաուրութիւն կը նշանակէր:

Ինքնին կ'օսէր նաեւ թէ պարտատէր մը աւելի գէշ է քան թէ տէր մը, վասնդի տէր մը անձիգ կը տիրէ միայն, իսկ պարտատէր մը արժանապատռուաթեանդ վրայ կը տիրէ և կրնայ ապտակել զայն: Աւելի աղէկ կը սեպէր անօթի մնալ քան թէ փոխ ստակ առնել:

Շատ օրեր ծով պահած էր: Զգալով թէ ամէն ծայրեր իրարու կը հային, և թէ առանց զգոցշութեան վիճակի ստորնութիւնը կրնայ հոգիի նոււստութեան յանդիլ:

Մարիուս նախանձապէս կը հոկէր իր արժանապատռութեան վրայ:

Մարիուս նոււստութիւն կը սեպէր այոինչ ձեւ խօսքը կամ այնինչ ընթացքը զոր ուրիշ ուեւէ պարագայի մէջ ակնածութիւն համարէր թերենս, հետեւ բարար կը զգուշանար այն խօսքէն կամ ընթացքէն: Անզուշաբար բան մը չէր ըներ, ընկրկիլ չուզելուն համար:

Երեսին վրայ տեսակ մը խստամբեր կարմրուք ունէր:

Վեհերոտ էր, և այս վեհերոտութիւնը մինչեւ դաժանութիւն կը հասնէր.

Իր ամէն փորձանքներուն մէջ քաջալերուիլ, և երբեմն ալ թագուն զօրութիւնէ մը պաշտպանուիլ կը զգար զօրութիւն մը, զոր իր հոգիին մէջ կը կրէր Հոգին մարմնոյն կ'օգնէ, և երբեմնակի անոր նեցուկ կ'ըլլայ:

Այս թոչունը միայն իր վանդակը կը պաշտպանէ:

Մարիուսի սրտին վրայ հօրը անունին քով ուսրիւ անուն մըն ալ քանդակուած էր, այսինքն թէնարափի անունը:

Մարիուս իր եռանդուն և ծանրաբարոյ բնութեամբը տեսակ մը սրբանուէր պսակ կը բոլորէր այն մարդուն գլխուն, որու պարտի կը կարծէր իր հօրը կեանքը, այն կտրիճ յինապետին որ գնդապետը ազատած էր վաթերլոյի գունդերուն և գնդակներուն մէջ:

Ամենեւին չէր զատեր այս մարդուն յիշատակը իր հօր յիշատակէն և երկուքը ի միասին կը յարգէր: Կարծես թէ կրօնական պարտք կը կատարէր երկու խորանի առջեւ, մեծ խորանը գնդապետին, պզտիկը թէնարափի ինչին յատկացնելով:

Մարիուս ա'լ աւելի երախտագիտական խանդազատանք կը զգար երբ միտքը կը բերէր այն անբախտութիւնը որու անդունդը ինկած և սուզուած էր թէնարափի:

Մարիուս Մօնֆէրմէյլի մէջ իմացած էր ապերջանիկ պանդոկապետին ոնանկութիւնն ու սնանկութիւնը:

Այն ժամանակէն ի վեր անլուր ջանքեր ըրած էր թէնարափի հետքը գտնելու և անոր մօտենալ կարես:

ԹՆՈՒԱՌՆԵՐԸ (Հ. Է.՝)

նալու համար թշուառութեան այն խաւարամած անդունդին մէջ, ուր աներևոյթ եղած էր պանդոկապեար:

Մարիուս ամէն գիւղերը գացած և խուզարկութիւն ըրած էր Շէլ, Պօնտի, Կուրնէյ, Նօֆան, Լանեի գացած էր:

Երեք տարի շարունակ այս գիւղերուն մէջ ամէն կերպ հետազոտութիւններ ըրած էր անձանձիր, այս հետազոտութեանց համար ծախսելով, խնայողութեամբ աւելցուցած իր քիչ մը ստակը:

Ոչ ոք կրցած էր Թէնարտիէի վրայ տեղեկութիւն տալ իրեն. կը կարծուէր թէ օտար երկիր գացած էր ան:

Թէնարտիէի պարտատէրները նոյնպէս եթէ ոչ Մարիուսին չափ սիրով, գէթ անոր չափ յատեւութեամբ փնտուած էին զայն, այլ չէին կրցեր ձեռք բերել:

Մարիուս իր խուզարկութեանց անյաջողութեան պատճառ ինքզինքը կը համարէր և գրեթէ ինք իրեն դէմ կը նեղանար:

Դնդապեաը միմիայն այս պարտքը ձգած էր իրեն, և Մարիուս իր պատիւին պարտքը կը սեպէր վճարել զայն:

— Ի՞նչ, Կ'ըսէր մտովին, երբ հայրս պատերազմի գաշտին վրայ մահուան կէտը հասած կը հոգեւարէր, ինքը, Թէնարտիէն, մուխին և ոռոմբին մէջէն կը ցաւ գտնել և շալկելով տանիլ զայն, առանց անոր բան մը ընել պարտաւորած ըլլալու, և ես որ այն քան պարտաւոր եմ Թէնարտիէին, չի կարենամ իրեն հասնիլ այն մթութեան մէջ ուր կը հոգեւարէ, և փոխադարձաբար մահուընէ ի կեանք վերածել զինք քը: Ո՞հ, անչուշտ օր մը պիտի յաջողիմ գտնել զինք և պարտքս կատարել:

Մարիուս իրօք Թէնարտիէն գտնելու համար իր թեւերէն մէկը կուտար. և թշուառութենէն ազատելու համար իր բուր արիւնը կը թափէր:

Մարիուսի ամէնէն քաղցր և ամէնէն փառաւոր երազն էր Թէնարտիէն տեսնել, անոր նառայութիւն մը ընել և ըսել.

— Դուք զիս չէք ճանչնար. լա՛ւ, բայց ես ձեզի կը ճանչնամ: Ահա՛ հոս եմ պատրաստ եմ ձեզի ժառայելու:

Գ Լ Ա Խ Խ Գ.

ՄԱՐԻԱՆԱ ՄԵԾՑԱԾ

Այն առեն Մարիուս քօան տարեկան էր: Իր մեծ հօր տունէն ելլելէն ի վեր երեք ասրի անցած էր: Երկուքն ալ միեւնոյն վիճակի մէջ մնացած էին, երկուքն ալ փորձ մը ըրած չէին իրարու մօտենալու և տեսնուելու համար:

Մանաւանդ թէ ինչո՞ւ պիտի տեսնուէին. ընդհարելո՞ւ համար. երկուքին ո՞րը իրաւունք պիտի տւնենար:

Մարիուս արոյրէ աման մըն էր, բայց Պ. Ժիլ-նօրման ալ երկաթէ անօթ մըն էր:

Պէտք է ըսել սակայն, թէ Մարիուս սխալոծ էր իր մեծ հօր սրտին նկատմամբ:

Մարիուս երեւակայած էր թէ մեծ հայրը բնաւ-ուրած չէր զինքը և թէ այն կարճահասակ, խստա-բարոյ և զուարթ ծերուկը, որ կը հայրոյէր և կը պոռար, կը բարկանար և գաւազանը կը վերցնէր ծեծքաշելու համար, առառաւելն զինքը կը սիրէր կատա-կերգութիւն ծերերու այն սիրով որ թեթեւ ու միան-գամայն խիստ է:

Բայց կը սխալէր Մարիուս:

Կան հայրեր որոնք չեն սիրեր իրենց զաւակնեռը. բայց չկայ մեծ հայր մը որ չզաշտէ իր թոռը: Ինչպէք ըսինք, Պ. Ժիլնօրման ներքնապէս կը սիրէր Մարիուսը սրտագին:

Սրտագին կը սիրէր իր կերպովը, տմարգի կը-ատմբանքով և ապտակներ տալով. բայց երբ այն զատանին աներեւոյթ եղաւ, Պ. Ժիլնօրման տիսրա-գին դատարկութիւն մը զգաց սրտին մէջ. հրաման ըրաւ որ անոր խօսքը չընեն իրեն հետ, ներքնապէս ցաւելով որ իր այս հրամանը ձշդապէս կը կատար-ուէր:

Առջի ժամանակները յուսաց թէ այն պուօնա-բարդեանը, ժագոպեանը, ահակալեանը, սեպաէ մբե-բողը^(*) պիտի վերադառնայ:

Շաբաթներ անցան, ամիսներ անցան, տարիներ անցան այլ արիւնաբրուն չերեւցաւ ի մեծ յուսահա-մութիւն մեծ հօրը:

— Սակայն պէտք էր որ արտաքսէի զինքը. չէի կրնար ուրիշ կերպով վարուիլ, կ'ըսէր մեծ հայրը. եթէ գարձեալ արտաքսել հարկ ըլլայ, պէտք է ար-տաքսել:

— Այո՛, կը պատասխանէր անմիջապէս իր հպար-տութիւնը, այլ ոչ կը պատասխանէր տրտմապէս իր ծերունական գլուխը զոր լուելեայն կ'օրէր:

Երբեմն Պ. Ժիլնօրմանի վրայ վհատութիւն կու-գար ժամերով, վասնզի Մարիուսէն զրկուած էր: Մե-րերը արեւու հարկաւորութիւն ունենալու պէս սի-րելու պէտք ունին:

Մէրը տաքութիւն է:

(*) «Սեպտեմբերող» կ'անուանուին այն անձերը ուսնի Ձրանայի յեղափախաւրեան ժամանակ եւ 1793ի սեպ-

Որքան ալ քաջ ըլլար իր կազմութիւնը, սրտին մէջ փոփոխութիւն մը եղած էր Մարիուսի տարած կայութեամբ:

Ուրէ պայմանով չպիտի ուզէր քայլ մը առնել՝ դէպ այն «պատիկ շուտիկը» մերձենալու համար, բայց կը տառապէր:

Տեղեկութիւն չէր առներ Մարիուսի վրայ, բայց միշտ մաքին մէջն էր ան:

Մարէի թաղին մէջ կ'ապրէր՝ հետզհետէ առանձ նութեամբ:

Առաջուան պէս տակաւին կ'ապրէր՝ հետզհետէ առանձնութեամբ:

Սուաջուան պէս տակաւին զու արթ և ցասկոտ էր, բայց իր զուարթութիւնը կարծես վիշտ և բարկութիւն կը պարունակէր, վասնզի ջղաձգային խստութիւն մը ունէր. ցասկոտութեանցն ալ միշտ տեսակ մը մեղմ և տիսուր վհատութիւն մը կը յաջորդէր. Երբեմնակի կ'ըսէր.

— Ո՞հ, եթէ գալու ըլլար, ի՞նչ պատուական ապտակ մը պիտի տայի իրեն:

Իսկ մօրաքոյրը այնքան քիչ կը մտածէր Մարիուսի վրայ որ չէր կրնար մեծ սէր մը ունենալ առոր նկատմամբ:

Մարիուս ոչ այլ ինչ էր իր առջեւ եթէ ոչ սեւ և անյայտ շքանկար մը, և վերջապէս ա՛լ սկսած էր ոչ այնքան զբաղի անով որքան կը զբաղէր իր կատուին կամ թութակին հետ զոր հաւանական է թէ ունէր:

Պ. Ժինօրմանին թագուն վիշտը ա՛լ աւելի բուռն կ'երեւար, վասնզի բոլորովին իր սրտին մէջ կը պատ

և միքեր ամսոյն մէջ կատարուած կառածներուն օւղղակի կամ անուղղակի հեղինակներն եղան:

չէր զայն և ամենեւին չէր յայտներ:

Իր վիշտը կը նմանէր այն նորահնար փուռերուն որոնք իրենց մուխը կ'այրեն:

Երբեմն չարագէպ բարեսէրներ Մարիուսի վրայ կը խօսէին անոր հետ և կը հարցնէին.

— Պ. թոռդ ի՞նչ կ'ընէ, կամ ի՞նչ եղաւ:

Ծերունի քաղքենին կը պատասխանէր հառաչելով եթէ տրտուս ըլլար, կամ թեւնոցին պոնդ մը տալով եթէ ուզեր զուարթ երեւիլ. Պ. Պարոն Յօնմէրսի փաստաբանութիւն կը ծախէ չպիտեմ ո՛ւր:

Մինչդեռ ծերունին կը ցաւդր:

Մարիուս ինքն իր նկատմամբ գոհունակութիւն կը զգար:

Դժբախտութիւնը՝ ինչպէս ամէն սիրտերու նոյն պէս և Մարիուսի սրտին զառնութիւնը փարատած էր: Քաղցրութեամբ կը յիշէր Պ. Ժինօրմանը, բայց որոշ էր ա՛լ բան մը չընդունիլ այն մարդէն որ «աշղէկ վարուած չէր իր հօրը հետ»:

Այս էր հիմա իր առջի զայրոյթներուն մեղմ թարգմանութիւնը:

Սոկէց զատ Մարիուս գոհ էր տառապած ըլլալուն և տակաւին տառապելուն համար: Կը տառապէր իր հօրը համար:

Իր կենաց դաժանութիւնը գոհունակութիւն և հաճութիւն կուտար իրեն:

Տեսակ մը ուրախութեամբ կ'ըսէր իւրովի թէ այսպէս տառապիլը «ամենապղակի բան մըն էր», թէ ապաշխարհանք մըն էր այն. Թէ առանց այս վշտահարութեան թերեւս ուրիշ կերպով և ետքէն պիտի պատժուէր իր հօրը և այնպիսի հօր մը նկատմամբ ամպարիշտ անտարբերութիւն մը ցուցուցած ըլլալուն համար. թէ արգարութիւնը չէր ներեր որ միայն իր հայրը վիշտ կրած ըլլայ, իսկ ինքը ոչինչ. մանաւանդ

թէ իր աշխատութիւններն ու զրկումները ի՞նչ էին գնդապետին դիւցազնական կեանքին հետ համեմատուելով:

Թէ զերջապէս իր հօրը մօտենալու և նմանելու միակ կերպն էր արի ըլլալ չքաւորութեան դէմ ինչպէս հայրը արի եղած էր թնամիին դէմ և թէ զընս գապետը անշուշտ այս արիութեան ակնարկել ուզած է սա խօսքով.

— Նա այս տիտղոսին արժանի վարժունք ո՞նենալու է:

Մարիուս չարունակ այս խօսքերը կը կրէր չէ թէ իր կուրծքին վրայ, վասն զի գնդապետին գիրը կորսուած էր, այլ սրտին մէջ:

Մանաւանդ թէ այն օրը յորում մեծ հայրը արտաքսած էր Մարիուսը, սա տակաւին պատանի մը, իսկ հիմա այր մըն էր:

Կը զգար իր առնութիւնը:

Կը կրկնենք, թէ թշուառութիւնը օգտակար եղած էր անոր:

Երիտասարդութեան մէջ աղքատութիւնը երբ կը յաջողի՝ շքեզ յատկութիւն մը ունի, որ է բոլոր կամքը դէպի ջանադրութիւն և բոլոր հոգին դէպի վերագոյն փափաքներ շրջել:

Նիւթական կեանքը աղքատութեան մէջ շուտով կը ներկանայ և իր սոսկումով կ'երեւայ. ահա ասոր հաօար աղքատ երիտասարդը դէպի տեսլական կեանքը կը ստառնի անմեկնելի եռանդով:

Հարուստ երիտասարդը բիւր զբօսանքներ ունի, պատուական և տմարդի զբօսանքներ, ինչպէս են ձիարշաւները, որսորդութիւնը, շուները, ծխախոտը, խաղը, լաւ ընթրիքները եւայլն... որոնք հոգիին ստորին կողմերուն զբաղումներնիեն ի վեաս բարձր և փափուկ կողմերուն:

Աղքատ երիտասարդը դժուարութիւն կը կրէ իր հացը ճարելու համար. կ'ուտէ հացը և ուտելէն ետք ա'լ բան մը չունի, եթէ ոչ մտախոնութիւնը:

Կ'երթայ տեսնելու այն ձրի ներկայացումները, զոր Աստուած կուտայ. կը նայի երկինքին, անջրդպետին, աստղերուն, ծաղիկներուն, մանուկներուն, մարդկութեան, որու մէջ կը տառապի, և համօրէն արարածներուն որոնց մէջ կը ճառագայթի ինք: Այնքան կը նայի մարդկութեան որ հոգին կը տեսնէ. այնքան կը նայի արարածներուն որ Արարիչը կը տեսնէ:

Կը մտախոնէ և ինքզինքը մեծ կը զգայ. դարձեալ կը մտախոնէ, և կը զգայ թէ գորովալի է: կը դադրի ինքնամու վշտահար մը ըլլալէ և կ'ըլլայ կարեկից մտախոն մը:

Սքանչելի զգացում մը կ'արտարդիսի անոր սըրտէն, զգացում մը որ է ինքզինքը մոռնալ և ամէնուն վրայ արդահատիլ:

Երբ կը մտաբերէ այն անթիւ վայելումները զոր բնութիւնը կ'ընծայէ, առատօրէր կը պարգեւէ բաց հոգիներու և կը մերժէ փակ հոգիներու, իմացականութեամբ փարթամ այն աղքատը կը սկսի մեղքնալ արծաթով փարթամներուն:

Անոր մտքին մէջ ամէն տեսակ լոյսի մտած չափով, որտէն ամէն տեսակ ատելութիւն կը ջնջուի: Մանաւանդ միթէ դժբախտ է ան: Ոչ. երիտասարդի մը հէքութիւնը հէք չէ բնաւ:

Երիտասարդ տղայ մը, ո'վ կ'ուզէ թող ըլլայ, և որքան աղքատ ալ ըլլայ. իր քաջողջութեամբը, ոյժովը, կայտառ քայլերովը, փողփողուն աչքերովը, ջերմապէս շրջաբերող արիւնովը, սեւաթոյը մազերովը, առոյգ այտերովը, վարդագեղ շուրթներովը, սպիտակ ակոսներովը, մաքուր շունչովը ծեր կայսրի

մը նախանձը կը զրգոէ միշտ։ Նաեւ ամէն առաջու կը սկսի իր հացը վաստկի, և մինչդեռ ձեռքերը հաց կը շահին, իր ողնայարը ազնուութիւն։ ուղեղն ալ տեսիլքներ կը շահի։

Երբ գործը կր կատարէ, նորէն կը սկսի անպատում կերպով յափշտակուիլ։ հոգեւին հիանալ, ուստախանալ, վիշտերու, խոչընդոտներու, քարայատակի, մորենիներու, երբեմն ալ տիղմին վրայ կոխելով այլ գլուխը լոյսին մէջ պահելով կ'ապրի։

Հաստատ, զուարթ, հեզ, հանդարտ, ուշադիր, ծանրաբարոյ, քիչը բաւական համարող և բարեսէր է ան և կ'օրհնէ զԱստուած իրեն տուած ըլլալուն համար այն երկու հարստութիւրը որմէ շատ հարուստ ներ զուրկ են, այսինքն աշխատութիւն, որու շնորհիւ ազատ կ'ապրի, և միտք, որով արժանապատուութիւն կ'ունենայ։

Մարիուս ահա այս վիճակը ունեցած էր։ Բան մը չմոռնալու համար կ'ըսենք թէ Մարիուս քիչ մը չափէն աւելի իսկ հայեցողութեան կուտար իր միտքը։ Այն օրը յորում ալ սկսած էր գրեթէ ապահովագիս ճարել իր ապրուստը, կանգ առած էր հոն՝ աղքատ ըլլալը յաւ սեպելով և աշխատութեան ժամանակին մէկ մասը կ'առնէր մտքին տալու համար։ Այսինքն երբեմնակի օրերով կը մտախոհէր՝ ցնորատեսի մը պէս սքանչացումի և ներքին ճառագայթումի անմոռւնչ հեշտութեանց մէջ ընկզմելով եւս ուղերով։

Իր կեանքի խնդիրը որոշած էր սապէս։ — Կարելի եղածին չափ նուազ աշխատիլ նիւթական աշխատութեամբ՝ կարելի եղածէն աւելի աշխատելու համար անշափելի աշխատութեամբ, ուրիշ խօսքով ըսենք, իրական կեանքին քանի մը ժամ տալ, և մնացորդը անսահմանութեան անդունդը նետել։

Ոեւէ զրկումն չկրել կարծելով չէր նշմարեր թէ այսպէս ըմբռնուած հայեցողութիւնը հուսկ յետոյ ծուլութեան ձեւերէն մէկը կ'ըլլայ։ թէ կեանքի առաջնական հարկերը զսպելը բաւական սեպած էր, և թէ շատ շուտ կը հանգստանար։

Յայտնի էր թէ Մարիուսի գօրեղ և վեհ բնութեանը համար անցուկ վիճակ մը կրնար ըլլալ այս, և թէ Մարիուս ճակատագրին անխուսափելի խառնակութեանց հետ առջի անդամ ընդհարելուն պէս պիտի օթափէր։

Ստոյգ է թէ Մարիուս ա՛լ փաստաբան մըն էր, բայց առայժմ գտա չէր վարեր, և ոչ իսկ փաստաբանութիւն կը ծախէր, թէեւ Պ. Ժիլնօրման հակառակը կարծէր։

Ինքինքը մտախոնութեան տալուն համար դատաստաններէ հեռու կեցած էր. փաստաբաններուն հետ տեսնուի, արգարութեան պալատը յաճախել, գատեր փնտոել, ճանձրալի բան. ինչո՞ւ կրէր այս ճանձրոյթը։

Արհեստը փոխելու պատճառ մը չէր տեսներ բնաւ։ Այն աննշան գրավաճառները վերջապէս ապահով գործ մը կուտային իրեն, նուազ աշխատութիւն պահանջող գործ մը, որ ինչպէս բացատրեցինք արդէն, կը բաւէր Մարիուսին։

Գրավաճառներէն մէկը որոնց համար կ'աշխատէր Մարիուս, կարծեմ Պ. Մաժիմէլ գրավաճառը առաջարակած էր Մարիուսին իր տունը առնել զինքը, և աւկած էր Մարիուսին իր տունը առնել զինքը, և աւրանակարան մը տալ, կանոնաւոր գործ մը հայթայթել և տարին հազար հինգ հարիւր ֆրանք վճարել իրեն։

Հանգստաբար բնակի՛լ, տարին հազար հինգ հարիւր ֆրանք շահի՛լ, անշուշտ գէշ բան չէր։ Բայց իր ազատութենէն զրկուի՛լ, վարձառու մը։

ամսականով ծառայող տեսակ մը գրագէտ ըլլալ. միթէ կարծի՞ բան էր այս :

Մարիուս կը մտածէր թէ առաջարկութիւնը ընդունելովը իր վիճակը լաւադոյն ու միանգամայն յուս սեզոյն կ'ըլլար, բարեկեցութիւն կը շահէր, և արժանապատութիւն կը կորսնցնէր, անթերի և գեղցրի դժբախտութեան մը տգեղ և ծաղրելի ներութեան մը փոխուելուն, կամ թէ կոյրին միականի գառնալուն նման բան մը պիտի ըլլար Մարիուսի վիճակը՝ այն գրավտճառին առաջարկը ընդունելով.

Մարիուս առանձնակի կ'ապրէր :

Ամէն բանէ դուրս մնալու ճաշակը ունենալուն, նաեւ սաստկապէս խրաչած ըլլալուն համար որոշապէս միացած չէր այն խումբին հետ, որու կը նախագահէր Անժօլրա:

Թէ՛ Մարիուս և թէ այն խումբին անդամները մէկզէկու հետ իրր լաւ ընկեր կը տեսնուէին. ի պահանջնել հարկի ամէն կերպով իրարու օգնելու պատրաստ էին:

Բայց ահա այսքան էր իիայն անոնց յարաբերութիւնը :

Մարիուս երկու բարեկամ ունէր. մէկը երիտասարդ մը որ Գուրգէյրագն էր, միւսը ծեր մը որ Պ. Մապէօֆն էր.

Ծերին կը միտէր աւելի. վասնզի նախ անոր կը պարտէր իր կրած ներքին յեղափոխութիւնը. նաեւ անոր շնորհիւը ճանչցած և սիրած էր իր հայրը: — Ան բացաւ աչքս, կ'ըսէր Մարիուս:

Ստոյդ է թէ այս եկեղեցպանը վճռողական փոխութիւն մը տուած էր Մարիուսին:

Այլ սակայն այս պարագայի մէջ Պ. Մապէօֆ ոչ այլ ինչ եղած էր թէ ոչ նախախնամութեան հան-

դարս և անտարբեր գործակալը: Պատահաբար և յանդէտու լոյս տուած էր Մարիուսին՝ ճրագի մը պէս զօրմէկը կը բերէ:

Պ. Մապէօֆ ճրագը եղած էր և ոչ թէ ճրագը բերողը:

Իսկ Մարիուսի ներքին և քաղաքական յեղափոխութեան ակնարկելով կ'ըսէնք թէ Պ. Մապէօֆ բուլորովին անկարող պր այս յեղաշրջումը հասկնալու, ուղելու և կառավարելու:

Անօգուտ չենք համարիր քանի մը բան ըսել Պ. Մապէօֆի վրայ, վասնզի ետքէն դարձեալ պիտի տեսնուինք անօր հետ:

Գ Լ Ո Ւ Պ.

Պ. Մ Ա Պ Ե Յ Ֆ

Այն օրը ուր Պ. Մապէօֆ Մարիուսին կ'ըսէր. — Անշուշտ կը հաւանիմ քաղաքական կարծիքները, իր մտքին բուն վիճակը կը յայտնէր:

Ամէն քաղաքական կարծիքներուն նկատմամբ անտարեր էր Պ. Մապէօֆ և անհանգարտութիւն մը չկրելու համար անխտիր կը հաւնէր այն կարծիքներուն ամէնն ալ, ինչպէս Յոյները կը հաւնէին կատդուհիները^(*) զանոնք «գեղանի, բարի, սիրոն և էօմէնիտ» անուանելով:

Պ. Մապէօփի քաղաքական կարծեքն էր եռանդագին սիրել տունկերը, մանաւանդ գիրքերը: Ամէն մարդու պէս ան ալ ական մասնիկ մը ունէր, առանց որոյ կարելի չէր ապրիլ այն, ժամանակները. բայց ոչ արքայական, ոչ պօնաբարդական, ոչ սահմանադրական, ոչ օրէանական և ոչ ալ անիշխական, այլ հին գրքերու վաճառական էր:

(*) Les furies.

Զէր հասկնար թէ ինչո՛ւ մարդիկ զիրար ատե՛ռու կը զբաղէին խել մը զրաբանութեանց նկատմամբ, ինչպէս են Սահմանագրութիւն, Հանրիշխանութիւն, Հարազատութիւն. Միապետութիւն Հանրապետութիւն եւայլն, քանի որ այս աշխարհի մէջ ամէն տեսակ մամուռներ, խոտեր և թուփեր կան որոնց կը քնային նայիլ, և մեծահատոր ու փոքրահատոր զիրքերու դէզեր զոր կրնային թղթատել:

Անօգուտ ըլլալէ սաստիկ կը զգուշանար. գիրքունենալովը կարդալէ չէր արգիլուեր. բուսագէտ ըլլալովը պարտիզան ըլլալէ չէր արգիլուեր:

Բօնսէրսիի հետ ծանօթութիւն ըրած ժամանակ. իր ա գնդապետին մէջ համակրութիւն մը կար. այսինքն ինչ որ գնդապետը ծաղիկներուն նկատմամբ, ինքն ալ պտուղգերոնն նկատմամբ կ'ընէր:

Պ. Մապէօփ յաջողած չը սերմանելով տանձեր արտաքերել, որոնք Սէն Ժէրմէնի տանձերուն պէս քաղցրահամ էին. Կ'երեւայ թէ Պ. Մապէօփի տընկային խառնումներուն մչշչն ծնունդ առած է հոկտեմբերի միքապէտ ըսուած զեղին և կլոր սալորը, որ հիմա երեւելի է և որ ամառնային միքապէլէն ոչ նուազ անուշահոտ է:

Եկեղեցի կ'երթար հեզ քան թէ ջերմեռանդ մը ըլլալուն և մարդերու երեսը սիրելուն այլ անոնց ամուկը ատելուն համար, վասնզի միայն եկեղեցիին մէջ կը հաւաքուէին և կը լոէին մարդիկ:

Զգալով թէ պէտք էր բան մը ըլլալ Պետութեան մէջ եկեղեցպանի պաշտօնը ընտրած էր:

Սակայն երբէք յաջողած չէր կին մը կակաչի, սոխի մը չափ կամ մարդ մը էլզէվիրի^(*) չափ սիրե-

(*) Էլզէվիր կ'անուանուի ժնրդ դարու մէջ օքառութեան գիրք, եին մատնան:

լու։ Երկար ժամանակէ ի վեր վաթսուն տարեկան հասակը մտած էր երբ որ մը հարցուեցաւ անոր։ — Միթէ բնաւ ամուսնացած չե՞ս։ — Մոռցայ, պատասխանեց Մապէօֆ։ Մերթ ընդ մերթ, Ո՛հ, եթէ հարուստ ըլլայի, կ'ըսէր, — և ո՞վ է այն որ ըսած չըլլայ այս խօսքը։ — չէ թէ Պ. Ժիլնօրմանին պէս ակնոցով աղուոր աղջիկի մը նայելով այլ հին մատեանի մը վրայ հիանալով կը յայտնէր իր այն փափաքը։

Մինակ կ'ապրէր պառաւ սպասուհիի մը հետ Քիչ մը ցաւոտ էին ձեռքերը, և երբ կը քնանար, իր անկողնի սաւաններու ծալքերուն մէջ կր կծկծուէին մատերը որոնք յօդացաւի պատճառաւ չէին շարժեր։ «Ֆլէօր աէզ անվիրօն աը Գօթըրէց» անունով գիրք մը շինած հրատարակած էր գունաւոր պատկերներով. բաւական յարգի էր այս գիրքը որ պղնձեայ կազապարներ ունէր և զոր ինք կը վաճառէր։

Օրը երկու կամ երեք գնորդ Մէզիէրի փոշոցը կուգային անոր գուոր զարնելու և գիրք գնելու համար։ Տարիին երկու հազար ֆրանք կ'առնէր այն գիրքերու վաճառումէն. ահա այս էր անոր ամբողջ հարապութիւն։

Թէեւ աղքատ էր, բայց համբերութեան, զըրշկումներու և ժամանակին շնորհիւն ամէն տեսակ հազուագիւա օրինակներու թանկագին ժողովածոյ մը կազմելու տաղանդը ունեցած էր։

Երբ որ գուրս ելլէր. միշտ գիրք մը կ'ունենար թեւին առակ. և շատ անգամ երկու գիրքով տուն կը դառնար։

Գետնայարկի սենեակներուն մէջ, որոնք պղափկ պարտէղա մը հետ անոր բնակարանը կը կազմէին, իբր զարդ միմիայն շրջանակներու մէջ առնօւած բոյշ սերու ժողովածոներ և հին վարպետներու քանդակ-

ներ կային։ Թուր կամ հրացան մը տեսած ժամանակ կ'ահարեկէր, կեանքին մէջ բնաւ մօտեցած չէր թընդանօթի և ոչ իսկ էնվալիտի մէջ։ Ստամոքսը բաւական յաջողակ էր, ժողովրդապետ եզրացր մը ունէր, մազերը բոլորովին սպիտակ էին, ա՛լ ակոայ չունէր ո՛չ բերնին և ոչ ալ մոքին մէջ, մարմնովին կը դողար։ Բիգարտեանի մը պէս կը խօսէր, մանկաբար կը խնդար, չուտով մը կը վախնար և ձեր ոչխարի մը կերպարանքը ունէր։ Զմոռնանք ըսել նաեւ թէ կենդանի մարդերու մէջ ամենեւին բարեկամութիւն կամ, յարաբերութիւն չունէր բացի Ռոյոլ անուն մարդէ մը որ Սէն ժագի դրան քով հին գրավաճառ մըն էր։ Պ. Մապէօֆի երազն էր լեզակը ֆրանսայի մէջ բնաւորել։

Անոր սպասուէին նոյնպէս անմեղներու մէկ տեսակին էր։ Խեղճ բարեմիտ պառաւը կոյս էր։ Իր կատուն՝ Թօթօ՛ Սիլքութինի մատուուն մէջ թերեւս կարենամ Ալլէկրի տէր ողորմեան միաւել, անոր սըրտին տիրած էր և կը բաւէր այն սրտի պարունակած կիրքերուն։ Այս պասոնհին երազներուն և ոչ մէկը կրցած էր մինչեւ մարդս տարածուիլ։ Նա բնաւ կը ըստ չէր կտուէն անցնիլ։ Պեխեր ունէր կատուէն պէս։ Իր փառքն էին իր սպիտակ գնտակները որոնք միշտ ճերմակ էին։ Կիրակի օրեր պատարագէն ետք ժամանակը կ'անցնէր իր ճերմակեղէնները արկղին մէջ համբելով, նաեւ անկողնին վրայ բոսպայի գիրպակներ տարածելով զոր կը զնէր և զոր բնաւ կարել չէր տար։ Կարդալ գիտէր։ Պ. Մապէօֆ Բլիւթարդ խաթուն մականունը տուած էր անոր։

Պ. Մապէօֆ հաւնած էր Մարիուսին, վասնզի Մարիուս, երիտասարդ և հեղաբարոյ ըլլալով Պ. Մապէօֆի ծերութեան տաքութիւն կուտար առանց վախցնելու անոր վեհերոտութիւնը, Երիտասարդուա թշնիւններ (է. Հ.)

թիւնը հեղութեան հետ ծերերու նկատմամբ ունի այն ազդեցութիւնը զոր առանց հովի արեւը կ'ունենայ: Երբ Մարիուս լիուլի կը համակուէր ռազմական փառքով, թնդանօթօ վառոգով, զօրական քայլերով, հակաքայլերով և այն ամէն զարմանալի պատերազմներով որոնց մէջ իր հայրը սուրի ա՛յնքան մեծ վէրքեր տուած և առած էր, Պ. Մապէօֆին հետ տեսնուելու կ'երթար, և Պ. Մապէօֆ Մարիուսի հետ այն դիւցազնին վրայ կը խօսէր ծաղիկներու տեսութեամբ նկատելով զնդապետը:

1830ի միջոցներուն Մապէօֆին ժողովրդապետ եղբայրը մեռած էր, և գրեթէ անմիջապէս, գիշերային մութը տիրելու նման, ամէն հորիզոն մթահարած էր Պ. Մապէօֆի համար: Նօտար մը սնանկանալով անկէ տասը հազար ֆրանքի գումար մը կորզեց, այս էր միայն Պ. Մապէօֆի ունեցած բոլոր գումարը որ եղբօրը ժառանգութեամբը և իր սեփական ինչքովը բազկացած էր: Յուլիսի յեղափոխութիւնը գրավաճառութեան առուտուրը տագնապի ենթարկեց, Նեղութեան ժամանակ չծախուած իրերուն առաջինն է Ֆլէօրը: «Ֆլէօր տէզ անվիրօն տը Գօթըրէց»ը ծախուելէ գագրեցաւ բոլորովին: Շաբաթներ անցան առանց գնորդ մը գալու: Մերթ ընդ մերթ երբ դրան պզտիկ զանգակը կը հնչէր, Պ. Մապէօֆ կարծելով թէ եկողը գնորդ մըն է, կը սարսուար: — Պարո՞ն, կ'ըսէր Բլիւթարդ խաթունը արտմապէս, ջրկիրն է եկողը: Երկար չընենք, Պ. Մապէօֆ օր մը Մէզիէրի գոեհէն ելաւ, եկեղեցպանութենէ հրաժարեցաւ, Սէն Սիւթիս եկեղեցին հրաժեշտ առւաւ, ծախեց իր չէ թէ գիրքերուն՝ այլ կաղապարներուն մէկ մասը որոնք ամէնէնյաւելի աչքէն ելած էին, և Մօնքարնասի պուլքարին վրայ պզտիկ տուն մը բըռնեց, ուր սակայն երեք ամիս բնակեցաւ միայն եր-

գու պատճառով: նախ՝ վասնզի գետնայարկի և պարտէզին վարձքը երեք հարիւր ֆրանք էր, մինչդեռ ինք երկու հարիւր ֆրանքէն աւելի վարձ տալու չէր համարձակեր, երկրորդ՝ Ֆաթու նշանարանին մօտ ըլլալով՝ պարպուող ատրճանակի ձայները կը լսէր, որոնք անտանելի էին իրեն:

Իր Ֆլէօրը, պղնձեայ կաղապարները, բոյսերու ժողովածոները, թղթակալները և գիրքը առաւ տարաւ, և Ալբէթրիէրի քով Աւստէրլիցի գիւղը տեսակ մը տնակի մէջ բնակեցաւ, ուր՝ տարին յիսուն թալէր վարձք առաջ երեք սենեակ, ցանկափակ պարտէզ մը և հոր մը ունէր: Այս տնափոխութեան առթիւ իր գրեթէ բոլոր կարասիները վաճառեց, Այս նոր տունը մտած օրը պարոն Մապէօֆ շատ զուարթ էր, և ույնիսկ ինք գամեց բեւեռները՝ քանդակները և բոյսերու ժողովածոները կախելու համար, պամինչւ իրիկուն պարտէզը պեղեց և իրիկունը տեսնելով թէ Բլիւթարդ խաթունը տխուր կ'երեւէր և մտածէր, անոր ուօին զարկաւ, և ժպտելով ըսաւ: Կը մտածէր, անոր ուօին զարկաւ, և ժպտելով ըսաւ:

— Պա՛, լեղակը ունինք:

Միայն երկու այցելու, այսինքն Սէն Ժագի գրան գրավաճառը և Մարիուս թոյյատուութիւն ունենալու հետ տեսնուելու Աւստերլիցի տնակին անոր հետ անունուելու Սէն Ամէն ինչ ըսած ըլլալու հոմէջ, աղմկալի անուն որ ամէն ինչ ըսած ըլլալու հոմէջ, պատական անախորժ էր Պ. Մապէօֆի:

Մակայն, ինչպէս քիչ մը առաջ յայտնեցինք, կեանքի իրերը յամբաբար թափ կ'անցնին այն ուղեանքի որոնք իմաստութեան մը կամ յիմարութեան զեղներէ որոնք միաստութեան մը կամ յիմարութեան մը, և կամ ինչպէս շատ անգամ կը պատահի երկու մը, և կամ ինչպէս ալ միանգամայն ընկղզմած են: Այս ուղեղքին մէջն ալ միանգամայն ընկղզմած են: Այս ուղեղքին սեփական ճակատագիրը իրենց է հեռու է: Իմաստութեան կամ յիմարութեան և կամ երկուքին

ալ ուղեղի մը մէջ ամփոփուելէն կը հետեւի կրաւութեանը որ՝ եթէ տրամախոնութեան վրայ հիմնուածըլլայ՝ կրնայ փիլիսոփայութեան նմանիլ։ Մարդս կը ծոռւի, կ'իջնէ, կը սահի, կը փիի իսկ՝ առանց լաւ մը նշարելու իր այս փլումը։ Սաոյդ է թէ միշտ կ'ուշաբրի հուսկ յետոյ, բայց ուշ կ'ուշաբրի։ Մինչդեռ այս է իրերու վիճակը։ Կարծես թէ չեղոք կը մնանք այն խաղին նկատմամբ որ կը խազուի մեր երանութեան մէջ։ Վաստկուելու կամ կորսուելու համար խաղի դրուած շահը մենք ենք. այլ եկուր տես որ անտարբերութեամբ կը նայինք բարբիին։

Մինչդեռ Պ. Մապէօֆի բոլորտիքը այս մթութիւնը կը տարածուէր, և անոր ամէն յոյսերը միառմի աներեւոյթ կ'ըլլային, ան ահա այսպէս զուարթ ննացած էր՝ քիչ մը տղաւաբար այլ շատ սաստկապէս։ Իր մտքին սովորութիւնները կշռոցաւոր ժամացոյցի մը երթեւեկութիւնը ունէին, Միտքը իրը ժամացոյց երբ պատրանքով մը կը լարուէր, երկար ժամանակ, նաեւ պատրանքը աներեւոյթ ըլլալէն ետքը կը բանէր։ Ժամացոյց մը յանկարծ չդադրիր չիշտ այն պահուն ուր բանալին կորսուի։

Պ. Մապէօֆ անմեղ զբօսանքներ ունէր։ Դիւրագին և անակնկալ էին այս զբօսանքները, զոր ամենափոքր դիպուած մը կը հայթայթէր։ Օր մը Բլիւթարդ խաթունը սենեակին մէկ կողմը քաշուած՝ վէպ մը կը կարդար։ Բարձրածայն կը կարդար, կարծելով թէ այսպէս աւելի աղէկ կը հասկնար։ Ով որ բարձր կ'ընթեռնու, իր ընթերցումը ինքնիրեն կը հաստատէ։ Կան մարդիկ որոնք բարձր ձայնով կը կարդան և որոնք այնպէս կ'երեւան թէ իրենց կարդացածը իրովի կը հաստատեն իրենց պատոյն վրայ երդում ընելով։ Բլիւթարդ խաթունը ահա այս ազդուութեամբ կը կարդար ձեռքը բոնած վէպը։ Պ. Մապէօֆ

ընթերցումը կը լսէր առանց ուշ գնելու։ Բլիւթարդ խաթունը ընթերցումը շարունակելով հասաւ հետեւեալ տողին։ Խօսքը վիշապազօրներու սպայի մը և գեղուհիի մը վրայ էր։

«... Գեղուհին դէմքը ծոեց, և վիշտը...»։ Հոսքն ընթերցումը ընդմիջեց՝ ակնոցը սրբելու համար։

— Պուտտա և Տրակօն (վիշտ), կրկնեց Պ. Մապէօֆ կէս ձայնով։ Այսու իրաւ է, վիշտ մը կար որ իր խոռոչին մէջէն բոցեր կ'արձակեր բերնովը և երկինքը կ'այրէր։ Արդէն բազմաթիւ աստղեր հրգեհուած էին այս հրէշէն որ նաեւ վագրի մագիլներ ունէր։ Պուտտա անոր խոռոչը գնաց և յաջողեցաւ հաւատքի բերելու վիշտը։ Լաւ գիրք մըն է կարդացած գիրք, Բլիւթարդ խաթուն։ Ասկէ աւելի գեղցիկ աւանդութիւն չկայ։

Եւ Պարոէ Մապէօֆ հեշտալի մտախոնութեան մը մէջ ինկաւ։

◆ ◆ ◆

Գ լ լ ի խ ե.

ԱՂՔԱՏՈՒԹԻՒՆԸ ԼԱԻ ԴՐԱՑԻ Է ԹՇՈՒԱՌՈՒԹԵԱՆ

Մարիուս կ'ախորժէր այս պարզմիտ ծերէն որ յամրագէս չքաւորութեան ճիրաններուն մատնուիլը կը տեսնէր և որ կը սկսէր կամաց կամաց զարմանալ սակայն առանց տակաւին տրամելու։ Մարիուս Գուրփէյրագին կը հանգիպէր, բայց Պ. Մապէօֆը կը փնտոէր։ Կը փնտոէր, այլ խիստ քիչ անգամ, ամիսը առառաւելին մէկ կամ երկու անգամ։

Մարիուսի զբօսանքն էր ժաիերով առանձին ման գալ արտաքին պուլվարներուն վրայ, կամ Շան տը

Մարսի և կամ Լիւքսանպուրկի ամէնէն մարդաշատ ծառուղիներուն մէջ։ Օրուան կէսը կ'անցնէր պարտիզպանը մը ս սրտէզը, աղցանի ածուները, աղբանոցին մէջի հաւերը և նօրիայի (ջգարաշխական մեքենայ) անիւը դարձնող երիվարին նայելով։ Անցորդոները զարմանքով կը նայէին Մարիուսին, և ոմանց ալ անոր հագուստը կասկածելի, և կերպարանքը սոսակալի կ'երեւար։ Սակայն Մարիու ոչ այլ ինչ էր, թէ ոչ աղքատ երիտասարդ մը որ կը մտախոնէր առանց առարկայի։

Անգամ մը այսպէս առանձնակի ման գալու ժամուն գտած էր Կորպոյի խարիսուլ տունը, և առանձնութենէն ու աժնութենէն հրապուրուելով հոն փոխադրած էր բնակութիւնը։ Այս տունին մէջ Պ. Մարիուս անունով կը ճանցուէր ինք։

Հին զօրապետներէ կամ իր հօրը վաղեմի ընկերոներէն ոմանք երը ճանչցան զի՞նքը։ Հրաւերեցին որդու տեսութիւն ընէ իրենց հետ։ Մարիուս մերժած չէր հրաւէրը։ Հօրը վրայ խօսելու առիթ մըն էր այս։ Հետեւաբար ատեն ատեն Բաֆոլ Կոմսին, Պէլլավէօնը զօրապետին։ Ֆրիդիօն զօրապետին տունը, նաեւ ինվալիտ կ'երթար։ Այս անձերու տուներուն մէջ երբեմն կը նուազեն, երբեմն ալ կը պարեն, Մարիուս այսպիսի հանդիսաւոր գիշերներ նոր թիկնոցը կը հագնէր։ Բայց եթէ ամենասատիկ ցուրտ ըլլար, ոչ երեկոյթներու և ոչ ալ պարահանդէսներու կ'երթար, վասնզիկառքի սաակ չէր կրնար վճարել, ու միանգամայն կ'ուզէր հայելիի պէս մաքուր կօշիկներով հասնիլ։

Երբեմն կ'ըսէր առանց գառնութեան։— Մարդիկ այսպէս են, երբ ակումբի մը սրահը կը մտնես, հոդչէ եթէ վրադ գլուխդ ցեխուտ է, բաւական է որ մուշակներդ մաքուր ըլլան։ Մարդիկ լաւ ընդունելու-

թիւն մը ընելու համար քեզմէ անստգտանելի բան մը կը պահանջեն միայն որ է, միթէ խիզճդ, ոչ, այլ կօշիկներդ։

Մրտի կիրքերէն զատ միւս ամէն կիրքերը մտախունութեան մէջ կը ցրուին։ Մարիուսի քաղաքական ակտները մտախունութեան մէջ անհետ եղած էին, անհետում որու նպաստած էր 1830ի յեղափոխութիւնը։ Մարիուսը գոհ ընելով և հանդարտեցնելով։ Մարիուսի զգացումները՝ բարկութիւններէն զատ միեւնոյնը մնացեր էին։ Միեւնոյն կարծիքները ունէր, միայն թէ ասոնք հիմա մեղմուած էին։ Շիտակը ըսելով, ա'լ մասնաւորապէս կարծեքներ չունէր։ համակրութիւններ էին ունեցածը։ Ո՞րն էր անոր կուսակցութիւնը։— Մարդկութեան կուսակցութիւնը։ Մարդկութեան մէջ Ֆրանսան կ'ընտրէր։ ա.գին մէջ ժողովուրդը կ'ընտրէր։ ժողովուրդին մէջն ալ կինը կ'ընտրէր։ Ամէնէն պւելի կնոջ վրայ կը ծաւալէր իր արգահատանքը։ Կիմա տեսիլ մը իրողութենէ մը, բանահիւս մը դիւցազնէ մը վեր կը ժամէր, և աւելի կը սքանչանար Յորբին նման գրքի մը քան թէ Մարէն-կոյի նման դէպքի մը վրայ։ Մանաւանդ թէ ամբողջ օր մտախոնելէն ետք՝ իրկունները երբ պուլվարէն ետ կը դառնար և երբ ծառերուն ոստերուն մէջէն անյատակ անջրպետը, անանուն նշոյլները, վիճը, մթութիւնը, զաղանիքը կը նշարէր, շատ պղտիկ կ'երեւար անոր ինչ որ լոկ մարդկային էր։

Կեանքի և մարդկային փիլիսոփայութեան ճշմարիտ կողմը ա'լ հասկցած ըլլալ կը կարծէր և թերեւո իրոք հասկցած էր, և ալ գրեթէ միմիայն դէպի երկինք կը նայէր։ Երկինք որու միայն կրնայ նայիլ ճշմարտութիւնն իր անդունդին յատակէն։

Բայց և այնպէս Մարիուս ապագային նկատմամբ շատ դիտաւորութիւններ, կարգադրութիւններ, չէն-

քեր, նպատակներ կը պատրաստէր մտքովը։ Աչք մը՝
այս մտախոհ և թեան վիճակին մէջ եթէ Մարիուսին
ներսր նոյելու ըլլար, անոր հոգիին մաքրութենէն
պիտի շահնար։ Իրօր եթէ մեր մարմնեղէն աչքերուն
ներելի ըլլար տեսնել ուրիշին խիղճը, շատ աւելի
ստնւգապէս պիտի կրնայինք դատել մարդու՝ մեր դա-
տողութեան աւելի հիմ բռնելով ինչ որ կը մտածէ
ան։ Մտածումը կամք ունի, այլ մտախոհութիւնը
չունի։ Մտախոհութիւնը՝ որ ինքնակամք է բոլորովին
նաեւ հսկայականին և տեսլականին մէջ մեր մտքին
պատկեմը կ'առնէ և կը պահէ։ Ոչինչ կրնայ այնքան
ուղղապէս և այնքան անկեղծօրէն ելլել մեր հոգիին
խորերէն որքան կ'ելլեն և դէպի ճակատագրեն շքե-
զութիւնները կը սաւառնին մեր անխորհուրդ և տա-
րապայման փափաքողները։ Ամէն մէկ մարդուն ճշշ-
մարիտ բնաւորութիւնը կրնանք ալ աւելի այս զե-
րին փափաքողներու մէջ գտնել, քան թէ բազադ-
րուած, տրամախոհութեան մաղէն անցած և համա-
կարգ տեսիլներու մէջ։ Ամէն բանէ աւելի մեր ցնոր-
ները կը նմանին մեզ։ Խ րաքանչիւր ոք իր բնութեան
համեմատ անծանօթին և անհնարինին վրայ կը մտա-
խոհ։ Մարիուսի ծառայող պառաւը 1831ին միջոց-
ները ըստ անոր թէ պիտի արտաքսուէիր իր գրա-
ցիները, այսինքն Փօնտրէթի թշուառ ընտանիքը։
Մարիուս որ գրեթէ իր բոլոր օրերը դուրսը կ'ան-
ցընէր, հազիւ հազ գիտէր դրացի ունենաւ։
— Ինչո՞ւ պիտի արտաքսուին, հարցուց Մարիուս։
— Վասնզի չեն վճարեր իրենց սենեակին վարձ-
քը. վեց ամսուան վարձք կը պարտաւորին։
— Ո՞րքան է այդ պարտքը։

Մարիուս գզրոցի մը մէջ երեսուն ֆրանք ունէր
պահունի։
— Ահա քեզ քսանընդ ֆրանք, ըստ պառա-
ւին։ Վճարէ այս խեղճ աղքատներուն վարձքը, հինգ
ֆրանքն ալ իրենց տողը, և մի՛ ըսեր թէ ես եմ տուողը։

Գ լ ո ի Խ զ.

ՅԱԶՈՐԴԻ

Դիպուածը ուզեց որ պահպանութեան համար
Բարիզ գայ այն զօրագունդը որու մէջն էր տեղակալ
Թէօտիւլ։ Այս առթիւ մօրաքոյր Ժինօրման երկրորդ
գաղափար մը ունեցաւ։ Նախ անգամ մը երեւակայած
էր Թէօտիւլին տալ Մարիուսի ամէն վարմունքը։
Երկրորդ գաղափարը եղաւ դաւադրել Թէօտիւլը Մա-
րիուսին յաջորդը ընելու համար։

Ուեէ պարագայի մէջ անպատճառ չգտնուելու
համար և մանաւանդ ենթագրելով թէ մեծ հայրը
տունին մէջ երիտասարդական երեսի մը հարկաւո-
րութիւն կ'ունենայ, ըստ որում այս արշալուսային
ճառագայթները երբեմն քաղցր են աւերակներու,
օրիորդ Ժինօրման կարեւոր սեպած էր ուրիշ Մա-
րիուս մը գտնել։ Լաւ, ըստ մտապէս օրիորդը, պարզ
գրիպակ մըն է այս որ գիրքերու մէջ կը տեսնուի։
Մարիուսը կարգա՛ Թէօտիւլ։

Թոռան որդի մը գրեթէ թոռ ըսել է։ Երբ փաս-
տաբանը կը պակսի, նիզակաւոր մը կ'առնուի տեղը։

Առտու մը երբ Պ. Ժինօրման «Գօթիտիէն» լը-
րագրին նման բան մը կը կարդար, աղջիկը ներս
մտաւ, և իր ամենահեղ ձայնովը ըստ, վասնզի իր
սիրականին վրայ էր ինդիրը։

— Հայր իմ, այս առաւօտ Թէօտիւլ պիտի գայ
իր յարգանաց հաւասարիքը ձեզ մաքուցանելու համար։

— Ո՞վ է այդ Թէօտիւլ ըսածդ։

— Ձեր թոռնորդին։

— Ա՛հ, աղաղակեց մեծ հայրը։

Ապա սկսաւ կարգալ, ա՛լ չմատածեց թոռան աղուն

վրայ որ սանկ կամ նանկ թէօտիւլ մըն էր, և պահ մը ետք վէսութիւն մը եկաւ վրան, ինչպէս որ ստէպ կը պատահէր այս: Այն «թերթը» զոր կը կարդար և որ աւելորդ է ըսել թէ արքայական էր, առանց ոեւէ մարդավարական գիտողութիւն մը ըսելու կը ծանուցանէր թէ հետեւեալ օրը տեղի պիտի ունենար այն պզտիկ դէպքերէն մէկը որոնք այն ժամանակի բարելին օրական դէպքերն էին: — Թէ իրաւագիտական և բժշկական դպրոցներու աշակերտները կէսօրին թանթէօնի հրապարակը պիտի հաւաքուէին, — խորհրդակցելու համար: — Խնդիրը ներկայ ժամանակի խընդիրներէն մէկն էր, որ երկու մասի կը բաժնուէր: մէկը ազգային պահակներու պատերազմական անօթներու խնդիրն էր. միւսն ալ վէճ մը որ պատերազմի պաշտօնէին և «քաղաքացի մարտիկներու» մէջ ծագած էր կուվրի բակը դրուած թնդանօթներու նըկատամբ: Ուսանողները այս մասին պիտի «խորհրդակցէին»:

Այս դէպքը լիովին կը բաւէր Պ. Ժիլնօրմանի զայրոյթը գրգուելու համար:

Միտքը բերաւ Մարիուսը որ ուսանող էր, և որ հաւանական էր թէ ուրիշներուն պէս էկէսօրին թանթէօնի հրապարակը պիտի երթար խորհրդակցելու համար»:

Մինչդեռ այս ցաւալի մտածումին մէջն էր, թէօտիւլ տեղակալը եկաւ՝ քաղքենիի հագուստով, — վարպետութիւն մըն էր այսպէս հագութիլը, — և զգուշապէս ներս մտաւ օրիորդ Ժիլնօրմանի հետ, Նիզակաւորը իրովի արամաբանած էր սապէս. ծեր տիրութիւր հարստութիւնը ցկեանս եկամուտի փոխած չէ: Ասոր փոխարէն ատեն ատեն թէքինցիի կերպարանք տանելով ծպտիլը մեծ զոհոզութիւն մը չէ:

Օրիորդ Ժիլնօրման բարձր ձայնով մը ըսաւ հօրը:

— Զեր թոռնորդին, թէօտիւլն է: Եւ տեղակալին ալ կամաց ուր ըսաւ. — Հաւանութիւն ցուցուր ամէն ըսածներուն, Ապա դուրս ելաւ: Տեղակալը որ այսպիսի պատկառելի տեսակցութեանց քիչ սովորած էր, վեհերոտութեամբ մը, բարի լոյս, հօրեղբայր իմ, թոթովեց, և խառն բարեւ մը տաւ. այս բարեւը կէս մը ուզմական և կէս մըն ալ քաղքենիի յատուկ բարեւ մըն էր: — Ա՛հ, դո՞ւք էք, լաւ, նստեցէք, ըսաւ մեծ հայրը: Զայս ըսելէն ետք բոլորովիւ մոոցաւ նիզակասուրը: Թէօտիւլ նստաւ, և Պ. Ժիլնօրման ոտք ելաւ: Պ. Ժիլնօրման սկսաւ աջէն ձախ քալել՝ ձեռքերը գրպաններուն մէջ դրած, բարձրածայն խօսելով, և ցասկոտ ու նիհար մատերովը իր երկու քաշկներուն մէջ դրած երկու ժամացոյցները չարշարելով: — Խել մը խնլուանե՛ր, ասո՞նք պիտի գումարուին թէօնի հրապարակը. վա՛, ձեր խելքին վայ: Դեռ երէկ կաթէ կտրուեցան, և այսօր մարդ եղեր են ստահակները: Եթէ ատոնց քիթը ձնչելու ըլլաս, կրն ոյ կաթ ելլել. այլ սակայն վաղը կէսօրին պիտի խորհրդակցին եղեր: Ո՞ւր կ'երթանք: Ի՞նչ պիտի ըլլայ մեր վերջը: Յայտնի է թէ դէպ անդունդ կ'երթանք: Քաղաքացիներու թնդանօթնե՛ր, քաղաքացիներու թնդանօթներուն վրայ խորհրդակցի՝ լ. ազգային պահակներու փուքերուն վրայ հրապարակը երթալ և զրաբանե՛լ, ի՞նչ տեսակ մարդերու հետ պիտի գտնուին հոն: Ասուուած վկայ, ո՞վ որ կ'ուզէ, պատրաստ եմ գրաւ զնելու հետը թէ հոն վաղեմի վերապարաներ և ազատուած գատապարտեալներ պիտի գտնուին միայն. Գարնօ, ուր կ'ուզես որ երթամ, մատնիչ, կ'ըսէր: — Ո՞ւր որ կ ուզես, աւանա՛կ, կը պատասխանէր Ֆուշէ: Ահա այսպիսի մարդեր են հանգապետականները:

— իրաւ է, ըսաւ Թէօտիւլ:

Պ. Ժիլնօրման գլուխը կէս մը դարձուց, տեսաւ Թէօտիւլ և շարունակեց.

— Երբ կը մտածեմ թէ սա անզգամը գարպօնաքութեան անդամ ըլլալու սրիկայութիւնը ըրաւ: Ինչո՞ւ ելար գացիր տունէս: Հանրապետական ըլլալու համար, հա՞...: Նախ ժողովուրդը չուզեր քու հանրապետութիւնդ, ամենեւին չուզեր, ան գիտէ թէ միջտ թագաւորներ եղած են և պիտի ըլլան միշտ: Այլանդակութիւն այլանդակութեանց, որու վրայ մարդ որքան ալ սոսկայ, քիչ է: Հայր Տիւչէնի սիրաբի՛լ, կիյոթինին սիրապէս նայի՛լ, 93ի պարզգամին ներքեւ տաղերգել, և փանդիռ զարնե՛լ, այդ երիտասարդները այնքան ապուշ են որ շիտակը թքնելս կուգայ իրենց վրայ, Անմիտ մը ըլլալու համար փողոցը անցնող օղը ծծելը կը բաւէ: Տասնըիններորդ դարը թոյն է: Որ սրիկային հանդիպիս, կը տեսնես որ նոխազի մօրուքին պէս մօրուք մը ձգած է, ինքինքը մարդու մը տեղ դրած է և իր ծեր ծընողաց վրայ կը ծիծաղի: Հանրապետական է եղեր, վիպակոն է եղեր: Ասկէ տարի մը տուաջ երնանիի մէջ տեսած էինք ատիկայ: Եւ չըսե՞ս ինձ թէ ինչ բան է այդ երնանին. հակազրութիւններ, պժգումներ, որոնք և ոչ իսկ ֆրանսերէն գրուած են: Այս չէր բաւեր, և ահա հիմակ ալ լուզրի բակը թնդանօթներ ունին եղեր: Ահա ասոն են արդի ժամանակի աւազակութիւնները:

— Իրաւունք ունիք, հօրեզրայր, ըսաւ Թէօտիւլ:

Պ. Ժիլնօրման կրկնեց.

— Միւզէոմի բակին մէջ թնդանօթներ դնե՛լ, և ի՞նչ ընելու համար: Խակ որոնք որ սրիկա չեն, գիտնաս որ ապուշ են: Իրենց ամէն ճիգը կը թափեն ազեղնալու համար. աղէկ չեն հագուիր, կիներէն կը

վախնան, պոռնիկներուն շուրջը կը դառնան մուրալու ձեւով մը որ սպասուհիներու խնդուքը կը բերէ: Մարդ կրնայ անոնց խառնաշփոթ բարբառը գործածել իրենց հին ու փուտ մուճակը նորոգելու համար. և այս ամէն անպիտան լակուները կը յանդգնին քաղաքական կարծիքներ ունենալու, Ա՛հ, Մարիուս, ա՛հ, անզգամդ դու, հրապարակ իջնե՛լ, պոռա՛, կանչ չուըոտելու համար. վիճի՛լ, քննե՛լ, միջոցներ պատրաստել: Քասոր տեսած էի, հիմա ալ տղայական վըլվըլուկ կը տեսնեմ: Դպրոցի աշկերտները ելլե՛ն և ազգային պահակներու վրայ խորհուրդ ընե՛ն, այս և ոչ իսկ Օժիպպըվաս և Գատօտաշ ըսոււած վայրենիներուն մէջ տեսնուած բան է: Բոկոտն քալող վայրենիները իրենց փամփուշտին փետրագունդի նման գըլխանցով և ձեռքի մահակով աւելի խելք ունին քան թէ այս ուսման աստիճանաւորները: Թզուկնե՛ր, ոսրոնք հինգ ստակ չեն արժեր և ելեր են զճիռ տալու, որոշում ընելու, խորհուրդ կազմելու և պատճառաբանելու: Աշխարհիս վախճանն է այս: Վերջնական հեծկոտում մը պէտք էր. Ֆրանսա ահա՛ կը հեծկայա: Խորհրդակցեցք անզգամնե՛ր: Այս բաները մեր գլուխն չպիտի պակսին, քանի որ Օտէոնի կամարներուն տակ լրագիր կարդալու կ'երթան: Այս ընթերցումը մէկ ստակի կը նստի անոնց, բայց նաեւ ամէնուն ուզիլ խելքն ալ. իմացականութիւնն ալ, սիրտն ալ, հողին ալ, միտքն ալ մէկ ստակի կ'ըլլայ: Անկէ կ'ելլեն, և ամէն մէկը ընտանիքին տունէն կծիկը կը դնէ: Ամէն լրագիրները ժանտախտ են, ամենքն ալ, նաեւ Տրաբո Պլան. իրօք խմբագիրը Մարթէնվէլ ժագոպէն մըն էր: Ա՛հ, արդար երկինք, հիմա ա՛լ կը նսս պարծիլ թէ մեծ հօրդ համբերութիւնը հարցութիր:



— Անտարակոյս, ըսաւ Թէօտիւլ,

Եւ Պ. Ժիլնօրման քիչ մը շունչ առնելու ատեն,
նիզակաւորը յարմար առիթ սեպեց վարդապետաբար
շարունակելու.

— Պէտք էր որ միայն «Մօնիթէօր» մնար իբր
լրագիր և «Ռազմական տարեգիր»ը իբր դիրք:

Պ. Ժիլնօրման շարունակեց.

— Իրենց Սիէյէսին կը նմանին. արքայասպան
մը որ վերջէն նախարար կ'ըլլայ. ահա միշտ այս է
ատոնց վերջը: Աներեսները ամէն կարգի մարդոց հետ
դու ըսելուծ կը խօսին որպէսզի ետքը պարոն կոմս
ըսուին: Սիէյէս փիլիսոփան է, էս, գէթ փառք կու-
տամ անձիս որ ինչպէս առ ոչինչ գրած եմ Թիվուիի
կեղծաւորին ակնոցները. նոյնպէս կարեւորութիւն
տուած չեմ այն ամէն փիլիսոփաներու փիլիսոփայու-
թեանց. Տեսայ անոնց անցնիը. սոսկալի կերպա
րանք ունէին: Կարծես թէ վագրին պաւատին կա-
պիկներն էին: Քաղաքացինե՞ր. կը յայտնեմ ձեզ թէ
ձեր յառաջդիմութիւնը յիմարութիւն մըն է, թէ ձեր
մարդասիրութիւնը երազ մըն է, թէ ձեր յեղափո-
խութիւնի ոճիր մըն է, թէ ձեր հանրապետութիւնը
հրէշ մըն է. թէ ձեր նորարոյս և կոյս Ֆրանսան
ըռողանոցէն ելած է, և՝ ո՛վ կ'ուզէի եղէք, իրաւա-
գէտներ ալ ըլլաք. տնտեսագէտներ ալ ըլլաք, օրէնս-
գէտներ ալ ըլլաք, կիյհօթինի գանակէն աւելի ալ
ճանչնաք ազատութեան, հաւասարութեան և եղբայ-
րութեան ինչ ըլլալը, հոգս չէ. ամենուդ ալ կը հաս-
տատեմ ըսածօ: Ահա՛ միամիտ աղբարներ:

— Անանկ է հապա՛, պատուական կերպով ճըշ-
մարտութիւնը կը խօսիք, պոռաց տեղակալը:

Պ. Ժիլնօրման կիսատ թողուց շարժում մը զոր
սկսած էր, ետեւը գարձաւ, ուղղակի նիզակաւոր Թէօ-
տիւլին նայեցաւ, և ըսաւ անոր.

— Դուն ալ աւանակին մէկն ես եղեր:

ՀՀ Ազգային գրադարան



NL0317187

6431